

May 1909

Библиотека Университета
имени Святого Владимира

47.925)
F-16

1909

31 AUG 2007

05 SEP 2011

Nº 4

ՓԱՐՈՍ • ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ

ՄԱԼԻԱՆ

ՆԵՐԿԱ ՍՈՎԵՏԻ ԻՐ ՊԱՏճԱԽՆԵՐԸ

ԴԱՍԱԽՈՍԴԱԾ ՏՐԱՌԻԶՈՆ
1903 ՀՆԿ. 9 ԻՆ.

1909

ՏՐԱՄԻԶՈՆ

ՏՊԱՐԱՆ «ՄԷՇՎԵՐՔ»



№ 4

ՓԱՐՈՍ • ՀՐԱՏԱՐԱԿՎԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԻՒՆ


9147.928
5-16

ՄԱԼԻԱՆ

ԱԵՐԿԱՑ ՍՈՎԵ ԵՒ ԻՐ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

ԴԱՍԱԽՈՍՈՒԱՆ ՏՐԱՄԻԶՈՆ
1908 ՀՈԿՏ. 9 ԻՆ.

1940



1909

ՏՐԱՄԻԶՈՆ

• ՏՊԱՐԱՆ ՄԷՇՎԵՐԵՔԻ •



21.06.2013

12,033

ՆԵՐԿԱՅ ՍՈՎՀԸ ԵՒ ԻՐ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Հայրենակիցներ!

Շնորհիւ երկարատեւ արնոտ յեղափոխական շարժման, վերջապէս ինկաւ հազար գլխեան վիշապը, որ երկար դարեր շարունակ չոքած թուրքիայի կրծքին, մեր չքնաղ երկրը հասցուց տնտեսական ներկայ մնանկացած դրութեան։

Անչափ զոհողութեամբ ձեռք բերուած ազատութիւնէն օդառուելով, երբ հնարաւոր գարճաւ բռնապետական կլասիկ թուրքիայի մէջ մտածելու և մտածածը ազատորէն արտայայտելու, ամենակենսական հարցը որ մենք մեզ կ'տանք, այն է թէ ի՞չ եղանք մենք հայերս ա՛րողջութեամբ վերջի 18 երկարածիդ արնոտ տարիներու ընթացքին մէջ, ինչ կը ներկայացնենք ինքներս։ Հրէշի արնոտ ձեռքը որ զարհուրելի թափով անցաւ հայաշատ գաւառներէն, մարդկային արնոտ հունձքը կատարելով, ինչ նոր դրութիւն ստեղծեց մեզ համար, տնտեսական ինչ վիճակի մէջ կը գտնուի ներքին գաւառներու հայը։ արդեօք սահմանադրական այս կարդերը ապահովելու են բազմաչափ հայ ժողովրդի տնտեսութիւնը, անոր ազգային ինքնուրոյն կուլտուրական էվոլյուսիեօնը։

Հաղիւ ազատուած ամբողջ երկրի ստեղծագործող կեանքը թունաւորող կոշմարից, որի անունն էր սութանական բացարձակ անպատճախանատու բռնապետութիւն, հաղիւ կենդանացած երկարատեւ մեռելութենէն, կը գրտնուինք շատ ծանր իրականութեան առջեւ։ սովէ հայկական գաւառներու մէջ, ամենահայաշատ գաւառները, վասպուրականը, Տարօնը իրանց յարակից գաւառներով, քայլացած են։ ծագող ազատութեան արևի հետ հեղնող զուգադիպութեամբ, մեր «լինել չըլինել» ու հարցը մեր առջեւ

ԻՄ ՄԵԾ ՈՒՍՈՒՑԻՉ

Ա. ԶՈՒԱՐԵԱՆՑԻՆ

ԿԸ ՆՈՒԵՐԷ

ՄԱԼԻԱՍ



4/21-89

կը կանդնի և բնականօրէն մեր մէջ ամենառուժեղ կել պով կը խօսի ամեն բանէ առաջ աղդային գոյութեան, ամը բաղջութեան պահպանան բնազդը։ Այսպիսի բացառիկ քրիժերական ժամանակամիջոցներն են, որ կը ներդաշն ակեն մեր հակոտնեայ հոգեբանութիւնները և ժամանակաւորապէս չնարաւոր կը դարձնեն մեր աղդին մէջ գոյութիւն ունեցող, գասակարգային շատ անդոյն շերտաւորմանը, հաւասրուելու և կենդրանալու գլխաւորապէս մէկ նպատակակետի վրայ. պահպանել աղդային կեանքը, ինքնուրունութիւնը, դոյտթեան յարատեւութիւնը։

Ամէն մէկ հայ որ գիտուկցօրէն կանդնած է ըէալ իրականութեան առջեւ, որը ընդունակ է ըմբռնելու ներկայ կացութեան անողջ ծանրութիւնը, նրա համար սովի հետեւանքները պիտի համարուին հայ ժողովրդի եթէ ոչ ամընդշաթեան, գէթ խոշոր մէկ մասին բնաջնջումը։ Հայ աղդիւղացիութիւնը. երբ չիկայ գիւղացիութիւն, չկարտ գոյութիւն ունենալ և հայրենիք և աղդութիւն. երբ վըտանգուած է աղդէմը գիւղացիութիւնը, վտանդուած է և աղդութեան անողջութիւնը։ Հայ աղդը կազմուած է ոչ թէ քաղաքներու բնակիչներով, որմէք հազիւ 20%, կը կազմնա անողջութեան և սրբնք իրանց միջավայրի շնորհիւ ընդունակ են տարաւելու գէպի քօղմօբօիթիւգմ, այլ 80% գիւղացիութիւնը և աշխատաւորութիւնը, որմնց մէջ կապի աղդը, իր առանձնայատուկ աղդային բարոյականով, իր ցեղական առողջ ձգտումներով, աղդի նկարագիրը կազմող յատկաթիւններով և ցեղային հոգեկան շատաւոր ու փիլքական կարողութիւններով։

Հիմնարարելով աղդի գոյութեան աղահովութիւնը և յարատեւութիւնը գիւղացիութեան և աշխատաւորութեան

առողջ զարդացմանը և տեւականութեամբը, երբ մենք կը ցանկանանք մեր աղդի գոյութեան պահպանումը որպէս աղդերու մէծ ընտանիքի մէկ փոքրիկ հատուածը, պարտաւոր ենք լրջօրէն վերաբերուիլ գէպի ներքին գաւառներու սովը և անոր առաջացրոծ դրաւթեանը։

Ներկայ ճգնաժամային բոպէին մէջ, կարծէք բնազդօրէն կարտայայտի ինքնամփոփման և ինքնապաշտպանութեան ձգտումը. ատոր վայլուն ապացոյցն է ընդհանրապէս հասարակութեան և համաստորապէս լրագրութեան ցոյց տուած կութկոտ և ջղայնոտ վերաբերմանքը։ Բայց այդ զգացումը ամբոխային հոգեբանութիւնով առաջնորդուած չի կարողացաւ գեռ այդ երեւոյթը սովի վերլուծման ենթարկել, գտնալու պատճ սոները զայն յառաջացնող, որպէսզի հնարաւոր լինէր և միջոցներու մասին մտածել։

Հասկանալ սովի և անոր հետեւանքներու վտանգաւորութիւնը, աղդային կեանքի ապահովութեան տեսակետով, կարենալ զայն պատկերել թէկուզ ամենափայլուն գոյներով, գեռ չի նշանակեր գտնել միջոցները սովի գէմ աքթիւ կուր մղելու . հարկաւոր է սովի առաջացման պատճառները ուսումնասիրել, գտնել այն հանդամանքները, որոնք ստեղծեցին նպաստաւոր հող այդ չարերի գոյութիւնը յառաջացնող այդ բոլորէն վերջնէ, որ կարելի և հընարաւոր կը լինի մտածել միջոցներու մասին. բայց ոչ թէ սովի գէմկուուելու (սրովհետեւ բոլոր օժանդակութիւնները, դրամական նպաստները, փալիքաթիւներ են միայն և ոչ հիմնական միջոցներ սովը արմատախիլ անելու), այլ այդ ներքին գաւառներու մէջ ստեղծելու կեանքի այնպիսի պայմաններ, ուր սովը այլեւս հնարաւորութիւն չունենայ երեւան գալու։

Այս պէտք է լինի մեր հիմնական մտածողութեան

առարկան, այն հասկանալի պատճառով, որ՝ ոչ մէկ էր կրի մէջ սովի առաջքը չեն կարողացած առնել բարեգործութիւնները և միիտներու նպաստները չնդկաստանի մէջ պարբերաբար կրկնուող սովը, աղոր ամենահամոզեցուցիչ օրինակն է. նոյնը կարելի է ըսել և Ռուսաստանի համար. որպես մինչդեռ ներքին նահանգներու մէջ սովը կը տիրեր, կառավարութիւնը փոխանակ հիմնականօրէն աշխատելու վերացնել սովը ստեղծող պատճառները, աղոր փոխարէն մի իօնակար բուպիշներ նպաստ կը նշանակէր. ճիշտ այդ ժամանակքը ներքին գուտառներու մէջ արդիկ քաղցած կը կոմքուին Յանտայէն է հարիւր հաղարաւոր փութ ցորեն կարասահանուեր դէպի Մարտէյլ: Հայրննակիցներ, դուք կը տեսնեք, որ իսկապէս երկրի ու մէջ սուածացած սովի պատճառները պէտք չէ ինտուել միւրայն երաշտի, կը լիմայական անյար հարութեան կամ անբերբիութեան ու անակնկալ աղեամի մը մէջ, այլ զանազան ֆաքտորներու, որոնք միացած կ'առաջացնեն և պարարտ հող կ'ստեղծեն Սովոր դիյաթիւնը սովորական երեւոյթ դարձներու:

Ներկայ դասախոսութեամբ, մենք կ'աշխատինք որոշ դապահար մը տալ ձեզ, ընդհանրապէս սովի և զայն յառաջագնող պատճառների մասին և մասնուրապէս կանդ կ'անմենք վասպուրականի վրայ, որտեղ վերջի 4-5 տարիներու սով և որը ստացած է քրօնիքական բնաւորութիւն: Այդէ պատճառով, որ սովորական դարձած այդ երեւոյթը այլև չէ աղդեր մեր զգացումներու և ըստածողութեանը վրայ, մեր ջիղերը այդ սովորական երեւոյթներէն կարծէք փթացած են և այլև չեն ներդորձեր մեր զգացումներու վրցումներ Այդ հոգեբանական ընթոնողութիւնը վարկելէ ոչ միայն մեզ, հետոէն դիտողներուս, այլ և վաս-

պուրականի ժողովրդեան, որոնց հանար սովը դարձած է բնական դրութիւն մը, կամ եթէ կուզէք ըսէք, անխուսափելի ճակատագիր մը:

Նախ քան սովի և անոր պատճառներու մասին խօսելը, հարկաւոր է մօտաւոր գաղափար մը կազմել այդ երկրի աշխարհագրական կազմի, է իմայի, բնակչութեան թուի և աղդաբնակլութեան տեսակի, նրանց անտեսակուլտուրական դրութեան մասին, միեւնոյն ժամանակ զուգըն-թացաբար յառաջ տանելով քաղաքական կեանքի զանազան ելևէշները, որոնք իրար միացած՝ մեծապէս կազդեն երկրի տնտեսական կեանքի ձեւակերպ նոն վրայ:

Կը կրկնեմ, վասպուրականի շընը կը վերցնեմ գըլ-խաւորապէս այն պարզ պատճառի համար, որ՝ մեր հայաշատ շրջուններէն ամենածանօթը, ամենաշատ ուսումնասիրուածն է և նմանողութեան կէտերը ու պատճառները այնքան նման և նմանողութեան կէտերը ու պատճառները այնքանի, նոյնը կարելի են իրար, որ ինչ որ ասենք վասպուրականի, նոյնը կարելի է ասել Մշոյ դաշտի, Սասոնի, Բասէնի, Ալաշկերտի, Պըլանուխի, Հաճընի, Զէյթունի մասին, ընդհանրապէս պատճառները հայկական դաւառներու մէջ գրեթէ միեւնոյն են, աղօնց հետեւանքներն են, որ տարբեր դաւառներու մէջ զանազան չտիերով կ'արտացյալուին, նայելով տեղական առանձնայատուկ պայմաններուն:

Վասպուրականը, վանայ վիլայէթութեան մեծագոյն մասը կը կազմէ, ինկած Օսմաննեան կայսրութեան արեւելակողմը. իր արեւելակողմի երկանքով անմիջապէս սահմանակից է Պարսկաստանի: Ամբողջ վասպուրականը՝ հարմանական է բաժանել երկու գլխաւոր մասերու. ինոնային ինչ կաւոր է բաժանել երկու գլխաւոր մասերու, կարճկանը, կապիսիքն են Մոկսը, Շատախը, Նորդողը, կարճկանը, կապիսիքն են Ատէճիլազը. դաշտային՝ որոնք են Խոշապ, Հայւաշը և Ատէճիլազը. դաշտային՝ որոնք են Խոշապ, Հայւաշը, Ալբակը, Թինար, Ալբակը:

Վասպուրականը գտնուելով հայկական բարձրավաճառի հարաւ արեւելակողմը, բնակունաբար ունի բարձր մակերեւոյթ, անոր ամենաստոր Շնկերեւոյթ ունեցող տեղը կանայ լիճը 5650 ոտնաչափ բարձր է մշջերկական ծովէն, ամենաբարձրը Ապաղայի դաշտավայրը որ, 6500 ոտքի բարձրութիւն ունի. իսկ ամբողջ վասպուրականի բնական բաժանումները առաջացնող լեռնաշղթաները 9 հազարէն մինչեւ 11 հազար ոտք բարձրութեան կը հասնին. Վասպուրականը որպէս ցամաքային երկիր, ունի բոլոր բնորոշ յատկութիւնները նման երկիրներու. Հեռու գտնուելով ծավերէ, և շրջապատուած լինելով անհատնում բարձր ու ցած լեռնաշղթաներով, հասկանալի է որ ծովային խոնաւ քամիները առատ անձրեւային տեղումներ չեն աներ, բայց առողջ պակասը կը լրացնէ առատօրէն տեղացող ձիւնը, որը մինչեւ մայիսի վերջ. դեռ նստած կը մնայ սարալանջերին. Գարնան տաք քամիները հարաւի, արեւի ջերմ ճառադայիթներուն հետ կը հալեցնեն ձեան հսկայ զանդուածը և հարու ձիւնը ծծուելով սարավեշերէն, անհատնում ազբերակներու, վտակներու ծայր կուտայ որով և կապահովուի երկրագործական աշխատանքները:

Ինչպէս դուք կը նկատէք, ամէն մի դաշտ, նոյնիսկ ամենաբարձր լեռնադաշտները, ինչպիսիքն են Փեսան-դաշտը և Ապաղու դաշտը, (մօտ 6500 ոտք բարձրութեամբ) ուսուդած են մի կամ մի քանի գետակներով: Զրով առատ այդ երկիրը, որու գրեթէ ամենաաննշան դաշտէն իսկ գետակ մը անց կը կենայ, բնական է, որ երկրագործական աշխատանքներու համար յարմար միջավայր մը կը ներտառու գիւղացիսիթիւնը, իրա տնտեսութեան ապահովութեանը համար, ստեղծած է արուեստական միջոցներ, հը-

նարաւոր չափով ջրարբի դաշտնելու իր ամջրդի աբտերը: Կան գեղեցիկ քեահրիզներ, որոնք ահագին հեռաւորութենէ ջուր կը բերեն բոլորովին անջրդի տեղերը, տյդքեահրիզները, որքան ինձ ծանօթեն, Սարապատականի, Վապուրականի և Սրարատեան դաշտի մէջ գոյութիւն ունին: Սրհեստական են և այն բազմաթիւ լճերը, որոնք գոյութիւն ունին ներկայիւս: Հսկայական աշխատամիբութեան և երկրագործական աշխատանքներու յառաջդիմութիւնը. կէօլերը, մէջական աշխատանքներու յառաջդիմութիւնը. կէօլերու մէջական աշխատանքներու յառաջդիմութիւնը. կէօլերու, ինչպէս նաեւ Քէնշանաւոր են Շուշանից, Սղգիա կէօլերը, ինչպէս նաեւ Վէնշանաւոր կէօլերը որը պատմական հստաթիւն մ'է. կան և ուրիշ զանազան կէօլեր, որոնք գիւղացիները կը գործածեն որպէս ջրամզան կէօլեր, ամառնային չոր եղանակներուն աբտերը ջրելու հաբարներ ամառնային չոր եղանակներուն աբտերը ջրելու համար Բայց ամենէն նշանաւորները երկարածիդ ջրանցքներն են, որոնց մասին արժէ քիչ կանգ առնել: Նւազ նշանաւոր Շուշանից (Շրանցքն է, որ ըստ աւանդութեան շինել տուած է Վասպուրականի վերջին Թագաւոր Սենեքերիմը: Վարագայ սարէն բղխած այդ առուներու միացած վտակը սարի սեպածեւ փէշերը քերելով, կուգայ մինչեւ Վարագայ Վանքը, մօտ 3-4 վերստ տարածութեան տեղ և ապա երկու մասի կը բաժնւի, մին ողջակի կանցնի գէպի

(*)Պատմում են, որ՝ երբ Սենեքերիմ Թագաւորը իւր աղջկան կ'առ'ում ացնէ, ըստ սպողութեան որպէս օժիտ անոր կը ներիէ իր գիւղերէն մէկը: Մի անդամ երբ աղջկանը իւր կ'երթայ հարց կուտայ անոր թէ, « ի՞նչ կը ցանկանա, ինդրէ և ինչ որ լինի խնդիրդ կատարելու կմաց իւելացի աղջկը առանց տաստամելու կը պատասխանէ: Եմ»: Իւելացի աղջկը առանց տաստամելու կը պատասխանէ: « Ինձ գիւղ ներեցիր, մալ ու միւլք, բայց ի՞նչ անեմ ես գիւղ ներեցիր, իմ գիւղացիք ջուր չունին. եթէ ինդիրքս կագիւղը, երբ իմ գիւղացիք ջուր չունին. եթէ ինդիրքս կագիւղը, ետք է, ապա ես կը խնդրեմ իմ ապարանջանի մետարելու է, ապա ես կը խնդրեմ իմ ապարանջանի մե-

Նուշանց մօտ 6 վերստ երկայնութեամբ, իսկ միւսը կը դորձածւի վանքի լճի, ջաղացքի և ալտերը ջրելու :

իսկ երկրորդը, մեծադորժ ջրանցքը, որը գարձեալ աւանդութեամբ Ասորեստանի Շամիրամ՝ թագուհուն կը վերագրուի, բղսելով վերին Բժնկերտի հարաւ արեւելակիզմ, Սրտու լեռնաշղթայի փէշէն, անցնելով վերին և վարին Բժնկերտի կողքով, արևեստական կանուցի վրացավեւ կտրելով կ'անցնի Անդղայ գետը, խառնուրդ գիւղի մօտ, ջրելով լր յառաջխաղացութեան մէջ Կելպլաստանի, Կերայ, Ֆերեւանոց, Աւգղայ, Մաշտակի, Խըլնիկէօմի, Քէօշի, Ս. Վարդանի, Արտամետու արտերը, կադայ կը համնի մինչեւ Վանայ գաշտը, համարեա մինչեւ քաղաքամէջ։ Մոտաւորապէս 55-65 վերստ երկարութիւն ունեցող այդ հսկայ ջրանցքը, ցոյց կուտայ, թէ տասնեակ գարեր սռաջ իսկ, Վասպուրականի մէջ երկրադործութիւնը որքան էր յառաջդիմած և այնտեղ ապլով ժողովուրդը ինչ կոլտուրական բարձրութեան էր հասած, առով և հասկանալի կը գառնայ աղդային պատմութեան մէջ առեղծուածային բնաւորութիւն կրտղ նւրարեան ժամանակաշրջանը, երբ միայն Վասպուրականի ւասին կը յիշատակի գոյութիւնը 40 պարագապատ քաղաքներու, որք աժմ անապատ են միայն Շնորհիւ ջրի սոստութեան Վասպուրականի վարելահողերու ։^{2/} ը ջրաբու պէտքէ հածութեամբ ջոր, իսկ գիւղացիներուս հաւաքր ։ Թագաւորը կը համաձայնուի։ Բայց ապարանջան քարը ժամանակի ընթացքին մէջ ջրի անընդատ շիռւէն մէծնալով բառական խոշոր ծակ մ'է գարձեր ներկայիս և հնարաւորութիւն տուած Շուշանից Գիւղացիութեան, ոչ թէ միայն իրանց կարիքներու բառարարութիւն տալու, այլև գաշտի երկարադներուն, ջոր ծախելու։

Հարեւ և հաղիւ ^{1/3} անջրդիւ այդ համեմատութիւնը մօտաւորապէս կը հաստատուի ներքեւի աղիւսակէն։

Գիւղի անուն վարելահող, ջրաբու, անջրդիւ.

	չափ	չափ	չափ
1	Սղգիս	500	—
2	Լամզկերտ	300	200
3	Կողպանց	100	50
4	Դարման գեղ	370	200
5	Թառուղ	500	300
6	Պախեղիկ	300	200
7	Արճակ	4100	4100
8	Խարսկոնիս	4700	700
9	Ղղճա	500	350
10	Զօպանօղի	350	200
11	Ատիկիւղել	370	370
12	Կիւմնենց	870	870
13	Պղանց	450	400
14	Աւերակի	4000	500
15	Շահպաղի	700	450
		9440	6090
			3020

Բնականօրէն կան շրջաներ, որտեղ համեմատաբար անջրդիւ մասին մասին է խօսքը, ջրառատ շրջաները այնքան ընթեան մասին է խօսքը, ապահովաբար վերոյիշեալ տոկուր որպէս գարձակ են, որ՝ ապահովաբար վերոյիշեալ տոկուր պատմութականի ընդհանուր նօրմա, առանց սիսլուելու կարելի է ընդունիլ։

Վասպուրականի կլիման, ինչպէս բոլոր ցամաքացին երկիրներունը, անառու շոդ է, իսկ ձմեռը սաստիկ ցուլու երկարաւեւ կը լինի, սակայն ամսունոյին տաք ամիս-

ները լիուլի բաւարարութիւն կուտան երկրագործական աշխատանքներու ամբողջական կատարմանը :

Հետեւելով լեռնաշղթաներու ընթացքին, պարզօրէն կը նկարուին այն կտրուածքները, երկրային բաժանումները, կազմած դաշտավայրերը, որոնք չորս կողմէն շղթայւած, լեռնաշղթաներու խաչաձեւ ձգուածքովը, իրարմէ անշատուած են : Այդ հատուածները, ինչպիսինքն են կարճկանը, Գաւաշը, Կառկառը, Մոկը, Շատախը, Նորտուզը, Պաշկալէն, Ապաղու դաշտը, թէև փոքրիկ հատուածներ են վասպուրականի, բայց իրանք իրանց մէջ լիսակատար ամբողջութիւն կը ներկայացնեն . ատոնցմէ ամեն մէկը, ունի իր արօտատեղին, դաշտավայրը և անոնց ոռոգելու ջրերը : Եթէ այդ հանդամնքի վրայ աւելացնենք և հաղորդակցութեան ճանապարհների գրեթէ բացակայութիւնը և կիրայական խստութիւնը, հասկանալիք կը դառնայ այն երեւոյթը, որ՝ շատ գաւառներ թէև դրացի իրարու, բայց ոչ մէկ յարաբերութիւն ունին իրար հետ . կեդրոնի հետ ալ տարւայ գրեթէ մեծ մասը ճանապարհները կտրուած կը լինին^(*) այդպէս են Մոկը, Շատախը, Կառկառը, Նորտուզը, Ապաղան ևայլն ևայլն :

(*) Մոկաց երկրէն գավաշ անցնելու համար, (որը մինակ ճանապարհն է վանի հետ յարաբերելու), անհրաժեշտ է լեռնային անցքէ մը անցնիլ, որու բարձրութիւնն է, 40,275 ոտք ։ Երեւակայել, որ Հայաստանի հռչակաւոր ձմբան, սաստիկ բուքին, հաղորդակցութեան միակ ճամբան է այդ, ասով հասկանալի կը դառնայ գաւառներու կզզիացումը : Յիշենք այստեղ և մեր նախնիքներու գեղեցիկ մէկ ձեռնարկի մասին : Այդ Փետիկայ Ս. Գէորգ Վանքն է, որը ինչպէս Սէնդ-Պետանը, կանգնած Ալպերու բարձունքին, ահագին դիւ-

Այդ աշխարհագրական դիրքն է գլխաւոր պատճառն ներէն մէկը, որ՝ նախկին հայկական պետակոն կեանքին մէջ յառաջ բերաւ նախարարական իշխանութիւններու այն քան հռչակաւոր բաժանումը և կիսանկախ դրութիւնը : Եթէ հայկական պետութիւնը միաձոյլ ամբողջութիւն մը ներկայացուց երբեք. այդ հանդամանքն յառաջ եկաւ չի ներկայական անկարողութենէն և կամ, ինչպէս ոչ թէ թագաւորներու անկարողութենէն և կամ, ինչպէս ոչ թագաւորներու անմիաբանութենէն, այլ աշխարհագրական դիրքի առաջ բերած անհրանքն, այլ աշխարհագրական դիրքի առաջ բերած անհրանքն, Ամէն մի գաւառ առանձին, ինքնին, լիեւ շեշտութիւննէն : Ամէն մի գաւառ առանձին, ինչպէս բութիւններ կուտայ Խտալիայէն Զուցերիա անցնող ճարպարհորդներուն, նոյնպէս և Փութկի Ս. Գէորգ Վանական նատած եղերովի փեշերուն, կը պատսպարէ հաքը ճարպարհորդներ, հոգալով անոնց ամէն կարիքները . բիւրաւոր ճարպորդներ, հոգալով անոնց կենայ և ճամբորդներ հնարամինչեւ . որ փոթորիկը անց կենայ և ճամբորդներ հնարամինչեւ . որ այդորիկը անց կենայ ճամբան : Ոչ մէկ որութիւն ունենան շարունակելու իրենց ճամբան : Ոչ մէկ վճար, ոչ մէկ վարձատրութիւն . ամէն մարդ, ինչ ազգի ալ կ'ուզէ թող պատկանի, իրաւոնք ունի օդտերու կ'ուզէ թող պատկանի, իրաւոնք աւելի մարել, եթէ ասեմ թէ քրդերը աւելի մեծ յարդանքով և երկիւղածութեամբ կը վերաբերին դէպի այդ Վանքը : Նաւավարներու հռչակաւոր պաշտպանն է Փութկին : Սէնդ-Պետանը ունան, փոխանակ չներ պահելու, որպէս ճամբան ունենալու, ուղին գտնալու, Փութկայ որպէս ճամբորդներուն օդնեն, ուղին գտնալու, Փութկայ ունանիքներու գեղեցիկ մէկ ձեռնարկի բուքին, որոնք կանչեն ոչ մէկ ճամբորդ չի համարձակիր շարունակել իւր ճամբան :

ակատար	ամբողջութիւն	է կազմած,	տնտեսական	վիճակով
բոլորին	անկախ,	պատսպարւած	հսկայ	ըեռնաշղթաներով,
բնական	ամբողջիւններով,	երբ	հնարաւոր	էր շնորհիւ
լեռնային	դիրքի	յարաբարութեան,	փոքրիկ	ուժով դիմագ-
ըել	դրացի	իշխանապետութիւններու	նոյն	իսկ շատ մեծ
տժերուն,	հասկանաչի	բան	է,	որ պիտի աճէր և իշխող
տարրերու	մէջ	ինքնուրայնութեան,	լիակատար	անկախու-
թեան	զգայութը	և կեդրոնախոյզ ձգումը միշտ	պիտի	երեւան գար,
երեւան	որ	է գաւառ ընդհանուր գործի մը	մէջ	իր սեպհական շահը չի նշնորհէր :
մառը,	որ	մեր անցեալ պատմութեան մէջ,	չենք գտներ	նոյն իսկ մէկ եղակի դէպք,
րու կամաւելի ճշշտ	է ըստ,	բոլոր բաժանումներու շահերը,		բոլոր բաժանումներու,
միաւեսակութիւն ներկայացնեին,	և ադոյ	հնարաւորութեան		տային ընդհանուր ուժերու համերաշխ գործակցութեան :
լասպուականի	ներկայ	կառավարչական		Դրեթէ կը համապատասխանեն հայկական հին պատմական
մերն,	քառակուսի վերաբի հաշով հետեւալիներն են:			ըջաններուն, հետեւաբար, ներկայիս ալ կառավարութիւնը
սուաջնորդուած	է բնական բաժանումներով :			պատմուականի դասառներն, և անոնց տարածութիւն-
կառավարականի				մերն, քառակուսի վերաբի հաշով հետեւալիներն են:
Վահագ	(քաղաք և շրջապատը	430	ք.	վերաստ
Գավառ		625	»	»
Կարձկան		630	»	»
Մոկա		600	»	»
Շատախ		1625	»	»
Նորսուղ		1325	»	»
Սարայ-կամարական Մահմութիէ		2440	»	»
Արձակ		875	»	»
Բերկրի		2325	»	»

Թիվմար	800	»	»
Աբճել	1900	»	»
Ատելճելաղ	875	»	»
Խօշապ	1250	»	»
Բաշկալու	2450	»	»
Հայոց ձոր	625	»	»
	<hr/>		
	48,445	»	»

	ԸՆԴՀԱ.	ՀՈՅ.	ՎԵՐԿ	ԹՈՐԵ	ԱՍՈՐ	ԵՎԵՏ	ԶԵՐԿ ՅՒ.	ՀԵԼ
ՎԱՆ ԵՒ ԽԱՅԻՔ	7057	4374	164	2465	—	—	—	54
ԱՏԻԼՁՔՎԱԶ	2419	569	773	704	—	—	76	—
ԱՐՁԵՇ	2873	495	1742	636	—	—	—	—
ԹԻՄԱՐ	2955	1982	428	450	57	18	20	—
ՇԱՅԱԽ	1303	763	540	—	—	—	—	—
ԳԱՒԱՇ	2405	1193	912	—	—	—	—	—
ՄՌԿԱՆ	4466	709	452	—	5	—	—	—
ԿԱՐՀԿԱՆ	1823	768	1055	—	—	—	—	—
ՆՈՐԵՇԻԶ	1064	168	818	—	78	—	—	—
ՀԱՐՐԵ ՋՐ	1502	1087	372	—	43	—	—	—
ԱԲՇԱԿ	1625	745	677	—	87	120	26	—
ՄԱԶՄԱՀԵՔ	4975	84	4502	—	444	275	—	—
ԲԵՐԿՐԻ	2924	364	2459	—	—	101	—	—
ՀԱՄԻՏԻՔ	1220	299	885	—	36	—	—	159
ԲԱՇԿԱԼԵ	3548	562	2643	—	184	—	—	—
	35259	14432	15422	4252	604	514	122	54 459

Ուրեմն Վասպուրականի բնակչութեան ընդհանուր թիւն է 35,259 տուն. նկատի առնելով առհասարակ հայկական նահապետական օճախի բազմամարդութիւնը, տմեն մի տուն հաշւելով 7 մարդ, Վասպուրականի ազգաբնակչութեան ընդհանուր թիւը կը ինի 246,813 անձ. Պիտի ասել, որ հայ ժողովուրդը համեմատելով դըրացի ազգերու, քրդերու և թուրքերու հետ, միշտ ընտանիքի թիւը մեկով աւելի հաշւելու ենք, ասկայն մեկդի ձգելով այդ չնչին տարրերութիւնը, կունենանք ազգաբնակչութեան հետեւեալ բաժանումները։

Ընդհ. ազգաբնակչութ. 35,259 × 7 = 246,813 անձ

Հայ	14,132 × 7 = 98,924	»
Քիւրդ	15,422 × 7 = 107,954	»
Թուրք	4,252 × 7 = 29,764	»
Զանազան	1,453 × 7 = 10,171	»

Հետեւեալ տոկոսային համեմատութիւններով

Հայ	40 %
Քիւրդ	43 ½ %
Թուրք	12 ½ %
Զանազան	4 %


Ի՞նչպէս կը տեսնի ցոյց տրւած տոկոսային համեմատութենէն, տիրապետող երկու գլխաւոր ազգեր միայն աչքի կը զարնեն իրանց թւական առաւելութեամբ քեւրդն ու Հայը. իսկ թուրք տարրը հազիւ 12½ % կը կաղմէ ամբողջութեան. թւական նշանակութեամբ թէեւ աննըշան, բայց իր քաղաքական արժէքովը և կատարած դերովը, գերիշխող տարրը կը կազմէ։

Երբ քիչ առաջ խօսեցի վասպուրականի աշխարհագրական դերը մասին, ցոյց տեի, (թէեւ շատ համառօտ)

որ կլիման, երկրային կազմը նպաստաւոր են երկրագործական աշխատանիքներու զարդարաննը, հետեւաբար սոծական պատճառները միայն փնտուել ատոնց էջ, մենք չենք վի պատճառները միայն փնտուել ատոնց էջ, մենք չենք կարող ձիշտ է, որ կլիմայական անակընկալ վովովառթիւնները, երկարատեւ երաշտը, անժամանակ ցաւրտը, քամին, ինչպէս նաև սաստիկ անձրեւները մեծապէս կաղդեն երկրագործական արդիւնաբերութեան վրայ. սակայն այդ պատճառներէն յառաջայած առվը եր ծաւալով մասնակի բնաւորութիւն կը կը ու պատճական կերպով երեւան կուգայ, և ոչ թէ ներկայիս նման գրկած կը մենի ահազին տարածութիւն, ու սեսթեւաթիկ կերպով յաջորդաբար միեւնոյն ըրջաններու մէջ կերեւի, հետզհետէ աւելի եւս ուժեղանալով։

Այժմ ի քնին հարց կը ծագէ թէ, թէրեւս երկիրը (հողի տարածութիւնը) անկարող է կերակրել համեմատաբար սուարապթիւ ժողովուրդը։ Ընդունելով ամբողջ բնակչութեան թիւը 246,813 և վասպուրականի տարածութիւնը 18,145 քառակուսի վերստ, ամեն մէկ քառակուսի վերստին ուրեմն կիյնայ, գրեթէ 14 մարդ։ Երբ այդ թիւը բազդատութեան կը գնենք զանազան երկիրներու ազգաբնակչութեան խստութեանը հետ, կունենանք հետեւեալ արտայայտիչ աղիւսեակը,

1	Պեղճիգայի մէջ մէկ ք.	վ. տարծ.	վրայ	239	մարդ
2	Հոլանտայի	»	»	»	»
3	Անդիկայի	»	»	»	»
4	Ճապոնի	»	»	»	»
5	Հնդկաստանի	»	»	»	»
6	Սերմիկայի	»	»	»	»
7	Քորէայի	»	»	»	»
8	Ռուսանիայի	»	»	»	»



6	Պոլկարիայի	»	»	»	»	»	39	»		
10	Սպանէայի	»	»	»	»	»	36	»		
11	Պօնա-Հերսէքի	»	»	»	»	»	31	»		
12	Եւրոպական Ծուաստանի	»	»	»	»	»	23	»		
13	Կովկասի և անդր-Կովկասի	»	»	»	»	»	20	»		
14	Եւրոպական թիւրքիայի	»	»	»	»	»	36	»		
15	Շւետի	»	»	»	»	»	44	»		
16	Փոքր Ասէայի	»	»	»	»	»	47	»		
17	Հայաստան և բէւլովիստանի	»	»	»	»	»	40	»		
18	Վասպուրականի	»	»	»	»	»	44	»		
Վերի	վիճակագրական համեմատութիւններ	պարզօրէն	կապացուցէ, որ երկրէ կերակրղական կարողութիւնը անհամեմատ աւելի է բնակչութեան թւի համեմատութեամբ, ու այդ երկրը ընդունակ է իր ներկայ բնակչութեան քառապատիկն եսկ կերակրելու։ Աւըեմն եղասփակելով՝ կարող ենք ասել թէ՝ երկրի տաշտութիւնը, հողի որակը, և կիմայական ու բնական անյարժարութիւնները չեն սովորական պատճառները։	Երբ բնակչութիւն թւի ու որակի մասին խօսեցաւ Զեղ, ըստ որ երկրի աղդաբնակչութեան գլխաւոր տարրերը, երենց թուական առաւելութեամբ՝ Քիւրտն ու Հայն են, նոյնպէս և Թուրքը, եթէ ոչ իր թւական՝ գէթ քաղաքական նշանակութեամբ։	Այժմ առանց մեր գասախօսութիւնը չափազմնց երկարացնելու, ամփոփ կերպով վերցնենք այդ երեք աղդութիւններն առանձին առանձին, առևնելու թէ ատոնք ո՛րքան ընդունակ են անտրաական ու կուտուրական աշխատանքի, և երկրի աստիճանական զարդացման բրօցեսին մէջ, ինչ գեր են խաղացած և ողքան են օդնած երկրի բարգաւաճանը։	Պոլկարիայի »	»	»	»	»

Դուք բոլորդ, քիչ թէ շատ կիմանաք օսմանեան պատմութիւնը, անոր սկզբնաւորութիւնն ու աստիճանական զարդացումը. մեզ կարեւորն, այն ժամանակամիջոցն է, երբ այդ ժողովուրդը սկսեց աշխարհակալական եռուղեռումով դուրս պոտթիալ իր բնակավայրի Մջաններէն, տիրելով հեռաւոր և մօտաւոր շրջակայ երկիրներու. այդ պատմական Մջանին մէջ ցեղը արթողջութեամբ կը ներկայացնէր ժողովուրդական հսկայ զինուորական բանակ մը, վառած անօրինակ աշխարհակալական ձգտու մներով։

Ասխայի անապատաներէն գորս եկած այդ ուազմիկ ցեղը յանդուդն զեկավարներու առաջնորդութեամբ դրամով շրջակայ երկիրները, իր նա աճողական յառաջացումը շարունակեց գէպի հեռաւոր աշխարհները, իլ մէծ միութիւնէն փոքրիկ հատուածները մէայն ձգելով աշխարհակալաւած երկիրներու կենտրոնական վայրերու մէջ, հպատակ աղգերը կառավարելու, և ներքին կապ պահպաններու ակրած երկիրներուն մէջ ինչպէս նաև զազան հատուածներու և երանց շարժական կենտրոնին միջն, ժայռուրդ-բանակին՝ որը կապւած զիններով որեւէ վայրի, առանց հայունիքի գաղափարի կենտրոնացնող ուժին, կը թափառէր, եր հայրենիքը համարելով զինուորական մէծ բանակը։

Դուք նոյնպէս կի հանոք որ Սիւլեյմանի ժամանակ Օսմանեան յաղթական բանակները հասան մինչև երազայի սիրապը, վիշնայի գալուոր պարիսպներու առաջքը։ Թափառական զինուորական առողջ ժողովրդի աշխարհակալական փառասերութիւնները Ասխայի խորքէն գորս քաշեցին այդ ընդունակ և ճարպիկ ցեղը, որոն վերապահած եր խոշոր գեր մը կատարել պատմութեան մէջ, որը թէև ինքնին չափազմնց փոքրաթիւ և կուլու-

բապէս ստոր աստիճանի վրայ կանդնած, բայց իր զինուորական ուժեղ ցանցովը պատեց Փոքր Աստան, Ավրիլէի հիւսիս արևելքան մասը և հարաւարելեան Եւրոպան։ Զիւուրական յաղթական գնացք մէ՛ր այդ, որու յառաջապահները հասան մինչեւ Վիէննա, չի հանդիպելով որեւէ ուժեղ, արգելչ պատարի։ Հայտառանն ալ ուրիշ երկիրներու նըման վերջնականօրէն ընկծւեցաւ, դառնալով Օսմ. կայսրաթեան մէկ փոքրիկ հաստածը։ Օսմանեան լայնածաւալ երկիրը կառավարելու և որ գլխաւորն է, ամբողջութիւնը պահպանել կարենալու համար՝ փոխանակ պատմութիւնէն օդ տեղու և հոռմէական կայսրութեան նման ինքնուրոյնութեան իրաւունք տալու տիրապետած երկիրներու խառնիճաղանձ ազգութիւններուն, թուրքերը ուղեցին ուժեղ կենտրոնացման սիոթեմով, ամբողջ երկրի բախար կապել իրանց հետ, ու այդ սկզբունքով առաջադրուած, հպատակ ազգերու հասարակական կեանքը բռնութեամբ այլափխեցին, այդպէս վերցուցին անոնցմէ զինուորական մեծապէս օդառեցան այդ ազգերու զինուորական արևեստներէն), չնչեցին անոնց մէջէն ազնըւական գասակապը, (որը իր հոգերանութեամբ ամենաըդգայուն տարրն է, և որու մէջ ամենամեծ չափով կը խօսի անկախութեան ձգտումը), և ամբողջ երկրի ժողովուրդը գարձուցին կերակրողներու հսկայ բանակ մը, զուրկ բաղաքական բոլոր իրաւունքներէ։

Տիրողի անսանձ, բացարձակ իրաւունքներովն օդառող այդ ցեղը, ժամանակի ընթացքին մէջ անընդունակ դուրս եկաւ ստեղծագործող աշխատանքի, ոչ թէ միայն այդ, այլ նոյն խոկ անընդունակ դուրս եցաւ եղածը իւրացներու մէջ, որպէսզի կարողանար համընթացօլէն առաջ գնալ առևողջութեանը հետ, դեռ առելէ ալ առելին կայ. որպէս

տիրող, զինուորական ժողովուրդ, ուռաջնորդւելով «քըըճը մընչադդը» ի միջնադարեան հասկացողութեամբ, այդ հին, պատմական ժամանակաշրջանին մէջ, ամբողջութեամբ կապրէր հպատակներու արդիւնաբերութեամբը. այդ այդպէս շարունակւեցաւ, այնքան առեն, որքան առեն որ, իրենց թիւը համեմատական չափով կը համապատասխաներ հպատակներու արտադրողական չափին, այսինքն՝ որքան ժամանակ որ հպատակները առանց չնշւելու կարող էին կերակրել իրենց բացարձակ տէրերը։ Սակայն չնորհիւ իրենց անտեսական նպաստաւոր պայմաններուն, իւլամի թոյլատրած բազմականութեանը, մասսայական բոնի կրօս ավտիսութեանց, հետզհետէ իրենց թիւը բարձրացաւ այնպիսի համեմատութեան, որ ապրիլի հաշիւ տիրապետածներու, այլեւս անկարելի էր։ Հարկաւոր է շեշտել և այն, որ վիճնայի պաշարումը, ճակատագրական խոշոր նշանակութիւն տնեցաւ Օսմանեան տէրութեան համար։ Օսմանեան զինուորական արեւը, բարձրացած մինչև զենիթը, այդ անյաջող պաշարումէն վերջը թէրեւեցաւ գէպի արեւմուտք. այդ պարտութիւնէն սկսեալ, լայնածաւալ երկիրը անընդհատ փոքրացաւ, կամաց կամաց զանազան մանր ազգութիւններ իրենց կորսնցուցած ազատութիւնը ձիոք բերին, իսկ թուրքերը հետզհետէ խտացան տեղի փոքր բերին, իսկ թուրքերը հետզհետէ խտացան դաշտութիւնը, հողատէրերը, գիւղացին փոքրաթիւ աշխատաւորութիւնը, հողատէրերը, արդեռտաւորութիւնը, բառի խոկ անմտքով, իսկ մանր արծեռտաւորութիւնը, բառի խոկ անմտքով, ինչպէս նաև վաճառականական գասակարգը, 19 երրորդ դարու կէսէն վերջ միայն երեան եկան։

Այդ գասակարգերը թէև չէին կալող րա աներտ համապատասխան գասակարգերու հետ մրցիլ, իրենց կուլտուրական յետամնացութեան պատճառով, սակայն շնորհիւ զանազան առաջնաշնորհումներու, տիրապետող լինելու առաւելութեան և որ գլխաւորն է՝ քաշալերւած պետութեան, դէպի իր ցեղակիցները ունեցած կողմնապահ և աշառու վերաբերմունքն, կարողացան քաշէքաշ առաջ երթալ, միշտ զինորականութիւնը իրենց մօնուոր պահելով, որը իրենց գոյութեան միակ յինակէտըն էր:

Գրաւելով և հայկական աշխարհամասը, երկարաւոև և արինալի կուներ մղելէ գրեթէ ամայացած, անոնք այդ երկրին մէջ, — ինչպէս առհասարակ ամեն տեղ — չտեղաւորւեցան որպէս ժողովուրդ, որ գաղթած հեռաւոր շրջանէ մը, իրեն համար բնակտվայր կ'ընարիէ ուրիշ շրջան մը, և որու հողին ու ջրին հետ կապւելու է սերտօրէն, այլ որպէս տիրապետավոներ և իշխողներ, որոնք օգտակալ իրենց բայասիկ հանդաւանքներէն, գարեր շարունակ ապրեցան, առանց երկրի տնտեսութեան ու կուլտուրական կեանքի մէջ անմիջական առնակցութիւն ունենալու: Առոնք այդ սկզբնական շրջանի մէջ կը ներկայացնէին միսիւայն կառավարական պաշտօնէտ թիւնը, զինորականութիւնը, բայաներու ոչնչացւած հողատէր ազնւականութիւնը:

Տիրապետած լայնարձակ երկրին մէջ սփռւած այդ ոչ երկրացի ժողովուրդի հատուածները, իրենց քմահաճոյքին յանձնեած երկրերու մէջ, կը զեկովարւէին միմիայն իրենց շահու տեսակիտովը, առանց ամենափոքր ու շաղրաւութիւն իսկ գարճներու երկրի անտեսական ու կուլտուրական կեանքի վրայ: Երկու անհրաժեշտութիւններ կ'ուին իրենց համար, մէկը՝ ապահովել իրենց տիրապետութիւնը ինչ գնով ալ կողէ ըլլայ, — այդ յաջողացրին ուժեղ զին-

որական կազմակերպութեամբ — . և երկլորդը՝ հատւածներու, և կենդրոնի գոյութեան և տնտեսական կեանքի յարաւելութիւնը, անաշխատանկը ապահովութիւնը, — առոր ալ ամբողջ ծամրութիւնն ինկած էր բայա ժողովրդի վղին — :

Բայական օրէն երկրէ ազգաբնակչութեան վիճակը ըստ կառավարման հարկելը հետզհետէ աւելցան, զանազան գաղթականական հոսանքներ երկիրը ամայացուցին, երար յաջորդող պատերազմները արտաքին թշնամիներու հետ, և ներքին անհամաձայնութիւններու պատճառով յառաջ եկած կուները, երկիրը հասցուցին կատարեալ մնանկը դրութեան:

Ժամանակի ընթացքի մէջ, զինորական կողմն տիսկաբն ոգին այլաւեռւեցաւ. նախկին ուժեղ ցեղին յաջորդեց անգոյն միջակութիւն մը:

Երկրի քաղաքական և տնտեսական կեանքը շղթայտած բոնապետական խիստ օղակներով, անկումէ անկում գլորւեցաւ. ստեղծագործող կետնքի, ձգտուրը հետզհետէ թուլացաւ. այլազան ցեղերով հարուստ երկրի բնակչութիւնը դարձաւ կիման կովերու մէծ հօտ մը, որմէ կաշխատէնը ըստ համարակառութեան շատ կիմել, առանց իսկ մտածելու որ հարկաւոր են միջոցներ, այդ հօտի զարդացումը և յարաւելութիւնը ապահովող, նայն իսկ տիրողներու շահի տեսակէտովը առաջնորդուած:

Կեղսոնն ալ իր կարգին կապրէր ծայրայեղ զեղխութեան մէջ՝ գտաւոներու կողապտած հարիւրաւոր միլիոնները կը շուայլէին Պօլսոյ մէջ: Սուլթաններու շրջապատճեններու, ողէյերու, նախարարներու անհատնում վաշաներու, երկրացիները ամբողջ երկրի հարստութիւնը կը ծծէին, գեռերամակները ամբողջ երկրի հարստութիւնը կը ծծէին, գեռ

Համշներովը :

Աւրեմն պարզ է մեզ հար, թէ թուրք տարրը պատմական անցեալի մէջ, և անկէ վերջ երկար դարեր երկրի ղարդացիանը մէջ չէ ունեցած խոշոր օժանդակիչ դեր . նոյն խոկ կարելի է առել թէ նա բացառական վերաբերմունք է ունեցած : Միայն 19 րդ. դարու սկիզբէն սկսած թուրքը, գարձած սեփհականատէր հողագործ, արեստառոր և վաճառական սկսու իր բաժեն օժանդակութիւնը միածուել ամբողջութեանը հետ :

Այժմ մասնաւորելով մեր խօսքը վասպուրականի մէջ բնակող թուրքերու մասին, հարկաւոր է շեշտել որ ինչպէս առ հասարակ, անոնք ալ եկւորներ են, զինորականներ ու պաշտոնէտթիւն, իրենց պարագաներով . որոնք ժամանակի ընթացքի մէջ աճած՝ տեղաւորելով այդ շրջանի մէջ գարձած են տեղական բնակիչներ :

Ինչպէս քիչ վերը ես ցոյց տի ձեզ, վասպուրականի թուրք բնակչութիւնը հազիւ 42 $\frac{1}{2}$ % կը կազմէ արքողջութեան, իսկ այդ թւէն ալ հազիւ 2 $\frac{1}{2}$ լ լինի գիւղացի աշխատաւոր . մնացեանները կառավարութեան պաշտօնեաններ են, կալւածատէրներ, մանր խանութպաններ — որոնք 96 է կոտրածէն վերջ մանաւոնդ, զգալի չափով բազմացան — մնացեանները մշակներ, եշապանները, ոտքի վրայ աշխատողներ են, ևայն:

Եղբակացնելով կարելի է ըսել թէ թուրքը, որպէս աշխատաւոր գիւղացիութիւն, շատ չնշն տոկոս կը կազմէ, հազիւ 2% . հետեւաբար երկրի անտեսութեան, մասնաւորպէս երկրագործական արդինաբերութեան վրայու մէկ անմիջական ազդեցութիւն ունի :

Այժմ անհյունք վարպուրականի ամենաստարագութիւն բընակչութեան, այն է քիւրդ աղղաբնակչութեան ամփոփ

Մէկ տեսաւթեանը :

Նախ քան թրքական անւանական տիրապետութիւնը և երկար ժամանակ անկէ վերջ, մինչև 19 րդ. դարու կեսերը, քիւրդ զանազան ցեղեր, մանր իշխանութիւններ կազմած, անկախօրէն կը տիրէին վասպուրականի և շրջակայ գաւառներու մէջ : Հետզհետէ երբ թրքական տիրապետութիւնը սկսու զօրեղանալ, այդ մանր անկախիշխանութիւնները, երկար ժամանակ մաքառելով, վերջ իվրջոյ ակամայ հպատակւեցան կառավարութեան, պահելով սակայն որոշ առանձնաշնորհումներ և քաղաքական մէծ իրաւունքներ, որոնք իրենց թողւեցան զանոնք սիրաշահելու միտումնվ :

Բայց այդ տիրապետութիւնն ալ վերջնական չենք կարող համարել . Արապիոյ վերջին ապօտամբութիւնները, ինչպէս նաեւ Տերսիմի աղգարնակչութեանց երկարաւելկուները անոր ամենամեծ ապացոյցներն են: Երբ հարկաւոր լինէր, դեռ կարող էինք օրինակ բերել Շամսինան, որ Շեյխի մը հովանաւորութեամբ, բառի լայն իմաստով անկախօրէն կը կառավարեի, առանց որևէ ամբողջուկան կազ ունենալու օտել կառավարութեանը հետ :

Քիւրդերու բնաւորութեան, կատարած դերի մասին գեղեցիկ կերպով արտայայտած է Քահնօֆօնը, որը Քըրիստոսէ 404 տարի առաջ իր «Նահանջ Բիւրուց» գրքոյկին մէջ կըսէ « Հայաստանի Սատրապութեան Կորդւած երկրին բաժանող սահմանի վրայ, հայկական գետեղերը անբնակ և ամայի էին . սահմանէն մէկ աւուր ճանապարհերս գիւղ մը չեր կարող շնուիլ երբեք, այն սահմանադիմայ բաժինին մէջ, ուր անդագար կը հածէին աւարագործական կորդւած հրոսակները » . այժմ հետաքրքիր է լսել Քըրիստոնօֆօնէ 23 դար վերջ, գերմանացի զինուորական Փօն

Մոլթքէն, Ֆրանս-Բրտուսական պատերազմի հերոսը. «Օսմանեան կայսրութեան մէջ ընդարձակ երկերներ կան, ուր Դըրան իշխանութիւնը չբանիր, և ստոյգ է որ Սուլթանը մեծ աշխարհակալութիւններ ունի գեռ կատարելիք նոյն իսկ իր պետութեան մէջ. այդպէս է պարսկական սահմանագլխի վրայ». յետոյ՝ նկարագրելով երկրի բնական հարստութիւնները՝ կ'առելցնէ « եթէ այդպիսի ճոխ և գերազանց երկրի ^{3/1} ։ ասող անձշակ կը մնայ, ատոր պաճառը փնտուելու է բնակչաց սոյեալական տիսուր վիճակին մէջ. քիւրդն ամեն մասարիք հակառակնէ իր գրացի Արապին. միայն մէկ բանով անոր կը նորնի, այսինքն առառառութիւնէ հաճոյք զգալով »։

Ահաւատիկ երկու կարծիքներ յայտնած մէկը միտսէն 2300 տարի վերջ. և զարժանալի է որ միւլոյն միտքըն է կրկնած ու նոյն կարծիքն է յայտնած քրոգերու մասին։

Զարժանալի թող չթուի ձեղ, եթէ իմ կողմէ աւելացնեմ — կատարելապէս համաձայն դտիւելով Մոլթքէն հետ — որ այնտեղ ուր քիւրդ տարրն է տէրապէտողը (ներկայ կարգերով), այնտեղ եթէ ոչ բնաւ, դէթ շատ համբութացօրէն է զարգանալու կեանքը։

Կուլուրական և տնտեսական զարգացման համար անհրաժեշտ է ամէն բանէ առաջ հաստատաբնակ լինել, կապել մայր — հողի հետ անքակտելի կապերով. և սա՛ ձել անցեալի մէջ սովորութիւն և ներկայիս բնաւորութիւն դարձած ալան թալանի խնամինքոր. բայց ո՞վ է կատարելու սանձահարողի գերը. քիւրդը, որու հոգեբանութեան, սովորութիւններուն, պատշական թրատիցեանըն չեն համապատասխաններ նոր կարգերը, բոլոր նորութիւնները, թէ՛ կառաւարութիւնը, որը զեկալավարելով երկ-

րի զարդացման և բարդաւաճման օժանդակելու պարտականութեանը, պարտաւոր էր վաղուց սանձահարել զանոնք. բայց մենք տեսանք ատոր բոլորավին հակառակը. որ նա ազատ ասպարէզ էր տւած անոնց վայբենի բնազգներուն, քանդելու, կործանելու ինչ որ մնայեր էր գեռ կանգուն վիճակի մէջ. և պէտքէ ըսել որ այդ քանդել, կործանելու գործը կազմակերպւած էր կառավարութեան անմիջական զեկալավարութեանը և հաճութեանը, հետեւելով հայերու ջնջումով հայկական հորցը մեռնելու ծրագին։

Այս այսպէս էր մօտիկ անցեալի մէջ, դրութիւնը չէ փոխւած ներկայիս. մեզ կը մնայ սպասել, որպէսզի սահմանադրական կարգերը հիմնաւորին, և շինիչ գործունէութիւնը, ստեղծագործող աշխատանքը յաջորդէ ներկայ անցողական օրերուն։

Վասպուրականի գրեթէ բոլոր լեռնային հասերը գրավւած են զանազան քիւրդ աշխեթիթներով. ատոնցմէ նըշանաւորներն են Մլանցիք, Հայտարանցիք, Թակուոցիք, Շացիք, Գրաւցիք, Խալելանցիք, Մամխոցիք և լ և լ։

Վերոյիշեալ ցեղերը պարսկաթիւրը սահմանագլխէն սկսեալ, գրեթէ շրջապատած են վասպուրականը, նման հացի կունտի մը, որու կեղել կը կաղմէ քիւրդ տաւը, իսկ միջուկը հայութեան մեծաւասնութիւնը. ագկէ առաջ եկած է հայութեան կեղերնացումը համեմատաբար շատ ուղիւ շրջապատի, այն է վան քաղաքի մօտիկ գաւառներու մէջ։

Քիւրտը չէ կարելի միաձոյլ ամբողջութիւն համարել. հարկաւոր է բաժնել երկու մասերու. փոքրամասնութիւնը՝ բայց, մեծամասնութիւնը՝ աշխը։ Բայն քիւրտի հաստատացինակ մասն է, գիւղայիւթիւն, որու գիւստոր լողազմոնք է երկրագործութիւնը. բայց պէտք է ըսել որ

հաստատաբնակ բառը գիտական մտքով պէտք չէ վերջնել գեռ րայա քիւրդը վերջնականօրէն չէ աղատած թափառական կեանքի աղդեցութիւնէն ու հոգեբանութիւնէն . մինչդեռ րայա քիւրդի մէկ մասը կը մնայ գիւղի մէջ երկրագործական աշխատանքներով զբաղւելու , իր մէկ հատածը կը բարձրանայ լեռները տարւոյ մէկ քանի ամիսը , հոն ապրելու խսկական աշիրի կեանքով :

Բայց հարկաւոր է շեշտել որ հետզետէ հաստատաբնակ քիւրդերու թիւը զգայիօրէն կը շատնայ . օրինուկ կարձկանի մէջ , ուր գրեթէ հողերու մեծագոյն մասը դնեած կամ յափշտակւած են հայերէն . այդ բանը մեծ շափով շեշտեցաւ մանաւանդ երբ հայերուն բացարձակապէս արդիւեցաւ Պօլիս երթալը . շատ հասկանալի է որ հայերը իրենց անսեսութիւնը երկիքի մէջ մնալով չէին կրնար հոգալ և ահագին գաղթականութիւն ունէին Պօլոյ ինչպէս նաև ուրիշ երկիններու մէջ . 96 թւականէն վերջ հայերու տեղը բոնեցին քիւրդերը , որոնք առաջ անհամենա քիչ գաղթականութիւն ունէին :

Այդպէսով , քիւրդերը տնտեսապէս աւելի բարեյածող պայմաններու մէջ գտնելով , միջոցներ ունեցան վաշխառութեամբ և տնտեսապէս նեղւած հայութիւնէն ուղղակի գնելով իրենց ձեռքը անցնել անոնց հոգերու մեծագոյն շարը հարկաւոր է նկատի ունենալ և այն պարագան , որ քիւրդերը շփելով արտաքին աշխարհի հետ կուտուրապէս զարդացան , և իրանց պահանջները բազմապատկւցան . հետքհետէ նախկին կեսարայրենի կեանքը չէր կրնար գոհացու՝ տալ իրենց պահանջներուն :

Դիւրդ աշիրը խաչնարած ժողովուրդ . է որ ամսուը ձգած իւր գետնափոր հիւղակները , կը բարձրանայ սարերը , թափառական կեանքը վարելու , մինչեւ համնի ձմեռւայ վու-

քըն ու պօռանը : Անոնց ներքին ընկերական կեանքը կը քըն ու պօռանը : Անոնց ներքին ընկերական տանուտերական ձեռնապատասխանէ նահապետական տանուտերական լին , գլխաւոր բէկերը իրենց բարձր դիւրդին կը հասնին լին , գլխաւոր բէկերը իրենց բարձր դիւրդին կը հասնին լին , թէ իւրենց ցեղային յաջորդականութեան շնորհիւ , թէ իւրենց անձնական յատկութիւններու դերակշռող բնաւորութեամբ :

Քիւրդ բէկը իր ցեղի մեծն է . ամբողջ ցեղը անկէ կըսպասէ ներքին զանազան հարցերու լուծումը , դատերու քննութիւնը ևայլն . բէկն է անոնց թէ զօրապետը պատերազմի ժամանակ , թէ իր ցեղի անունով հաշտութիւն կըսպասէ նրանու լուծումը , և թէ ինքնիշխան տէր ու տիրականը , որու հրամանը օրէնք է բոլորի համար : Զկայ ոչ մէկ սահմանամնը օրէնք է բոլորի համար : Զկայ ոչ մէկ սահմանամնը իշխանութեան . նոյն իսկ աքսախաններու փակում անոնց իշխանութեան . իշխանութեան է անոնց համար : Բէկի խորհրդակցութիւնը պարտադիր չէ անոնց համար : Բէկի իշխանութիւննեն բարձր ոչ մէկ հեղինակութիւն կայ քիւրդի քաղաքական—հասարակական կեանքի մէջ :

Ինչպէս տեսանք , քիւրդերու զբաղումներն են խաշնագածութիւն ու թալան , ցեղային անհամառ կուխներ . նարածութիւն ու թալան , ցեղային անհամառ կուխներ . առքան առաջներ հարկաւոր է անոնց անտեսութեան համար , այնքան և թալանը պէտքէ անոնց թէ անտեսութեան և թէ հոգեկան պահանջներուն բաւարարութիւն տալու քիւրդը չէ կարող ապրիլ առանց զէնքի , ինչպէս չէ կարող առանց թալանի և գողութեան այդ հասկացողութիւնները , գարեր շարունակ ամիսով գւած անոնց բընաւորութեան ունի , դարձած են արգէն անհրաժեշտութիւններ կեանքի մէջ . և հասկանալի է որ այդ արագած հոգեբանութիւնը չէ կարող գտար գալ քիւրդի բնաւորութիւննեն գեռ շատ երկար ժամանակ :

Այս շատ ամփոփ տեսութեամբ կարելի է պատկերել այն գերը , որ քիւրդը ունեցած է երկը տնտեսակուլ-

տուլական կետնքի մէջ, հասկանալի է որ մենք պիտի գլու-
նանք անոր կատարած դէրը (աշխրի) մեծագոյն մասամբ
բացառական. իսկ որոշ չափով շինիչ ու օժանդակիչ, կեան-
քի զարգացմանը. (բայս քրդութիւնը ի նկատի առնելով):

Աւելորդ կը գտնամ ծանրանալ հայ ազգաբնակչու-
թեան վրայ, որը շատ ծանօթ է ամենքուդ ալ. միսին
երկու խօսքով բաւականանանք:

Հայ ժողովուրդի մօտ 96% ը աշխատոր է. ունի մօտ
75 տօկոս գիւղացիութիւն, միացեալ 25% ը՝ քաղաքներու
մանր աշխատաւորութիւնը, խանութպանները, վարձու աշ-
խատաւորները կը կազմեն. վաճառակիանները ու կալա-
ծատէրերը շատ ջնջին տօկոս կը կազմեն:

Հայերը զուրկ են ներքին քաղաքական կեանքէ. եթէ
չհաշւենք առաջնորդարաններն ու ազգային ժողովները,
որնք միայն կուլտուրական բնաւորութիւն ունեցող հաշ-
ցերու մէջ քիչ թէ շատ իրաւասութիւն ունին խառնւելու:
Հայրենակիցներ!

Մինչեւ այժմ ես ձեզ ցոյց տւի որ սովոր պատճառները
մենք չենք կրնար վնասուել կլիմայի, հողի անպէտքութեան
կամ ընդհանրապէս բնակչութեան խացմանը մէջ. հետե-
ւարար ինքնին հարց կը յառաջանայ, եթէ այդ երկու
գլխաւոր բնական ֆակտորները չեն սովոր յառաջացման
պատճառները, ապա ուրեմն ինչպէս սովը կրնայ գոյու-
թիւն ունենալ. ինչով բացարկել այդ երեւոյթը:

Ես այդ հարցի լուծումը կուզերմ հիմնաւորել երկու
դիսաւոր պատճառներով:

Ա. Վասպուրականի ազգաբնակչութեան դաստո-
րութը ըստ ազգութիւններու և անկէ առաջացած զգալի
խտացութը հայութեան, և

Բ. Հայկական հարցի գոյութիւնը, 96 ի կոտորածը,

ալան թալանիը, և պետութեան սխառեւմաթիք հալածան-
քը հայ տարրին դէմ, զայն բնաջինը ընելու նոլատակով:

Այժմ անցնինք այս երկու պատճառներու պարզա-
բանանը, որքէսպի հեշտ լինի վերջնական հիմնաւոր եղա-
կացութեան մը հանգիլ:

Պարզենք առաջի հարցը մեր տեսակետով:

Ես որքան որ ընդհանուր տեսութեան մէջ ըսեցի որ
վասպուրականի ազգաբնակչութեան խտութիւնն է մէկ քա-
ռակուսի վերստի վրայ 44 մարդ, բայց երբ գաւառները
առանձին առանձին վերցնենք, գուրս կուգայ հետեւեալ
շատ բնորոշիչ աղիւսակը. որտեղ որ հայ տարբն է զե-
րակշողը, խտութիւնը չափազանց զգալի է, իսկ այն
տեղ որ քիւրդն է տիրապետողը, հոն չափազանց նոսր է
ազգաբնակչութիւնը:

Հետեւեալ աղիւսակը շատ յատակ կերպով ցոյց
կոտայ վերը բաժան:

	Քիւրդ.	մարդ.	մէկ քառ.	վեց կ վրայ
Վանի նահիէ	70%	30%	33	» » »
Գաւաշի»	54%	46%	23	» » »
Թիմար	67%	44%	27	» » »
Մոկո	60%	40%	43	» » »

Հայաշատ դաւառներու մէջ միջին թւով 24 մարդ
կուգայ $4 \cdot \frac{1}{4} \cdot \frac{1}{2}$ կ վրայ. այժմ անցնինք քրուշատ
ըրջաններուն:

	Քիւրդ.	մարդ.	մէկ քառ.	վեց կ վրայ
Նորտուղ	44%	83%	$8\frac{1}{2}$	» » »
Մահմուտիէ	46%	76%	$5\frac{1}{2}$	» » »
Խոշափ կոր Համբակիէ	40%	76%	6	» » »
Հետեւարար միջին հաշով	24%	73%	$6\frac{1}{2}$	» » »

6½ մարդ . վերոյիշեալ երկու աղիսատկներու միջին թը-
ւերու համեմատութիւնը 24 և 6½ այնքան խոչը են ,
այնքան բացայատիչ , որ ինքնին բաւական են արտայայ-
տելու գրգերաւ հողային հոկայ հարստութիւնը և հայերու-
համեմատական աղքաստութիւնը :

Ամբողջ Վասպուրականի գաւառներու մէջ ապրող
հայութեան դաստորումը 96 էն վերջ զգալի փոխիսութ-
եան ենթարկեցաւ . գաւառներէ ունանք դատարկեցան
կիսով չափ , իսկ ունանք աշ գաղթականներով բազմացան .
այդ փոփոխութիւնները առաջ են եկած գլխաւորաբար
երեք կարևոր պատճառներով :

Ա. Անապահովություն և բռնի գրաւում դիւղերու :

Բ . Անապահովութեան պատճառով ներքնադաշտ՝
ծայրագաւառներէ գէսի կենդրունաօսա դաւառներ :

Գ. Արտադադիք .

Ի հարկէ մենք չենք հաշեր ընդհանուր կոտորածը որ ամէն տեղ ալ որոշ զեղչեց հայ աղքաբը նակչութեան թիւը հաւասարապէս :

Առաջապարակ անտապահովութեան պատճառով կիսովին
գարտկւած գաւառները այսոնք են, որոնք կարւած հայա-
շատ կեդրաններէ, ամբողջովին ըրջապատւած քիւրդ աշխ-
րէթներով, բոլորովին զրկւած են կափւ մղելու հնարա-
ւորութիւննէն. այս տեսակ գաւառներու մէջ աչքի գար-
նողներն են, նորուղը, Ատիկձէվազը, Արճէշը ու Ազբակը
կամ Բաշկալէի ըրջանակը։ Այս ըրջանները միայն 96 է
վերջը չէ որ գճբաղտացած են. մօտ 33 տարի առաջ
Շամիկնանի յայտնի կրօնապետ և դեկապար շէյխ Խպա-
տուղահը իրեն ֆանաթիք վայրենիներու վոհմակովը գա-
դարկեց ամբողջ Ազբակը - ժամանակին ամենահայաշատ
կեդրաններէն մէկը — . աւելեց, քանդեց հայկական գիւ-

դերը, որու պակասը լրացոց Ալաշկերտի մէջ, նոյնպէս
այս է կրօնապետ շէյխ Զէլալէդդին։
Նորտուղը՝ ինկած Վասովուականի հարաւարեւելա-
կող ը, շըլապատւած Գրացի և այլ աւաղակաբարոց քրդերու-
աշիրէմներով, բոլորովին ձգւած քրդերու բարեհայեցողու-
թեան, հետզհետէ զգալի չափերով դատարկւեցաւ, մինչեւ
որ հասաւ ներկայ քայլայւած դժութեանը։ Դեռ մօտիկ
անյեալի մէջ հայաշստ այդ դաւառը հաւ անականաբար
երկու տասնեակ տարիներ վերջ, բոլորովին մաքրած կը
լինի հայութեալ։ Զեռքի տակ ունեցած վիճակագրական
տեղեկութիւններէս հետեւեալ աղիւսակ—ապացոյցով կա-
րելի է յաստատել իմ՝ դժբաղդաբար շատ յոռետես եղ-
րակացութիւնը։

	1854	1890	1899	1907
	Հայ տոռն	Հ.ա.	Հ.ա.	Հ.ա.
Շէված	43	40	?	2
Մաքոշկ	20	30	?	8
Փիրպէտէլէն	54	120	34	25
Աշկան	3	?	4	—
Կողան	25	51	10	18
Տիբ	23	50	25	20
Շահնց	27	48	28	20
	165	339	98	93

Ենչպէս կը տեսնեմք, վերոյիշեալ 7 գիւղերը, (ամենաբազ-
դաւորները այդ գաւառին), գեռ 54 թւականին եղած
են 165 տուն, իսկ 1890 թւին, բնակչան աճեցողութեամբ
գրեթէ կրկնաւած են, գառնալավ 339 տուն. իսկ կոտոր-
ածը և շանտաւանդ կառավարութեան հայաջինջ քաղա-
քականութիւնն կեանքի մէջ կիրառելէ վերջ, անհաւա-
տայի անկում մը տեղի ունեցաւ, և լաւ կը մէջեմ որ իմ

Վասպուրական գտնւած ատենս ալ մօտաւորապէս 20 տուն
նորէն հեռացան իրենց պապենական հողէն, իրենց վերան
հայրէնի օճախէն։ Այսպիսով 330 տունը վերածւեցած 93
տան։ Ինչ եղան մնացեալ 239 տուները, որտեղ՝ հալւեցան։
Դեռ այդ բաւական չէ։ Հաւաքածս սայդ տեղեկութիւն։
Ներէն կ'երեկի, որ մինչև այժմ հետեւեալ գիւղերու
մէջ կանգուն եկեղեցիներ և հայկական գերեզմանասուն
ներ կան։ ատոնք են խաչ, Քիլիսէ, Զախոռկ, Հնդվանըս,
Բոլթ, Տըտանըս, Բակաղնի, Ըշկէվտկան, Բապինմար,
Արագ, Նախիանդ, Աշխան, Բւռսայան, Քիլիսապէն, Կո-
րիթ։ Ուրեմն գեռ հօտիկ անցեալի մէջ գոյութիւն ունեցող
այդ հայկական գիւղերը ներկայիս գատարկւած, ցրւած,
գրաւած ուրիշներէն, վերջնականօրէն քանդւած են։ ուր
խօսուն վկաներ երբեմնի հայ կեանքին՝ խաչ քարերն ու
կիսաքանդ եկեղեցիներն են մնացած միայն։

Հայրէնակիրներ, երբ անապահովութեան մասին կը խօ-
սիմ, դուք թերեւս կը գժւարիք ըմբռնել ինձ։ չէք կրնար
դաղափար մը կաղմել, թէ ինչ ըսել է ներքին գաւառնե-
րու մէջ կառավարէիլ՝ պղափիկ, պղափիկ Սուլթաններէ, ի-
նել մշտական հարևանութեան մէջ քրդերու հետ ես քա-
նի մը տօկումէնաներ կը կարդամ։ որո՞ք յուսամ թէ կ'օդ-
նեն ինձ ներքին դաւառներու խոկական պատկերը պար-
զելու և ըմբռնելի դարձնելու ձեզ համար։
Ներքեւի տօկումէնաները կը դնենք առանց փոխխութեան։

« Գերապատիւ

« Տ. Եղիշէ Վարդապետ

« Վանահայր հողուոց Ա. Վանոց,

« Գերաշնորհ Սուրբ Հայր,

« Հայրէկ, ինչու կը հարցունես՝ մեր գիւղի անտանելի

« ցաւեր, որ գրելու և պատմելու կարողութիւն չունինք։
« Առաջնանէ այս Գրաւցիք սովորութիւն ունէին, թէ ինչ,
« մեր եկեղեցւոյ չորս բողոքը աղքանոց է դարձուցած մինչև
« ցայսօր, երկրորդ մեր աղջիկներ բոնի կերպով մեղմէ կառ-
« նեն ուրիշի կուտան, թէ ինչ է իմ հայու աղջիկն է։ Եթէ
« ուրիշ գիւղացի մը գայ աղջիկ մը ուզէ մեր քուրեր պի-
« տի բոնեն այդ աղջիկը ուզողէն մէկ խոյ մը, կամ քօշ մը,
« կամ մէկ օսմանեան լիբա, թէ չէ իմ հայու աղջիկը չու-
« ի տար։ Աղջկայ տէր չկրնար ձայն հանել։ Այս պատճառ-
« աւ կոյս աղջիկներ կը մնան մինչև ժամանակ կանցնի, կու-
« սութիւններ կապականւին։ Այս առաջին։

« Երկրորդ մարդասպանութիւն, առաջին, Պետրոսի եղ-
« բայր Մատօն Մահմատ աղայի մանչեր ծեծելով մեռցու-
« ցին երկրորդ Պայզօ, Փոխան ծեծելով մեռցուց, երրորդ Ա-
« ւետիս։ Աղիղ մեռցուց, մէկ քարով զարկաւ։ չորրորդ
« ուս Պապիկ ծեծելով մեռցուցին։ հինգերորդ Կաքօի կին
« Ամար աղայի հանչ Տբակն քար մը զարկաւ մեռաւ. վեցե-
« րորդ Յօհաննէսի եղբայր Պօղոս, Մահմատ աղան ծեծելով
« մեռցուց, եօթներորդ անցած տարին Յօհաննէսի եղբայր
« Կարապետ Ջրազայք մէկ հայացանով զարկին, չմեռաւ, բայց
« մեռ կանցուցի, որ չի կրնար տեղէն շարժիւ։

« Սրբազն հայր, ել կարօրէն չգրենք։ մինչև հիմայ
« ալ օրական մէկ մարդու չէ, տաս մարդու ծեծելով, կո-
« ղոպտելով, հայհոյելով, կը խայտառակեն։ Ամառ որ կո-
« գայ մեր խոսնոյներ կարածացնեն չեն թողներ, որ քա-
« ղենք։ Այսօր մեր խոռու յարդ վերջացած է, կերթան
« մինչեւ իրիկուն կալ կը հանին, որ իրենց տաւրին կեր-
« ցուցեն, կուդան անկէ ալ մեր ձեռքէն կառնեն, կուտան
« իրենց տաւրին։ մեր՝ կը մնայ անօթի։

« Ապէկա ալ չէ, ապա ինչ, առաջուց եօթանասուն տուն հայ

« կարայս գիւղին մէջ, հիմայ քսանհինդ տուն ազքատ և
 « հարստա, անտանելի ցաւ այս է, որ ամեն տան մէջ մէկ
 « տուն քուրդ դրած են. խեղճ հայեր մինչև իրիկուն կաշ-
 « խատին, նեղացած ու յոդնած կը պառկին, քուրդեր կու-
 « տեն ու կը խմեն. հայու կնիկների հետ «եարհայտ'լսն» կը
 « խաղան Երբ որ հայ իր կնոջ կը խօսի, թէ ես քո ըրա-
 « ծըդ իշացայ, կի՞ չուտ մը իր բարեկամ քուրդին կ'ըսէ,
 « թէ իմ երիկ այսպէս կ'ըսէ, քուրդն ալ շուտ մը կը կան-
 « չէ հայ, կը տանէ. թէ դու այսպէս կը խօսիս քո կնոջդ
 « հետ. ահա «եէ տայ պըկոժըմ, կաէտայ տէ պըպամ(+)» :

« Խեղճ հայ այն ժամանակին լուռ կը կենայ. կնիկ այնժա-
 « մանակին ազքատ կը կենայ և եր գործը կը շարունակէ :

« Անտանելի ցաւ այս է, ի սէր Աստու ծոյ և ազքատու-
 « թեանձար մը :

« Այսափ. լերուք ողջ ի Տէր + Մնա՛ք խորինք յար-
 « դանօք » :

Յահանիս գիւղի իշխանք և քահանայ
 (վեց ստորագրութիւն)

Ահաւափի եկրորդ տօկումէնուը

« Յահանս գիւղի գէշութիւններ, որ քսան տարւանէ
 « սկսեալ այսէ :

« Առաջին Յակոբ Գաբրիէլեան
 « 12 ոչխար Եերանցի Ամար պէկ տարաւ.

« 4 սե խոյ Եերանցի Թամօ տարաւ

« 7 ոչխար Ամար աղէն տարաւ, Գրացի

« 5 քօչ Յարափ տարաւ »

« 4 Շաքի Ասկեր տարաւ »

« 3 յորենի գէղ վառին, եղ առին տւին Հասանին

« 5 տարի Ամար աղէն իմ խոտ իմ ձմէ տուաւ. իմ 40 ոչ-

(+) Քէղ կ'սպանեմ, եղդ կը տանիմ :

« խար, ի զուր խատաւ (մեռաւ), պատճառ որ խոտ չկար :
 « Եարիֆ քիւրդեր թողեց իմ յորենի Շբայ, չորս գէղ
 « կերյուցին, Աղիզ, 70 զրշ. հինդ կօտ յորեն կերաւ: 300
 « զրշ + առեց, ոչխար չխոռուր. 8 հատ ոչխար
 « ևս Ահմետ կերաւ, այստեղ զիւղա մէջ մէկ գէղ խոտ ու-
 « նէի, վառեց + 60 ոչխար անօթի մնալով՝ խատաւ :

« Լաշկօն

« Մէկ էդ ձագ, երկու եղ տարին. 10 չափ հայ մեղմէ
 « կառնէ. 2 հատ ոչխար Գրաւցիք առած են, 6 գէղ խոտ
 « վառած են, 1 չղ 1 պալա Գրաւցիք առած են. 2 սոկի եւու:

« 3 Չափ ս'րմնայու հաստու, որ պիտի քաղէի, ինձմէ
 « առեցին իմ մալ իմ անձնական: 8 արտ կորեկ, գարի ցո-
 « րկն Լաշկօին և Յակօին այս տարի քուրդերը կերցուցին,
 « չկրցանք ձէն խանել.

« Մկրտիչ հինդ գէղ խոտ վառած են.

« Եերանցիք իմ խոտ կերցուցին 100 ոչխար տարան. 19

« ոչխար Գրաւցիք զողցան:

« 4 Շաքի, 2 դառ այս գարնան Լավօն տարաւ. իմ կօն
 « 500 զրշ կ'ընէր, Ամար աղէն տուեց. 6 հատ ալտ, 2 խոտ-
 « նոյ Ամէն առած է. 5 չափ հաց Յահան աղէն տուեց կե-
 « րսու. 2 չափ յորեն Ամէն կերաւ այս տարի :

« Տա՛օն Մկօնան:

« 80 ոչխար իմ խոտ կերցուցին և տարան. այդ 80 ոչխար

« խատաւ, 20 չափ յորեն քուրդեր տարան. 20 ոչխար ևս

« մէկ էդ, մէկ էշ, մէկ կով, կալի 2 գէղ խոտ վառած են,

« երեք արտ յորեն կերցուցած. 2 արտ կորեկ կերցուցած :

« Մելքոն Յոլուեան:

« Մէկ կօն Աղիզ առեց կերաւ. 40 Շաքի մէկ անդամ

« Եահէն կերաւ. 1 եղ Աղիզ առեց. 3 կով քուրդեր կերած

« են. 10 ոչխար Ամա պէկ տարաւ կերաւ. երկու գէղ խոտ

« վառեց Գրաւցին. 16 ոչխար դարձեալ Գրաւցիք կերած են.
« ասիկա մի աղքատ մարդ մ'է :
« Յօհաննան Դաբրիէլը տաս-տարի մշակ բռնւած էր .
« վարձք չառւառ :

« Տէր Տաճատից մէկ ձի մէկ օս հանեան լիբայ, մէկ ա-
« ւանակ, մէկ Շաքի, մէկ չափ եղ Ամար աղէն Աղիղ մէա-
« տեղ առան :

« Ի սէր Աստուծոյ, քանի՞ Թագաւոր կոյ աշխարհի
« մէջ, մեր ցաւեր իմաց տւէքք »

Մանրահասն խօսիլ ամէն մէկ դաւառի համար, պատ-
մել անոնց ներքին ցաւերն ու կրած դուլումները, շատ եր-
կար կը լինէր . ներքնագաւառներու հայու ամբողջ կեան-
քը եղած է անօրինակ զրկանքներու խտացում մը . և եթէ
կայ զարմանալու կէտ մը, այդ՝ հայու դիմադրական կա-
րողութիւնն է, տոկունութիւնը, որով նա մինչև այժմ
կարողացաւ պահել իր ինքնուրունութիւնը և դոյութիւնը :

Նատ կարճ խօսելով դաւառներու մասին, հարկաւոր
է ամիսի դաղափար մը տալ ձեղ միւս դաւառներու դը-
րութեան մասին, այն հասկանալի պատճառով, որ դուցէ
ձեր մէջ դանելին, միամիտ հաւատացողներ, որոնք կարծին
թէ ինչ որ ըստեցաւ նորտուզի համար, միայն այն շրջանին է
յատուկ, իսկ միւս դաւառները բնական խաղաղ կեանքով
կընթանան :

Ես այս տեղ ցոյց կուտամ ձեղ, շատ կարճ ժամա-
նակամիջոցի մը, այն է Օգոստ . 7 էն մինչև հոկտ . 20 ը
կատարւած զանազան թալաններու անկատար մէկ ցուցա-
կը, տեղի ունեցած շատ սահմանափակ տարածութեան
մը վրայ :

Քրմենց, հայ գիւղ (Շատախ) 1000 ոչխար տարին կճաւցիք
Յարբերդ, » (Պաւաշ) 1200 » » Խալիլանցիք

Խրովստենց հայ գիւղ (Կառկառ) 650 ոչխար տարին Դու-
տերցիք . առոնցմէ ՚իայն 90 հատը ետ բերւած են :
կաճէտ, հայ գիւղ (Շատախ) 1300 ոչխար. Գրաւցիք
և Խալիլանցիք :

Բարեբաղդաբար այդ ժամանակ մեր ընկերներէն
Բժիշկը (Վահան վափաղեան), ներկայիս Վանի պատ-
գամաւորը պարզամէնտի մէջ, իր խորով սարերը կը գտն-
ւէր . թռաւ կարեց քրդերու առաջքը Տիղրիսը անցնելու
սկահուն, և զօրեղ կուէ մը վերջ միայն յաջողեցաւ թա-
լահը ետ բերել :

Միանցի քոչարներէն 750 ոչխար տարաւ դրաւցի
միր Մհէն :

Շէլրաժ, քիւրդ գիւղ 60 եղ բեռնաւորւած քէոռ
բէկը տարաւ :

Եղերավ լերան վրայ Յ ջորի իրենց բեռներով և ճամ-
բորդներէն 25 ական ոսկի թալանցին, նաև մէկ քիւրդ
կին բռնարարեցին, Մամխորանցիք :

Խրէպ, հայ գիւղ (Մոկս) 350 ոչխար Տինիսի քրդերը
տարին :

Արմշատ, քիւրդ գիւղ (Շատախ) 800 ոչխար Տինի-
սի քրդերը տարին :

Այս տեղ ալ շնորհիւ Բժիշկի խումբին, թալանը ետ
բերեցաւ, և ահագին տպաւորութիւն ձգեց րայտ քրդե-
րու վրայ այդ ակտը, որ յեղափոխականները զանազանու-
թիւն չեն գներ աղդութիւններու մէջ, որ անոնց համար
միկնոյն է հայ, քիւրդ կամ թիւրք աշխատաւոր գիւրզա-
ցիւթիւնը :

Վախրավ, քիւրդ գիւղ 500 ոչխար տարին գրաւցիք .
Խնձորզին, հայ գիւղ (Կարճկան) մէկ մարտգ այ-
րւած 12 տաւարով :

Կազմի , 10 դէղ վառեցին Գրաւցիք :	
Տինիս , քըրդի դիւղ 5 մարտի և կալերու պատրաս-	
տի դէղերը այրւած :	
Պաղ , քիւրդի գլւղ 5 դէղեր այրւած :	
Այսու , 4 մարտի տաւարներով այրւած :	
Ծուղու , հայու դիւղ 25 ոչխար տարին քօչարները :	
Հովիս , քիւրդ դիւղ 25 ոչխար տարւած :	
Այս բոլորը նւազագոյն արժէքով դրամի վերածելով ,	
կըստանանք մօտաւորապէս հետեւեալ դումարը .	
4410 ոչխար 60 ական դրշ . էն 204600 դրշ .	
72 սեւատաւար 200 » » 14400	
25 ոսկի 2700	
40 մարտի 432 » » 4320	
45 դէղ 216 » » 3240	
—————	
289,260	

Եւ երեակայել , որ միայն երկու ամսւան ընթացքի մէջ 289,260 դրշ . և թալան է եղած , չհաշելով մանր մունք անհատ ում գողութիւնները . ալ ինչու զարմանալի պէտք է լինի , որ ընդհանրապէս վասպուրականի տնտեսութիւնը քայլքայւած է , որ հայ տարրը օրէ օր կը հալչի , կը կորսի , և անկարող է իր գոյտթիւնը տեւական և արդիւնաւոր դարձնելու , որ սովոր վասպուրականի մէջ քրօնիկական ընտորութիւն ստայեր է :

Արձէշն ու Ատէլճէվազն ալ կիսովին պարպեցան մասնաւոր 96 ի կոտորածէն անմիջապէս վերջ . այդ տեղերու բնակիչներէն մէծ մասը զաղթեց արտասահման , վորքը մէկ մասը ցրեցաւ երկրի ներսը . իսկ իրենց հայրենի հողին պինդ փարող բոռու մը ժողովուրդը՝ այս օր իր սեփական հողի վրայ բայտ է դարձած . թոյլ տեքք ինձ

կարդալ առանց փոփոխութեան տեղեկագրութեան մը մէկ մասը , որը ստացած եմ մեր աեզացի ընկերներէն մէկէն . « Արդարեւ Տաճկահայտատան ըստածը կը պատկանի Տաճկահայտատան , որ իր թէնդիմով հաստատած օրէնքով « ժողովուրդ կառավարէ թ . դանէն որոշւած պաշտօնեաւ « ներայի : Սակայն կը սխալին երբեմն անտեղեակներ այս « մասին . վասնդի : Հնորհիւ Սուլթանի թերամութեան « Քիւրդ աշխրէթներից նոր նոր Սուլթաններ դուքս կու « գան իրազմէ առելի ազգու , և առելի կատաղի . այնպէս որ « երբեք կարեւորութեան տեղի չեն տար թէ ո՞վ է և կամ « թէ ինչ օրէնքներ և կանոններ ոնի Սուլթանը : Արանց « միննէ Հայտերանցի քիւրդ աշխրապետ քէու Հիւսէն « փաշան՝ ահ ու սարսափ ընդհանրութեան , արինարբու « և հարստահարիչ անտէք ժողովրդեան . իր օրէնքը՝ իր « լեզուն է . իր կանոն՝ վայան է և հրացանի գնդակը , ու « րիշ ոչինչ . չհազանդողն գնդակահար , իրեն բաւակա « նին շահ մը ցոյց չուող գան և ծեծ : Շնորհիւ հը « պատակ ժողովրդոց թէ հայ թէ քիւրդ և թէ թիւրք « բազում բազում տարիների համար ամբարած է անթիւ « հարստաթիւն , զոր ահա մանրանամն կերպով ձեղ տե « զեկայնեմ :

« Նա ունի 20,000 գլուխ ոչխար , 1200 եղ և գոմէշ « 12000 չափ ցորեն (Վանայ հաշուով) , 50 հատ ծիեր . « 30 հատ ջորի . 4 ջրազար . 2 ծիթահանք հայելից յա « փշտակելով . 4 տեղիցը քէօչիեր շնուծ է : Ա. Բատնոց . « Բ. Գուղոսի . Գ. Ա. Առներէն . Դ. Ա. Արծկու մէջ : Դը « ըամի հաշիւը՝ դատողութեան առեք , ամեն մի օր նա « անհրաժեշտ է առնալին 400 լիրայի չափ եկամուտ ու « նենալու է . երկիրիոնէն վերը ոսկիներ ունենալ ըսկու « չեմ սխալիք : 500 անհատական զէնք ունի զոր տած

« Եղբայրի ձեռքին, 450 մոսին, մնացածը պերտէնկ :

« Կառավարութիւն նորան երբեք զէնք չէ տուել :

« առանձին ծառայ (խողամ) իւր քովը չի պահեր. քիսա-

« յին նեսս է. ամէն մի խողամը իր տունը կը մնայ :

« Փաշայի հրամանով ժողովրդէն կառնեն իրենց ոռ-

« ճիկը հունձքի և ցորեն կասելու միջոցին, որ գրեթէ

« 500 էն էւել են. բայց թէ ուրիշների հետ պատերազմ

« ունենայ, ամենաթեթև շնկոց մը բաւական է, կը դո-

« մարտեն մինչ 1,000 հոգի կուող անձինք :

Մէկ տրիշ տեղեկադիրէ մալ կը քաղեմ հետեւեալ տողերը .

« Քարտեսիս վրայ նշանակեալ գիւղօրէից հնդապա-

« տէնի ունի չխսէին փաշան և գրեթէ մէն մի գիւղի

« վրայ պետ մը կարդած է իւր գերիշխանութեան տակ :

« Գիւղօրէից բնակիչ կատարեալ խոնարհութեամբ և հը-

« նազանդութեամբ կը ծառայեն գիւղատէրին և մանաւանդ.

« ցեղագետին, որոյ տուած հրամանն պատգամ կընդու-

« նին իրեւ Աստածոյ. և դրամնի, կայւածքով ընչելք և

« ապրանօք կը ծառայեն և կը նպաստեն նաև :

Աղբակի մասին աւելցնելու եմ այն, որ Շէյխ Խոպա-
տուլահի հռչակաւոր ասպատակութենէն վերջ, հաղիս
հազ տեղացի բնակչութեան ցրւած բեկորները միատեղեւ-
ցան իրենց բոլորովին քանդւած անտեսութիւնը վերանո-
րոգելու. վրայ հաստ 96 թւականը, վերջնական հարւա-
ծու տառ. ու քանդւերաւ ամեն ի՞նչ բնակյութեան մ-
ծագոն նայ ահա Աստ առաջ. ուր իր դուռ թէւեր քաշ
կոտայ ողորմե ի վիճակի մէջ, ու'ամք յաջողւեցան իրենց
տեղերը մնալ քրդանալով, իսկ մնացած շատ չնչին մասն
ալ թէւ իր սեփական հողին վրայ, բայց բառի ամենա-

լայն ի շատով բայտ գարձած է զանողան քիւրդ բէյերու :

Ահաւասիկ ծայրագաւառներու իրական պատկերի հանրա-
նկարը Պէտի ըսեմ, որ կեդրոնի մօտ գաւառները հա-
մեմատաբար աւելի ապահով դրութեան մէջ էին ու են :

Կրկնութիւններէ խոսափելու համար հարկաւոր է
ըսել թէ բոնի գրաւած գիւղերն ալ ծայրագաւառնե-
րունն են. տանք քանի մը օրինակներ :

Սալախանա գիւղը, (Խօշապ գաւառի մէջ) գնւած է
մօտ 23 տարի առաջ Խորմեան Հայրիկի միջոցով, որպէս
Վարագայ Վանքի սեփականութիւն, բայց 12 տարի է խվեր
այդ գիւղը գրաւած է քիւրդ աղայէ մը, որը գիւղացոյց
ամբողջ եկամուտը կը կիսէ, գիւղատիրոջ մը իրաւունք-
ները կը բանեցնէ, թէւ մինչև հիմայ կառավարութիւնը
օրինական տէր կը ճանչնայ Վարագայ Վանքը : Զէնիսը
նոյնպէս Խօշապ գաւառին մէջ, 1858 թւականին այլ ևս
անկարող գիմաղերելու շրջակայ քիւրդերու յարձակումնե-
րուն, ալան թալանէն, քաղքի յայտնի թուրք վաճառա-
կան, աղղեցէկ կառավարական պաշտօնեայ, հաճի Մուս-
տաֆա է ֆէնստիին կը նաիրէ ամարանոց մը և բաւականա-
չափ հող, որպէսզի անոր հովանիին տակ կարողանան
ապրէլ. որ աղայի բարի տչքը իրենց վրայէն սննդական
լինի : Եւ խկապէս բարի աղայի աւելի բարի ? թոռը սե-
փականացուցած է ամբողջ Զէնիսը, իհարկէ գիւղացիի
շահները պաշտպանելու տեսակէտով . . . ահա թէ ինչպէս
կիրագործեն վասպարականի մէջ աշխատաւոր գիւղացի-
ութեան շահներու պաշտպանութիւնը :

Նոյնպիսէ գէպը կատարւած է նոյն գաւառի Կասրիկ
գիւղի մէջ, որը սեփականացուցած է Շամիլկի Համան աղան-
Բոլոր բոնի գրաւառները թւել շատ երկար կը լինի. վերջին
գէպը մալ յիշատակենք ու անցնինք : Յայտնի աւազա-
կապետ Ալբաստեցի Ճափէր աղայի նոյնքան աւազակ եղ-

բայր Սմբօն հաշածւած պարսիկ կառավարութիւնէն, կատարած բաղմաթիւ թալաններու և սպաննութիւններու համար, իր խմբով ու ընտանիքներով կը դիմէ թուրք կառավարութեան և տեղ կը խնդրէ. և կառավարութիւնն ինչ կասկած որ, գրկաբաց կընդունի Սմբոյի առաջարկը, — և այդ կը պատահի ճիշտ այն ժամանակ, երբ բայցարձակօրէն կը մերժէր գաղթական հայերու վերսպարձը գէպի: իրենց հայրենի հողերը, և առհաններու վրայ խեղճ գաղթականները կը դնաւակահարէն գաղտնի առհանը անցած լինելու ամենածանր յանցնոքը գործած լինելու համար — և Խոշապի գայնադանը հետեւելով հայերը ջնջելու կառավարական ընդդրկած սկզբունքին, այդ գաղթականներու բազմութիւնը կը տեղաւոր էր Յ հայ գիւղերու մէջ, և հայ գիւղացիք պաշտառուած էին պահել և այդքան բազմութիւնը, ու անոյն ոչխարներն ու սեւատաւարը:

Գիւղացի լինելու է, ընդունելու համար թէ, այդքան ծանր բեռ տանել՝ կը նշանակէ անահկանալ, տնտեսապէս կործանւել. որ գիւղացու համար ձմեռւայ կէսին, նոյն խոտի վերջանալը ճակատագրական նշանակութիւն ունի էր ամբողջ տնտեսութեանը համար:

Ոչ մէկ կառկած, որ եթէ այդ Սմբօն մնար այդ արջանի մէջ մէկ քանի տարիներ, անկասկած այդ գիւղերը իւրացնելու էր. սակայն, խեղճ գիւղացւոց բախտէն, Սմբօն հաշտելով պարսիկ կառավարութեան հետ, կրկին վերադարձու Պարսկաստան, ուր վերջերս երկդիմի ընթացքով ողեց աջ թեւը գառնալ Պարսկաստանի բէակցիօն շարժման, և խեղդել յեղափոխական հանուկ շարժումը, որը այնքան ուժգնորէն առարել է նետած տապալելու պարսկական կասմիկ բռնակալութիւնը:

Ես յաւակնութիւն չունիմ իմ նիւթս մանրամասնօրէն

վերջացուցած լինելու. Ես ամփոփ գաղափար մոռզեցի տալ ձեզ անսպահովութեան և բռնի գրաւման մասին, որը յուսամ թէ՝ կարողացայ պարուել:

Այժմ անցնինք երկրորդ պատճառին, այն է, անսպահութեան պատճառով ներքնագաղթ՝ ծայր գաւառներէ գէպի կեդլոնի օստ գաւառները:

Խոկապէս այս երկրորդ պատճառը բնական հետեւթիւնն է առաջինին, այսինքն անապահովութեան:

Երբ սիստէմաթիք հալածանքները, կառավարութեան թոյլառութիւնը քրդելուն՝ սահմարձակ աւերելու, քանի գելու հայկական գիւղերը. վերջապէս տնտեսական քայլութիւն ապատճառով վաշխառութեան վիթխարի ցանցը, մինչև մըուրը ծծեր էին ժողովրդին ապրելու հնարաւութեան միջոցները. հասկանալի բան է որ հայէն հընարաւութիւն չպիտի տային ապրելու այդ գժոխք երկրին մէջ, փակած մնալու էր հայերնի հողին:

Մըւս կողմէ սակայն, երբ ոչ մէկ հնարաւութիւն կար ։ ասսայական աբուգաղթի, — այդ խոտորին արդեւ ւած էր կառավարութիւնն —, հայր գատապարտած էր հակառակ իր կամքի ապրելու այդ զուլումի: երկրի մէջ. հասկանալի է, որ այս պարագներու տակ հողատէր հայը ձգած էր տունն ու տեղը, պկտի նախընտրէր կեդլոնի մօտ գաւառները, որոնք հոկողութեան տեղի մօտ լինելով, և որ գաւառներն է հայաշատ լինելով — մօտ 60—70 % հայեր են — գլխաւորն է հայաշատ լինելով — մօտ 60—70 % հայեր են — քիչ տեղի առաջով վայրեր կը համարէին. ուր որոշ չափով քիչ տեղի առաջով վայրեր կը համարէին. ուր որոշ չափով մեղմացած էր ալան թալանի բացարձակ ձեր և տեղի քաղաքակրթւած գոյն էր ստացել

Ո՞վ է մտածելու, թէ իր երկրին մէջ գաղթական գիւղացին, զրկւած հողէն, երկրագործական պարագագիւն, ներէն, զրկւած իր հայրենական, պատենական օճախէն,

Նաւաբեկութիւնէ մը վերջ անծանօթ կղզի մը ընկնողի նման, նոր է սկսելու հի ք դնել իր անտեսութեանը. անծանօթ այդ նոր շրջանին ու սոված իր ընտանիքն, իր ներկայութեամբ աւելի եւս ծանրացնելու է տեղացի նոյնապէս սոված ժողովուրդի վիճակը. ուր ոչինչ չկայ մխիթարական. ոչ մէկ իրական տարբերութիւն. ամեն տեղ միեւնոյն հարստահարութիւնները, միեւնոյն զուլումները, բաւական է, որ հայ անունը ճակատին դրոշմած է, բաւական է, որ հայ ծնւելու ահռելի յանցանքը դործած է:

Այդ ներքնագաղթով, կարճկանի հայութեան մեծադոյն մասը ցրւեցաւ զանազան կողմեր. որոնց խոշոր մասը՝ Գաւաշ:

Գաւաշի աղգաբնակչութեան դրեթէ 25 °/° ներկայիս գաղթականներ են. բառի բովանդակ իշխասով զուրկ ամէն ինչէ, այդ գաղթականները կարելի է համեմատել միմիայն « լումպէն-պղոլէտարեատի » հետ:

Բայց Տաճկահայաստանը կլասիկ անակնկաններու երկրն է. « Սրեի տակ ոչինչ նորութիւն չկայ », ասացւածքը մենք առանց սխալելու կարող ենք վերածել « Թիւրքիայի մէջ ոչինչ չկայ զարմացնող » ի:

Իսկապէս բազմազան ժողովուրդնելու հասարակական կեանքը, անոնց կուլտուրական տարբերութիւնները այնքան այլազան են, որ անկարելի է ոչոչ հետեւողականութիւն փնտուել Թիւրքիոյ ներքի. կեանքի զանազան երևոյթներու մէջ. նոյն իսկ իրար դրացի գաւառներու մէջ զգալի է այդ զանազանուրամը:

Մինչև այժմ ես պարզեցի ձեզ, և օրինակներով հաստատեցի, որ ծայրագաւառներու հայերը, այլևս անկարող դիմագրաւելու սարսափելի կեզեքնան, անտանելի զուլումին, ձգած իրենց մալն ու միւրքը, չոր գլուխնին

պահելու մտահոգութեամբ կապաստանին կեդրոնի մօտ դաւառները: Սակայն ասոր բոլորովին հակառակ երևոյթ մը սկսած է աչքի զարնել, և որը երթալով ուժեղանալու վրայ է. այդ երեւոյթն է ծայրագաւառներէ գաղթը գէպի հեռաւոր գրեթէ զոտ քրդական մասերը: Այս ըստածիս օրինակ կարող ենք բերել գաղթականական նոր հուաները գէպի Ապազա:

Նորուողի, Խօշապի, Պաշկալէի սեփականատէր հայը տրախութեամբ կը ձգէ իր ամբողջ ունեցածը և շատ անդամութեամբ կը մասնակի կեանքը վտանգի ենթարկելով՝ կ'երթայ Ապազա, այն տեղ կոր Մէհմէտ բէկի, կամ Մուստաֆա բէկին բայս գառնարու, այսինքն սեփականազուրկ աշխատաւոր. աւելի նպաստաւոր ու շահաւոր գանելով այդ՝ քան սեփականատիրութիւնը. և զայմանալի պիտի թւի ձեզ, եթէ ըսեմ, թէ ամբողջ Վասպուրականի մէջ ոչ մէկ շրջան չկայ, այս իսկ ոչ մէկ եղակի գիւղ, որ կարողանայ հաւասարիլ տնտեսապէս, Ապազա սեփականազուրկ հայութեանը:

Մտածելու բնուունակ մարդու հանար միայն այս երեւոյթը բաւական է՝ բնուունելու հանար երկրի քաղաքական և տնտեսական վիճակը:

Բայց այս տեսակի գաղթականական շարժումը ունի իր պատճառները. առ հասարակ աշխիք քրդեր գրեթէ չեն զբաղէր երկրագործութեամբ, — կամ այնքան քիչ, որ հազիւթէ այդ բաւարարութիւն. տայ իրենց պէտքերու ամենաշնչին մէկ մասին: — . և այս շատ հասկանալի պատճառներով. հողագործութեամբ պարապելու հանար անհրաժեշտ է տոկուն ու յարատեւ բնաւորութիւն, աշխատանքի ընդունակութիւն. հարկաւոր է կապւիլ հողին հետ, սիրել զայն, իսկ քիւրդի բնաւորութիւնը, անոր հոգեբանութիւնը չէ կարող հաշտել այդ պայմաններու հետ. անոր

Հարկաւոր է շարժուն կեանք, անկաշկանդ ղբաղցոնք .
թալան, կոյւ . նա չէ կարող ապրիլ առանց զէնքի . իսկ
զէնքն ու գոթանը, առաջակութիւնն ու խաղաղ երկրա-
գործութիւնը երբեք չ'են կարող միտափն հայտ բնանայ :

Այդ ճշմարտութեան դիտակցութեամբ է, որ Ապազու
քիւրդ ըէկերը, 96 ի կոսորածի ատեն ամէն կերպ նվաշտ-
պահեցին իրենց ֆլաները, բայս հայերը. թոյլ չտալով,
որ ուէ զնաս համնի անոնց. Զհաշւելով Խաչանն ու Նա-
ղարավանն, որոնք հին հայկական գիւղեր էին, դադիւ-
կան հայերավ լեցւեցան Չուպոխիթ, Տիրո, Սընտ, Կորթ-
կան. Այերէին և ուրիշ գիւղեր և հաւանականէ, որ տարին-
ներ վիրջ նորդուզը և Խօշապը արողջովին փախադրին
Ապազա, եթէ ներկայ ըէժիմը հինին ընթացքը շա-
րունակիէ:

Բայց ենթադրել, թէ հայերու համար նպաստաւոր այդ գրաթիւնը՝ մշատպէս շարունակելու է, առնազն միամստաթիւն կը լինի։ Աչ մէկ կառկած, որ ապագային, երբ Ապաղու երկրագործ հայը կարողանայ քաւարարութիւն տալ, եր երկրագործական արդիւնաբերութեամբ, տեղական պահանջնին, և Աշերի մէկ մասն ալ դառնայ հաստատաբնակ երկրագործ, այդ ժամանակ հայը հօն ալ այնքան նեղելու է, որքան որևէ ուրիշ ծայրս դաւառ . ինչպէս որ կատարեցաւ արդէն Կարճկանի մէջ, ուր աշխը հետզհետէ հաստատաբնակ դառնալով, սալաֆով, տնտեսական նպաստաւոր համգամանըներէն օդտւած, կար բանութեամբ աիրացան հայերու սեփականութիւններուն, մինչդեռ մօտաւոր անցեալի մէջ երկրագործ քրդեր մատի վրայ կարելի էր հաշեել։

Մենք առաջին հարցի երրորդ պատճառը դրամ ենք
Արտադաղթը Դառնանք այժմ այդ հարցին, որ բաւական

Ճեծուած հարցէ և ծանօթ դրեթէ ամեն ելազիկ հայու ։
Գաղթականական հոսանքը սկսածէ այն օրէն լսի
երբ հայը կորացուց իր քաղաքական անկս խութիւնը,
և յաջորդաբար հպատակւեցաւ զանազան ժամանակառու-
թիրապետողներու ։ Մէկդի ձգելով պատմական հին շր-
ջանը, որը մէր չօշափած իմդրէն դորս է, կանգ առնենք
մօտէկ անցեալի վրայ, որը այնքան ճոխ է դադթակա-
նական զանազան հօսմքներու ելեւ էջներով ։

20—30—40 տարիներ առաջ հայտաշատ դաւաներէն ծայր
տած գաղթականական շալժմանը, որոնց բոլորի նպատա-
կակէտն էր Պօխու, իր առասպելական հարստութեամբ, և
աշխատավարձի բարձր դրահատութովը։ Այդ դս գթակա-
նութիւնները՝ զիստորաբար յսուած երկրի անտեսա-
կան աննպաստ պայմաններէն, իրանց թւական հշանակո-
թեամբ զգալի բաց մը չեն ծգեր իրենց ետին։ Էտ
թէ վատ հայրենի անտեսութիւնը մնացածներով առաջ կեր-
թար, և սնանց բացակայութիւնը զդաւապէս չը ազգեր
երկրի ընդհանուր անտեսական վիճակին վրա և ընդ-
հակառակը, գաղթականութիւնը, առհասարակ իր բացա-
սական կողմէրուն հետ, ունէր և խոչըր գրական օգտաներ։
Այդ ժամանակաշրջանէ գաղթականութիւնը, իր

Այդ ժամանակաշրջանի գաղթութեալ և մը-
ժամանակառոր բնաւորութեամբ սելտօրէն կապւած կը մը-
նար մայր-Երկրի հետ, դասնաւով նելքին կապը յիտ-
ինկած գաւառի և կուլտուրապէս բարձր կանդնած Պօլ-
սոյ և քաղաքակրթ աշխարհի միջեւ. և մեծութեա կ'օ-
ժանդակէր Երկրի ընկած անսեսական գլութեանը, Պըր-
ուէն ներշնուժւած բաւականաչափ նիւթական պաստով Վյզ-
դաղթականութիւնը, եթէ կարելի է ըսել, Երկրի անտե-

Հայակեր կառավարութեան ձեռք առած խստագոյն միջոցներուն, որը պինդ փակած հայրենիք վերադառնալու գուռները, արևեստականօրէն առաջուց գաղթական հատւածներու և մայր հատւածի միջն վերջնական անջատումը :

Աւ այդպէս հայկական դաւառներու հայր, զրկւած հայրենիք վերադառնալու հնարաւորութենէն, ավուեցած Պուլկարիա, Ռուսանիա, Եգիպտոս, մինչեւ Ամերիկայի ազատ ափանքները, իր օրապահէկը վաստկելու, և նոր օճախ մը սարքելու իր քանդամած, վէրան օճախի վախարէն։ Պարզ հասկանալի է որ, այդքան ուժերու միահեղոյն հեռացումը աշխատանքի ասպարէդէն, անոնց բոլորվին անջատւելը, մեծ հարւած տւաւ երկրի տնտեսական կեանքին, և խոշոր պատճառներէն մէկը գարճաւ տնտեսական անկումին և բնակչութեան նույնանալուն։

Ահաւասիկ փոքրիկ մէկ աղիւսակը քանի մը գիւղերու բնակչութեան, ու անոնց ունեցած գաղթականներուն։

Քօչանի	97	տուն	34	անձ	պահպուխտ
--------	----	------	----	-----	----------

Երէրին	138	»	445	»	»
--------	-----	---	-----	---	---

Ալիւր	320	»	104	»	»
-------	-----	---	-----	---	---

Դուլաշէն	98	»	34	»	»
----------	----	---	----	---	---

Մարմնտ	140	»	43	»	»
--------	-----	---	----	---	---

Բայց հարկաւոր է ըսել թէ՝ այս բոլոր գիւղերը, վերցած միմիայն թիւնալի շրջանէն, վասպորականի ամենաապահով մասին կը վերաբերին, ուր մէծադոյն տոկոսը հայերը կը կազմէն, իսկ մնացեալ գաւառներուն մէջ գաղթականներու համեմատութիւնը աւելի բարձր տոկոսի կը հասնի։ Ես գիտնամբ վերցուցի համեմատաբար նպաստաւոր պայմաններու մէջ գտնուող թիւնարի շրջանը, ցոյց տաւու համար թէ ամենաապահով համարող շրջանին մէջ կակը գաղթականութիւնը որքանի է հայած։ Ի հարկէ

սովորեան անհրաժեշտ օժանդակիչ մէկ հասը կը կազմէր, այն մեծ առաւելութեամբը միասին, որ յարատեւող գաղթականները ու տեղեր կը լեցնէին վերադաձողները, ու այս պէս շարունակաբար, հօրը կը յաջորդէր որդին, մեծ եղբօրը, փոքր եղբայրը։

Սակայն մեծ գաղթականութիւնը, որ ծայր տւաւ 96 թւականի սարսափներէն վերջը, իր էութեամբ բոլորին հակասատկերը կը կազմէր նախկին գաղթական շարժութեան, և կուգար մահացու հարւած մը տալու առհասարակ հայութեան, և մասնաւորապէս առանց այդ աշխարհի տնտեսական կեանքին։

Այդ երկու որոյն գաղթականաւթիւնները, 96 էն առաջ և 96 էն վերջը, բոլորովին տարբեր գրդապատճառներէ առաջացած զիրենիք ստեղծող պատճառներով և հետեւանդքներով իրար հակոտնեա, գծւար է նոյնիսկ համեմատութեան գնել, այդ թէե երեւոյթով մէկ, բայց պատճառներով և հետեւանդքներով իրար հակասող գաղթականաւթեան շարժութեանը։

96 է մասս պայական գաղթը իր թւական նշանակութեամբ ահագին պակաս մը յառաջացուց բնակչութեան քանակի մէջ, կիսովին գատարկւեցան ամբողջ գտաւառներ։ Ճի մնաց գիւղ մը, երթիք մը, որ հեռաւոր երկիրներ սփռւած հայլենակիցներ չունենար։ և մեծագոյն հասը գաղթողներուն կը կազմէր աշխատանքի ընդունակ երիտասարդութիւնը, երկրի տնտեսութիւնը ապահովող բազուկները։

Մեծագոյն տարբերութիւնը գաղթականական երկու գլխաւոր շարժութեաններուն մէջ այն է որ, մինչդեռ առաջինի լոկ ժամանակաւոր հեռացումը մէր հայրենի օճախէն, երկրորդը բացարձակ հասայական անջատում մէր, չորրին

իսօսք չի կրնար լինել միւս շրջաններու մասին, ուր ամբողջ գիւղեր են դաղթած . օրէննակ՝ նորսուզի, Խօշապի, Աղբակի, Ամշէճէկաղի, Արձէշի և Արճակի շրջանները : Հայրենակիցներ !

Ես ասողին անպարզ պարզեցի ձեզ, Սովոր գուտթիւնը հիմնաւորող, իմ առաջին տեսակէտի երեք դիլաւոր շարժառիթմերը, որոնք էին Ա. Հայութեան համեմատական խոտցոմը, Բ. Ներքնաբաղթը ծայր գաւառներէն դէպի կենդրուամօտ գաւառները, ինչպէս նաև նոր գաղթականական հոսանքը դէպի ծայրագաւառը, և Գ. 96 ի մեծ արտադաղթը։ Այս բոլորը իրար շաղկապւած մեծապէս կերպարանափառեցին Հայ ազգաբնակչութեան անտեսական դրութիւնը, և խախտեցին Հայու գոյութեան հիմքերը։

Բայց այս բոլորը, որքան ալ որ ինքնին մշծապէս
աղդող ֆակթօններ կը ներկայացնեն երկրի մը անկմանը,
դեռ տանելի կեարք մը կրնային յառաջացնել, դարե-
ւոր մարտիրոս հայ ժողովրդի համար, եթէ չի լիներ կա-
ռավարութեան idee fixeը, քայլայել հայութեան տնտե-
սութիւնը, վերջացնելու համար հայն ու հայկական հար-
ցը, որ կօշմարի նման չոքած էր բայցարձակ բռնակալու-
թեան կրծքին :

Այժմ անցնինք երկրորդ հարցին, որն է, հայկական հարցի դպրութիւնը, 96 ի կոտրածը, աղան թալանը և պետաթեան սիսթեմաթիք հալածանքը հայ տարրին դէք, զայն բնաջինջ ընկըս նոցատակառ։

Հարկաւոր և անհրաժեշտ է հայիսկան հարցի դոյլ-թեան և զարգացնան ամփոփ տեսութիւն մը ընել, որպէսզի բացայացած լինի թէ այդ շարժման կրած ձեւառումը, և թէ կառավարութեան ձեռք առած միջոցները հակազգելու այդ շարժման, առով միայն ընդունելի կը լինին

թէ, այդ ձեռք առնած միջոցները ի՞նչ հետեւանքներ ունեցան, և որչափով նախապատճառ եղան ներկայ սովոր ուժունորէն արտայալունելուն։

«Հայերս ոչինչ չսացանք ։ Այստեղ
հերխան երկարէ շերեփներով և-
կան վերցնելու միւս ազգերը ։ Մենք
բդրէ դկալներ աւետինն միայն ։»

Պեռլինէն վերադարձող հայ պատգամաւորութեան
վերջնական եզրակացութիւնն էր, Խրիմնանի այդ «Հերի-
սա» ի այլաբանական առակով արտայատած մլաքը:

«Հայերս ոչիմէ լսացաև»
Պեռլինի վեհաժողովի աւագառումով, վերջ դտաւ և
Պօւս սկան «ազգասէր» էքէնտիէրու, պատրիարքի, և աղ-
դային ժողովքի, խնդիրքներու և աղերսանքներու դորձե-
լակերպը»

Այդ խոշոր դասը վերջնականորէն եկաւ հասկցնելու
հայ էֆէնտիական գործիչներու , որ՝ ազատութիւնը , բաղ-
ձացւած ռէֆորմները ոչ թէ կը տրիին , մեր գեղեցիկ աշ-
քերու խաթերը , զանազան դիմումներով , արցունք աղ-
աշանքներով , այլ հարկաւոր էր իրաւունք ունենալ զայն
արականօրէն պահանջելու , հարկաւոր էր ցոյց տալ թէ
տանջող հայը , ընդունակ է և յանուն կեանքի տարրա-
կան իրաւունքներու — որոնք բացարձակապէս զլացւած էին
հայուն — կանգ չառնել նոյն խակ ծայրադոյն զոհաբերու-
թիւններու առաջ : Անհրաժեշտ էր բարոյական իրաւունքի
հետ զուգընթացաբար ցոյց տալ անհրաժեշտութեան , ա-
րիւնի անբըռնաբարելի իրաւունքը :

Մինչեւ վեհաժողովի փակումը, հայկական հարցը սեածնորհ ընող էֆեռտիական դասակարգութը, ինչպէս նաև

աղղի սիրուն սռամնաւոց թխող հոգեւորականները, այլևս անընդունակ իրական դոհաբերութեան, աներեւակացերի խանդավառութիւնէ վերջ մեծ յուստիսավոր թեան հանդիպուցան:

Յոգեւորութեան շուրջատեւ միջանէ վերջ, բոլոր գեղեցիկ հեռանկարներ ապագայ ազատ կարգերու, նոյնիսկ անկախ Հայաստանի, չքայան բուն երկրի մէջ տիրող դժոխք իրականութեան առջև, դրութիւնը առեւի եւս վատացաւ հան, զոյլութը, խեցուժութիւնները նոր թափով սկսան իրենց քանդումի գործը։ և այդ ժամանակ է ար էֆէնտէսկան գործիչները, « աղասութեանն առայլանները », մերջացած հայարելով իրենց այժքան սգեւորութեաւը սկսած գործը, կանակ գառցուցին հայ գ-ժողք իրականութեանը կեանք տունող հայկական հարցին։ Կարծէք թէ այդ հարցի իրականացման աշխատիլը, բաղդախնդուկան ձեռնարկ մէր, անմեղ փորձ ո՞ր . . .

Գործիչ էֆէնտէնները, Շօտիկ չի իինելով հայ կեանքին, միայն զանազան տեղեկագիրներէ հատուկոր տեղեւ կութիւններ ոտ սկսած, իրենց կաշուին վրայ չզգալով գառաւացի հայու իրած տանջանքն ու զուլումը, Պօլսոյ մէջ համեմտական խաղաղ կեանք մը անցնելով, չըպիտի կրնային ճիշտ արտայուտիչներ լինել, հայ տառապող ժողովրդին, և իրենց ցոյց տած այդ թեթեւ վերսրերմունքը դէպի հայ ժողովրդին արդար և ամենասրբազան դառը, որքան ալ ոչ գտառապարտելի, բայց և հասկանաւի է և թէ լրենց հոգերանութեան բնական հետեւանքը, էսկապէս այդպէս ալ կ'սպառէր այդ դառակազի գործիչներէ։ ուրեմն կատարւած յետաղարձ շարժումը ոչ զարմանալի և ոչ ալ անառառնելի էր։

Այդ սնյաջողութեաւը էֆէնտէսկան դառակարգի,

և պատրիարքարանի ու աղքային ժաղավի անմիջական մասնակցութիւնը հայկական հարցի յու ծման մէջ, դարձաւ լոկ կրաւորական։ այդ շրջան էն վերջ ոչ մէկ արժիւ, իրական նշանակութիւն անեցաղ քոյլ չառնւեցաւ, ու մ ն ինչ մտացւեցաւ, երբեմն միայն կարծէք զարթնող խիզճը քնացնելու համար, զանազան դիմումներով, տեղեկագիրներով, կամ կատակեցդական հրաժարականներով ինքողինքնին միսիթարելով, կուղելն ժողովրդի առջեւ իրենց մոռած գոյութիւնը կենդանացնել։ 95 ին երկաթէ պատմարքի օրով էր որ, ուղեցաւ կատարած իրադադեան մառաջ, դրական քայլ'ր առնել — առաջ սակայն էֆէնտէսկան դասակարգի օժանդակութեան — եթէ եօթնաստական թւականներուն, կարելի էր հրապարակ գալ որպէս աղղասէր, գործիչ, այդ արքունի օրերուն գորսադաշտ համար, աղդամէր էֆէնտէնները մէջ կը պակսէր պարտականութեան դիմակցութիւնը, չքաղաքացիական քաջութիւնը։

Եթէ էֆէնտէսկան գործիչներու համար հայկական հարցի լուծումը պարզապէս ձեռնարկ մէր, երկրի հայ ժողովրդի համար կենաց և անհու վիճական նշանակութիւն ունեցող խնդիր մէր։

Իրիմեան, բուն ժողովուրդի ծոյէն դույս եկած, անոր մէջ ապրած, կաշուին վրայ զգացած բոլոր զումները, առաջին քաղողիներէն մէկը կը հանդիսանոյ և երկութէ շէրէվներու» անհրաժեշտ կարեւոր թիւնը քարոզող։

Գործունէւթեան նար շնչան մը կ'ակնի սկիզեւ, միարաթիւ մտաւորական երիտասարդութիւնը, հրապարակ կինայ վատահացած ժողովրդական օժանդակութեան, և հանագործակցութեան, որոյ, յեղափախական հանապարհով ձեռք բերելու, այն ինչ չէր ստացւած աղերսանքնելով,

Եւրոպացի գիւանադէտներու շեմքերը մաշելով :

Հայկական յեղափոխական շարժումը առաջացած հայ կեանքի անհրաժեշտ պահանջներէն, հիմնա որւած ժողովրդի զգացումներու և ցանկութիւններու վրայ, մինակ հընարաւոր միջոցը կը հանդիսանար ձեռք բերելու աղատ կարգերը, որնցն միայն կարելի էր ապահովել հայ ժողովրդի դոյցութեան շարունակութիւնը, տնտեսակուլուարկան յառաջդիմութիւնը :

Հայկական հարցի դոյցութիւնը անհրաժեշտ հետեւանքնէր, հայ իրականութեան, եթէ որեմն կեանքը ըստեղծեծ այդ պահանջը, պիտի երեւան դար և միջոցը զայն իրականացնելու :

Հետդիետէ երեւան եկան ուրոյն ծրագիրներով և գործելակերպով զանազան կուսակցութիւններ, Արմենական, Հնչական և Գաշնակցական կուսակցութիւնները :

Մեր նիւթէն դուրս է կանգ առնել այդ կուսակցութիւններու ստեղծման, զարդացման և ունեցած գործունիտեանց վրայ. բայց պէտք է շեշտել որ, տառապազզ ժողովրդը, յեղափոխական ճամբան համարելով միակ հընարաւոր աղատ կարդեր ձեռք բերելու համար, որտովին ընդդրկեց զայն, յոյց տւառ անսպասելի աղիական ոգեւորութիւն, ապշեցուցիչ ընդիմադրական կարողութիւն ուր. և մեր յեղափոխական պատմութեան գեղեցկադոյն էջերը զարդարող հերոս սկան ձեռնարկները, կատարեցան այդ իսկ ժողովրդի ծոցէն դորս եկած անհատ գործիչներով, ինչպէս նաև ապատաւբական ձեռնարկները, — Զէյթունի, և երկու անգամ Սասունի — այդ ժողովրդի հասապական դոլժակցութեամբ :

Ինականօրէն պատմական վասպուրականը, որդէս հայաշատ կեդրոններէն մէկը, իր աշխարհադրական դիրքալը

նպաստաւոր հանդամանքներու մէջ գտնաելով, հայ յեղափոխական շարժման, գլխաւոր առանցքներէն մէկը պիտի լինէր : Յեղափոխական բոլոր կուսակցութիւններն ալ, բընականօրէն իրենց լուրջ ուշադրութիւնը դաշճուցած էին այդ շրջանի վրայ. գրեթէ բոլոր կուսակցութիւններն ալ իրենց լաւագոյն ուժերը, իրենց էնէրժէք աշխատանքը չէին խնայած վասպուրականին. Հայկական շրջաններուն մէջ վասպուրականը, սակաւաթիւններէն մէկը մնաց, ուր յեղափոխական միտքը այքան խոր արմատ ձգեց ժողովրդի մէջ, գործունէութեան այնքան լայն, և բազմազան ասպարէղ բացաւ : Ի պատճ վասպուրականի ժողովուրդին, պէտք է ըսել, որ շատ քիչ շրջաններ եղած են, ուր յեղափոխական շարժման պատճառով ժողովուրդը այնքան տուժեց, տնտեսապէս փճացաւ, որքան վասպուրականի խեղճ ժողովուրդը : Մուշ — Սասունը բացառութիւն համարելով, հայկական շրջաններու մէջ վասպուրականը եղակի, տեղ պատեց, յեղափոխական շարժմանը յոյց տւած համաժողովրդական մասն ակցութեամբ, յանուն գործի յաջողութեան՝ կատալած հսկայական զսհաբերութիւններով :

Արմենականութիւնը, ոչ իբրև յեղափոխական կուսակցութիւն, այլ որդէս որոշ մտածողութեան և գործեակերպի, ինքնուրոյն արտայայտիչ, կատարեց խոշոր գեր, և տնեցաւ իր բնորոշ տեղը վասպուրականի յեղափոխական շարժման ոկզինական պատճութեանը մէջ :

Արմենականութիւնը, կրելով զուտ տեղական բընաւորութիւն, իր ակզիւաւորութեան օլէն իսկ սահմանափակւեցաւ միմիայն վան քաղաքով, չունենալով որոշ աշխարհահայացք մը, մշտկած ծրագիր մը, անկարող դանըւեցաւ կաղմակերպական լայն ցանցով սերտորէն կատելու հայաշատ կեդրոնները իբարու, այդ սեղմ կուսակցութիւնը

ժամանակի ընթացքի մէջ, անընդունակ գուրա եկաւ իր անմիջական ըջապատ դաւառները կազմակերպելու, իրեն միացնելու։

Ծրագրի նման, իր կազմակերպութիւնը եւ իր դործունէութիւնը ատամանող, երեսուն վիճակ մ'ունեցաւ միշտ։ աւելի յառաջդիմական ընկերակցութիւն մէր այդ, կամ աւելի շխալը, կուլտուրա - ինքնապաշտպանողական միութիւն մը, ստեղծւած բացասապէս վանքաղաքի համար։

Բնորսչչ են ծրագրի առաջին երկու հիմնական կէտապատակները։

ԾՐԱԳԻՐ

ԱՐՄԵՆԻԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ

«Արմենիական» կազմակերպութիւնս հիմնած լինելով «Արմենիա» իցարդ բարոզած ըսկըզբունիների վրայ, կաշխատի արդ թերի գաղափարի տարածման։ (?)

ՆՎԱՏԱԿ

«Արմենիական» կազմակերպութեանս նվատակն է յեղափոխութեամբ Թիւրքիայի հայ ժողովրդեան համար իրաւունք ձեռք բերել ինչպիսի ազատուն կառավարելու, որով միայն կառավարելու այդ կուսակցութիւնը, իր գլխաւոր մտաւորական ուժերու հեռացումովը, դարձաւ անդոյն մասսա մը, անընդունակ նոյն իսկ իր ծննդավայրին մէջ զեկավարող գեր մը խաղալու։ Եւ այդպէս, կիսակենդան գրութեան մէջ, շարունակեց Արմենական կազմակերպութիւնը, արևեստականօրէն պահպանել իր կայսութիւնը։

Թէե, որպէս թէ իր ծրագրով առաջնորդւած, բայց իրականօրէն, վերածւած ինքնապշտպանողական սահմանափակ կազմակերպութեան մը։

Ռուբիւններ կան, որով հայ ազգի յեղափոխական շարժումը կարող է դանդաղիլ ու կնձնոնցիլ։

Աւելի անդոյն, անիմաստ, հակասական ծրագիր երեւակայել իսկ անկարելի է։ ընթերցողը թող է զուր չի վնասուէ այդ ծրագրի մէջ պատմափիլիսոփայական հայեացք, որով աշխարհայայցքի մը համապատասխան հետեւողական գուանանանք Վասպուրականի ջարդի ժամանակ, Արմենական կուսակցութեան հիմնադիր իդէօլոգները, լուագոյն կուողները, հերոսական երկարատեւ կուէ վերջ մեծամանկութեամբ սպաննեցան, իսկ մեացած փոքրամասնութիւնը, ցրեցաւ զանազան երկիրննը, այլեւս երբեք չմիատեղելու համար։ Անհատական բարձր - արժանիքով միայն կանգուն այդ կուսակցութիւնը, իր գլխաւոր մտաւորական ուժերու հեռացումովը, դարձաւ անդոյն մասսա մը, անընդունակ նոյն իսկ իր ծննդավայրին մէջ զեկավարող գեր մը խաղալու։ Եւ այդպէս, կիսակենդան գրութեան մէջ, շարունակեց Արմենական կազմակերպութիւնը, արևեստականօրէն պահպանել իր կայսութիւնը։

Թէե, որպէս թէ իր ծրագրով առաջնորդւած, յեղափոխական գործիչ մը։

Հնչակեան կուսակցութեան արշարոյան, զանազան տարրերու հետ, դաղափարական մաքուր երիտասարդութիւն մը, ինքնարերաբար մտաւ անոր գրօշին տակ, անձնափողութեան առնական օրինակներով մեծ յեղաշրջում մը առաջացնելով մողավորի՝ մինչև այդ հոգեկան բեւած,

այլասերտած աշխարհին մէջ : Յեղափոխական դադափարի ամենազգութիւնը կամ պարակիչ պարագաների ձևուն էր այդ, կը քառամծ անձնաւղու հարտիրացութեամբ : Այդ յեղափոխական մարութ տիպէրն էին, որ սկզբնական օրերուն, ընդարձակ շրջաններու մէջ, « Հնչակ » և յեղափոխութեան բառերը իրար համանիշ էին գարձուցած :

Սակայն այդաղան տարրերով ծանրաբեռնաած այդ կոսակցութիւնը՝ հաղիս մինչեւ 96 թւականը կարողացաւ, միացոյլ ամբողջութեամբ՝ ըստ յեղափոխական փայլուն ցուցական բնուականութիւն կրող արթիր կատարել, որոնք թէ և մեծապէս նոպաստեցին գաղափարի զարգացման, և ժողովրդականացմանը, բայց յեղափոխական գործական կեանքի պահանջները բայցորովին անտեսած, այդ կոսակցութիւնը, քարոշական, ցուցական գործունէութենէն չանցաւ գործնական յեղափոխական աշխատանքներու :

96 թւականի ընդհանուր տևառ ներքին երկպատակութիւններով, կեզրոնոց անս սխմթեմի վրայ հիմուած այդ կոսակցութեան քայլքայներ : 96 ին, Քարահիսար լեռներու փէշերուն, անհաւասար կուլի մէջ, ինչկատ Մարտիկը, մէկը Հնչակեան ամենուն անդուն գործիշներին—ու անոյ վարպետականի Հնչակեան գործունէութիւնը գրեթէ վերջացաւ : Կթէ չի հաշենք մինչեւ վերջերս ալ միայնած հոտուկուր խռիերը, որոնք անռանապէս Հնչակեան յեղափոխականներ, բայց գործնական ոչ մէկ քայլ չեն առած : 904 թւականին էր, որ այդ խռիերը փարձեցին վերալազմէիլ, հայրէն կուկ կեզրոնէ : ներկայացացիչ եկաւ, բայց չանցած 3—4 ամիս, այդ փորձն ալ անյանոցութեան մտնուեցաւ, իսկ ներկայացուցիչը ստիպւած դուբս եկաւ : Երկինքն ու անականորին : Վասարաբարձրականի Հնչակեան գործունէութիւնը միայն Մարտիկի

ապանմանը չենք վերագրելու, առեկէ աւելի մէծ նշանակութիւն ունեցաւ կոսակցական ներքին քայլքայումը, որ ծայր տւած 96 թւականին, անընդհատ շարունակեցաւ . . . : Այդպէս Արմենական և Հնչակեան կոսակցութիւններու կիսատ ձգած գործը, ամբողջովին կը ծանրանար Գաշնակ կիսատ ձգած գործը, ամբողջովին կը ծանրանար կամ իսկական յեղափոխական գործունէութեան ասպարէզը :

Գաշնակցութեան սկզբնաւորութեան օրերուն իսկ, մինչդեռ հիմնադիրներէն ունանք անցած էին այստեղ, Տրավիզոնով ներքին հայկական դատառներու հետ յարաբերելու ու կաղմակերպելու, Պէտօն ծառածած, հաստրակ մշակի արտաքինով, կանցնի վան, իր առաքելական գործնէութեանը սկսելու, հող պատրաստելու յեղափոխական գործնական առաջարկումը գործունէութեան համար :

90 թւականին սկսած Գաշնակցական գործունէութիւնը, անընդհատ շարունակեցաւ, երբեմն ուժեղ երբեմն թոյլ թափով Վասարաբականի շրջանին մէջ : Այդ շրջանը գարձաւ Դաշնակցութեան գործունէութեան ամենա ուժեղ առանցքը : Դրանական ամենամեծ զահարերութիւններ, մըտաւոք ուժերու համեմատական մէծ համախմբումը : զինուրական ուժերու մեծաքանակ ներմուծումը, այդ բոլոր աշխատանքներ թափուած Վասարաբականի վրայ, զայն կը ներկայացնէին բառի ամենալայն իմաստով շրջան մը : ուր Գաշնակցական գործելակերպը ամբողջութեամբ կերեւէր, հայկակցական գործելակերպը ամբողջութեամբ կերեւէր, հիր ուժեղ յեղափոխական կողմին հետ, ունենալով և անխռուսափելի բացասական թերութիւններ :

Գաշնակցութեան երեւումը հայ յեղափոխական կեանս սկզբնաւորութեանը, անոր հետզետէ զօրանալը, լայնօրէն ժողովրդականացումը և վեցապէս հայ իրականութեան մէջ,

տիրականօրէն յեղափոխական շարժումի ղեկավար հանդիսանալը, սերտօրէն կապւած է անոր կիրառած ապակեգործացման սիսթեմի և որ ամենագլխաւորն է, իր ամբողջ ընթացքին մէջ, դորձնական կոստակցութիւն մը ըլլայոն հետ :

Հիմնած օրէն իսկ, փոխանակ տարւելու ամբողջովին տեսական հարցերով, ըմբռնելով հայկական միջավայրի բացառիկ դրութիւնը, իսկական արտայայտիչը եզաւանյետածդելի ժողովրդական պահանջներուն, ընտրելով գործնական յեղափոխութեան ամենակտրուկ ճամբան՝ իրականացնելու անյետածդելի գրաւոր և բանաւոր յեղափոխական պրօստական տայլի հետ, ժողովրդական զինման և յեղափոխական ձեռնարկներու նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքները :

Անցած դարելու երկարակ ստրկութիւնը սպանած էր հայ ժողովրդի հոգեկան ուժեղ նկարագիրը, առնական բնաւորութիւնը տեղի էր տւած վախկոտ բայցախ սիրաշահելու ստորնաքորչ հոգեբանութեան. նախկին լեռնական ազուտ կիսանկախ ժողովրդի թոռները բոլորովին այշաւեռած, խօլամներ էին դարձած. Հարկաւոր էր այս բուրը վերի վար դռացնել :

Դաշնակցութիւնը առաջի օրէն իսկ ծառօրէն ըմբռնած թուրքական իրականութիւնը, աշխատեցաւ նախ և առաջ զինել ժողովարդը, թէ ինքնապաշտպանութեան, և թէ յեղափոխական ձեռնարկներու օժանդակելու համար. որքեմն նախ և առաջ զէնք էր հարկաւոր, ապա փորձւած զինորներ այդ զերքերը նպատակայարմար կերպով դորձածելու, հարվաւոր էին զինորական ղեկավար ուժերը՝ ժողովրդը առաջնորդելու կուի բօպէին, այդ բոլորն առաջ չէին կրնար դալ բարի ցանկութիւններով, կամ գրաւոր պրօսպականապայով, հարկաւոր էր լարւած աշխատանք, և յաւ

րատեւ աներկիւդ դործունէութիւն :

Եւ վասպուրականը ասպարէղ դարձաւ Դաշնակցութեան 48 տարւայ բուռն աշխատանքներուն. որու կէսի կէսը, մնացած բոլոր կուսակցութիւնները ի մի դումարելով ամբողջ Տաճկաստանի շրջանին մէջ չունեցան :

Այսպէս ուրեմն, վասպուրականի մէջ իրար յաջորդող յեղափոխական կուսակցութիւնները որոշ չափով իրանց բնորոշիչ դերը կատարեցին և սկսաւ ժողովրդական ուժեղ խմբումը, հորիզոնը միժադնեց ապագայի անակնկալիներով :

Ինչ որ վասպուրական տեղի կունենար, նոյն շարժումը կարտայայտւէր Պօլիս, Մուշ — Սասուն, և Անատօլիի ներքին քաղաքներու մէջ. անհօւն խանդավառութեան դեղեցիկ, երազներու օրեր էին. ժողովրդական թէեւ անդիտակից — պօլիժկումներու ցնցումը երկրի դանաղան ծայրերէն, կարձադանքէր ամենայետին հայկական պայմաններու մէջ իսկ :

Սակայն քնած չէր և կառավարութիւնը :

Մինչդեռ կառավարութիւնը ամէն գիւղութիւն և յարնարութիւններ կընձեռէր Պերլինի վեհաժնող զնացող հայկական պատուիրակութեան և ազգային ժողովին, մինչդեռ նոյնիսկ կը խօստանար, վեհաժնողին մասնակցող իր ներկայացուք միջոցով ամէն տեսակ աջակցութիւն ցոյց տալ զնացող պատուիրակութեան, ?? այդ նոյն կառավարութիւնը, անընդունակ հիմնական բարենորդումներ յառաջներու քայլքայ ած երկրի մէջ, խօստումներ էր որ կը շոայլէր հայ ժողովրդին. և ոչ թէ միայն զապողական քայլեր չէր առնէր իր կողմէն այլ նոյնիւղ հայկական դործիչ էֆէնախներու դիւնագիտական քայլերը կը քաջալերէր բաւական էր որ այդ քայլերը, իրանց անմեղ բնաւորութիւնը չի կորանցնէին :

Հայկական հարցի կրած վոլխանցումը՝ Պօլսական է՝ ֆէնտիական խնդրանքներու, աղեղագիրներու քաղքականութիւնէն, ներքին հայտաշատ գաւառներու յեղափոխական տրամադրութեանը և բուռն միջոցներու գիտելլ, պարտաւորեցուցին կառավարութեանը, առանց գիմակի երեւան դալու, իր եաթզանի քաղաքականութեան ամբողջ փայտու-

Այդ ժողովրդական յուղումները, բռնուկութիւնները, դժկոհաթեան ցոյցերը նոր երեւոյթներ չէին երջանիկ? Տաճկատանի համար, այդ ճամբով էին սկսած Յունատան, Սերպիա, Պօնտիներաէք, Լիբանան, Կրետէ, Պոլկարիա, և միենոյն քաղաքական գործելակերպին էր հետեւած Թիւրքական կառավարութիւնը խելքի բերելու բատիշահի անհանդիսա բայցաները:

ՄԵԴ.Ք երբեք չի տեսանք, որ թուղք կտռավալարութիւնը
երբ և իցէ ցոյց տռած լինի ընդունակութիւն, ոգտելու-
անցեալի դառն փորձերէն, քաջաքական արթնութիւն ու-
նենալու, ընդառաջ գնալու ժողովրդական անառարկելի
ծով պահանջներուն. այլ միշտ բոլոր իրաւացի և արդար
պահանջներուն՝ դեմ է տռած պատմական արնոտ եաթա-
զանը աւերելու, քանդելու, անսապատայնելու վայրէնի
հակոմները:

Միջավայրը և ժամանակը կարծեք չեն կարտղացած արմատախիլ ընել թափառական վազկատուն կեանքի բնորոշ այդ հատճելակերպը :

Վերջին հարիւր տարւայ մէջ իրալ յաջորդող բոլոր
ազգերու յեղափոխական շարժումները, որոնք բացառու-
թեամբ չայկական և Մակեդոնականը, վերջացան բացար-
ձակ անկախութեամբ և հրկային անջատումներով, չի
կարողացան դործնականօրէն հասկցնել թուրք կառավա-
րութնան, որ այդ բոլոր դժունակիւնները, անկախու-

թեան ձգւումները, յեղափոխական շարժումները, ար-
մատառութած են թուրքական կլսափկ բոնակալութեան
ստեղծած գժոխք կեանքեն, որ այդ յառաջնթաց կեանքի
անհրաժեշտ պահանջները այլ ևս ոչ թէ չեն կարող կա-
սեցվել, պահպաննել բռնութեան երկաթէ շրջապատով,
այլ այդ շարժումները գնաւով աճելու են, վիշբերլով բոլոր
պայմանները և կաշկանդումները. որ երեկի ազերանքը,
վաղը արդէն պահանջ, ու ապա սպառնակիքի փոխելով
սանձարձակ թուիքով աղատելու է գերութեան շղթա-
ներէն, վերտեղծելու համար ժողովրդի քանդւած տրն-
աեսութիւնը, ձեռք բերելու համար իրական անտեսական
և քաղաքական հաւասարութիւն:

Թուրք կառավարութիւնը, հաւատարիո իր պատկան քաղաքականութեան, հայկական յեղափական շարկան գաղաքականութեան, հայկական եաթաղանով ։ այդ պատմութիւնաւորեց յաւիտենական եաթաղանով ։ այդ պատմական գործելակերպը՝ իր հրէշային այլանդակութեամբ գործադրուեցաւ հայ ազգաբնուկութեան գէմ. աւերելու, ջնջելու, մասայական ջարուրու զարհուրելի միջոցները, հետեւողական ճշգութեամբ կրկնեցան ամէն կողմէ։

Այլևս ընդհանուր հալածանքը մը սկսած է գոյացնել պէտքերը, աքսորավայրերը, զնդանները, լեցւեցան հայերով. բայց առաջանանելու մէջ գոյեցած ամերող հայերով. բայց առաջանանելու միայն բաւական էր աների առաջքը, հայ անունը կրելը միայն՝ բաւական էր աների առաջքը. կոյերի հալածանքներու ենթարկելու համար։

Այդ բացառիկ զրոթիւնը բաւական չէր սպառա-
կառավարութեան կողմէ, հարկաւոր էր հայկական նա-
հանգներու մէջ ալ ուժեղ գործակից մտնենալ, նախա-
գծած գաղաւային ծրադիրը իրագործելու . և ո՞ր տարրն
աւելի համապատասխան էր կառավարութեան փայփայած
նպառակը յաշողոթեամբ կատարելու , քան քիւրդ տար-

լը, ծանօթ իր վայրենի լնատինկաներով:

Եւ կաղմացու քիւրդ համբառէական բանակը։ Այսինքն գայլերը պահապան դրւեցան ոչխարներու վարախին։ այդպէսով կառավարութիւնը ցանկացաւ հակադել հայկական հարցին, քրդական պաշխազողուկ համբարչէ, արայր ստեղծելով։

Վրա հասաւ 94 թաւականի, Սասունի մասնակի կոստրածը։ Քաղաքակիրջ աշխարհը ատղահար կանդ առաւ։ քստմնելի վայրագութիւնները կատարւած կառավարութան իսկ ձեռքով, հետզհետէ ամենայն մանրամասնութեամբ սկսան երեւան գալ եւրոպական և մամաւորապէս անդլիական մամուլի մէջ։ ժողովրդական ոժեղ ցասումը հետղհետէ լայն չափերու հասաւ։

Պեղինի գաշնագրի 64 երդ։ յօդւածի զօրութեամբ, հայկական ներքին դաւառներու մէջ կատարելիք բարենորոգմանց հսկելու պարտականութիւն ունեցող մեծ պետութիւններէն երեքը իրենց Պոլայ գեսպաններու միջոցաձեռք առին բարենորոգմանց հարցը, և երկարածիու գիւանագիտական ձգձգումներէ վերջ, վերջապէս կառավարութենէն ընդունեցաւ Մոյիսեան խեղճուկ ծրագիրը։ Եւ այդ կատակերգութիւնը կատարեալ լինելու համար այդ բէֆորմներու գործադրութիւնը յանձնեցաւ ընդհանուր քնննիչ Շաքիլ վաշային . . .

1895 թւականը հայ տարեգրութեան մէջ չտեսնած, անձայր աղետի սկզբնաւորութիւնը դրաւ։ մննողական ինստինկտները պահաւած քաղաքակիրթութեան կեղծշորերու տակ, ոժգնորէն երեւան եկան, և Պարկարական ջարդէն ի վեր ժանդառած եաթազանը։ նորէն հըրապարակ բերեցաւ կիսավայրենի պատմական դարերու խժուժութիւններով ու դարութհանքերով։ 1895

թւականը կարծէք վերակենդանացումն էր Լանկիթիմուրական օրերուն։

Ամբողջ հայաշատ կեդրոններէն հետզհետէ սարսափի, անյատակ յուսահատութեան ձիչեր բարձրացան, քաղաքակիրթ մարդկութիւնը սոսկումնվ ականատես վկայ եղաւարեւեքի ամենայառաջադէմ ժողովրդի բնաջնջմանը, որ կը կռւէր արդկային ամենատարրական իրաւունքներու՝ ապրելու իրաւունքին համար։

Յունաստանի և Պուլկարփայի սարսափելի ջարդերը նըւմենցան հայկական զարհուրելի կոտորածի առջև, ամբողջ Տաճկաստանը դարձած էր խոշոր սպանդանոց մը, և թուրքութիւնը—լինի այդ կառավարութիւնը, զինորականութիւնը, թէ վաճառկանն ու գիւղացին—միացած ու մերով, ոտքի էր կանգնած, հայու արեան գետերու մէջ լողանալու։

Կարծէք հնչած էր վերջի վոյրկեանը հայի գոյութեան շարունակման վերջառոքութեանը։ բոլոր սև ուժերը, փանատիկ, կիսավայրենի բնաղդները, գաշնակցած, կըսպառնային վերջացնել բոլոր հայութիւնը, խեղգելով ազատագրման շարժումը արեան գետերու մէջ։

Դեռ ծխացող տները, աւերակները՝ երբեմնի շէն գիւղերու, հայի արեամբ ներկւած Շայրենի հողը, գերեզմաններու մէջ, կամ լինեները ցան ու ցրիւ թափիթիած դիակներու կոյտերը, կը լրացնէն պատկերը հայկական ճգնաժամին։ և այդ աւեր վերան երկրի վրայէն կը սահագաններու յաղթական ունոցը, Համբարի մահասարառու քրիփիլը . . . Այլևս մեռած կարծւեցաւ յեղափոխական շարժումը և ոչնչացած՝ ազատագրման նախակարապետ հայը։ Սակայն աւերակներու մէջ, ամայացած կարապետ հայը։ Սակայն աւերակներու մէջ, գարեւական տանջղիւղերէն ծլեցաւ նոր կեանք, գարեւ շարտնակ տանջ-

ւած հայր այդ մեծ աղքտին մէջ ալ մնաց աննկուն, մինչև տեսաւ. բռնապետութեան խայտառակ անկումը, և Օսմաննեան երկրի յեղաշրջումը, դէպի յառաջդիմութեան սրբազն ճանապարհը:

Ըդհանուր հայկակա՞ն ջարդերու, հայաջինջ քաղաքականութեան աւերիչ աղգեցութենէն բնական է, որ չէր ազառելու վասպորականը, որու վրայ—որպէս հայաշատ կեդրոնի—վազուց ի վեր ոշագրութիւն էր գարճած. կառավարութիւնը կը բարձակ յարո՞նը առիթի ո՞ւ, յանկարծակի բերելու հայ աղգաբնակչութիւնը:

1895 ի աշնանը կառավարութեան անմիջական գրրդումով և հրահանգով քրդական խոժանը անծայր աւերածութիւններու ենթարկեց վասպորականի հայկական գաւառներու մեծագոյն մասը, այն ինչ կրյան՝ թալանեցին, մնացածը ոչնչացուցին, որ հայերը չօգտուին. այդպէս քիչ ժամանակի մէջ հայի քրտնաշան տնտեսութիւնը հիմնահատակ կործա՞ւ եցաւ. սակայն բարեազգաբար աւելի մեծ ոշագրութիւն գարձնելով թալանի, քան սպանութեան, մարդկային զոհեր քիչ եղան. ստորեւ կը զնեմ քանի մը դիւղերու յափշտակած ոչխարի, տաւարի և կատարած սպանութեանց թիւերը:

	ոչխար	գոտէշ	եղկող	սպանուածներ
Բիս	700	24	45	2
Սօրան	500	—	—	4
Բերդակ	400	42	29	1
Առակ	500	30	50	2
Հերիսան	800	34	90	—
Չուխ	500	24	70	—
Սօրառէր	1200	70	150	4
Լաշկոս	420	8	18	4
Խառապան	500	20	50	—

Աւելորդ է իսկ երկարել այս ցուցակը, վայրենի քըրդական վոհուակը աւերեց քանդեց չէն գիւղերը, երբեմնի հարուստ գաւառները:

Մեծ բարեազգութիւն էր հայ գիւղայիւթեան համար այն, որ աշնանացանը նախ քան քրդական արշաւանքը վերջացած էր: Ժողովուրդը աննկարագրելի նեղութիւններով կարողացաւ իր գոյութիւնը պահպանել. միամիտ հայր վամբորիկը անցած համարեց, ու սկսաւ իր քանդւած տնտեսաթեան վերանորոգումին աշխատիլ:

Անցաւ վասպորականի խստագոյն ձմեռը. գարնան երկարգործական աշխատանքները վերակացւեցան ամենատեղ թափով. այդ աշխատանքի, եռողեռի օրէրուն, անակնեալ ուժգնութեամբ պայցթեցաւ 1896 ի յունիս 3ը, վասպորականի ճակատագրական սե օրը:

Քաղաքն էր սպառնացող վտանգի ահազանգը տողը. և գուրս նետեցան երկու անհաւասար ուժեր կուի ասպարէզը. մէկը հղօր, թւական և զինական առաւելութեամբ, հրապարակ իջած յանուն բռնապետութեան, իսկ միւսը թէկ տկար ու անզէն, բայց հղօր՝ յանուն աղաւագրման, աննկուն գիտակցական բարձր զոհաբերութեամբ, ինքնապաշտպանութեան անդունաբարելի իրաւունքով:

Արժէ քիչ կանդ առնել այդ հերոսական ինքնապաշտպանութեան պատմութեանը վրայ. ևանաւանդ որ, մեր ամբողջ յեղափոխական սպատմութեան մէջ, վանը Սատունիու Զէյթունի հետ բացառութիւն կը կաղմէ, որ ժողովրդական երկարատեւ և իրական գիմանդրութիւն մը ցոյց տրւեցաւ Համբուի սարբած հրէշային հայկական ջարդերուն:

« Վանը և նրա հետ ամբողջ վասպորականը եւս դարձան աւերակ, ամսայի երկիր: Մինչեւ հիմա թափած գարձան աւերակ,

Հաղարտուորների արխնը չէր յադեցրել Մեծ — Աճրագործի ձարսւը, յենած եւրոպական նենդ, տմարդի գիպոմատիայի վրա, նաև ոճրագործը, իր « հայերի չնշման » ծրագիրը կարողացաւ յաջողութեամբ իրագործել վասալուրականում՝ եւս։ Նա այդ վազուց էր նոադիր անելու, բայց չէր յաջողուում։ Աշնան կոտորածների ժամանակ, երբ Վասպուրականի կէտերում սկսեցին երան գալ հայդուկային խմբեր, կառավարութիւնը պարզ տեսաւ, որ իր ունեցած ուժերով անկարող է իրագործել իր մասդրաւթիւնները։ Այս պատճառով գարնան սկզբից քաղաք թափեց համերիյէ գնտերի ահագին բազմութիւն։ զօրքի թիւը որ առաջ 800 — 1000 էր հասնում հասցրեց մինչեւ 8000 ի և իր բոլոր նախոտպատրաստութիւնները տեմնելուց յետոյ սպասում էր միայն մի առիթի։ այդ էլ եկառ։ Զարուհի Տէրոյեանի ձերբակալու մեջ մի քանի օր յետոյ, յունիս 3 ի գիշերը Այդեստանի մօտ, Աւրբաթ Առու կոչւած տեղում սպանւեցան որ հազարա պետ և 5 զօրք, շատերը այդ վերագրում են մաքուննենդ քրդերին, որոնք աղ էին վախյում, իսկ կառավարութիւնը այդ վերագրեց հայերուն։ Այդ սպանութիւնը տաճիկների մէջ մեծ յուղումն է յառաջ բերում։ սպանւածների գիտեները քաղաք բերելիս, մինչեւ խաչ — վողան վողոյը սպանուում են 12 անմեղ հայեր։ իսկ տաճիկ ամբոխը, համբաւիականները և զօրքերը յարձակում են գործում։ կոր — գար, Հայկավանք և Սուրբ — Յակոբ կոչւած թաղերի վրայ և գործում են Մեծ — Աճրագործի ցոնկութեան վայել առնեն տեսակ խժդութիւն, սպանութիւն և թալան։

Ամէն բան պարզում է քաղաքի հայերի համար, թշնամին որոշել է կոսորել, որքան կարող է Յեղափոխական խմբերը վճռում են գործադրութեան վայել առնեն տեսակ խժդութիւն, սպանութիւն և թալան։

կուսակցոթեանց ներկայացուցիչները՝ կարճ խոհրդակցութիւնից յետո միանում են՝ միահաւուու ու համերաշխ ուժերով կուսելու թշնամու գէմ։ Ողջոյն ձեղ, ողջոյն ձեր յիշտակին, անմոռայ գործիչներ։ ձեր մղած անհաւասար կուսի յաջողութիւնը պահանջում է միացած, համերաշխ գործունէութիւն։ կեանքի գառն փորձերը, ժողովրդի շաշ հերի վրայ հիմնաւծ անողոք իրականութիւնը բերեց ձեղ այդ եղբակացոթեան։ թող այդ օրինակին հետեւին բոլորը, որոնք ներկայ պատմական ճգնաժամում ծառայում են հայրենիքի ազատութեան գաղափարին։ կոխը, թշնամու կողմից զգալի ջարդով, տեւում է 6 օր շարունակ։ կուսողներից այդ վեցօրեա կոխի ընթացքում ընկնում են և հողի միայն, մինչդեռ տաճիկների և գիրքելի գիտեների թիւը հասնում է 500 ից աւելի։ Տեսներով հայերի այդ ահեղ գի աղբութիւնը, կառավարութիւնը կրուպի թնդանութիւներով Ակովայ քարերից սկսում է ուրիշակոծել քաղաքը, առառ ելապէս Յայնկոյաներ և նանթաղ կոչւած արւարձանները։

Ծնդգիմագրութիւնը որ այնքան զօրեղ կերպով արտայայտեց հայերի կողմից, ստիպեց կառավարութեան դիմելու իր աւանդական նենդ քաղաքականութեան։ իսկ ներկայումս նա կարող էր օգտուիլ տէրութեանց ներկայցուցիչներից, որոնք այնքան ստոր գեր կատարեցին վանայ մէջ։ Ծաբաժ, յունիս 8 ին, արտակարգ ժողով է կայանում, ուր գիտլօմատիայի ներկայացուցիչների հետ համակցում են և երեք կուսակցութեանց ներկայացուցիչները։ Եթէ հայ զինուորները չհեռանան քաղաքից, երկրորդ օրը պիտի ոմբակոծի բոլորը, առանց խնայելու հասակը և սեռը . . . ահա այս է ինում հիւպատոսների միջոցով կառավարութեան ոլտիմատութը։ Հիւպատոսները

Երաշխաւորում են քաղաքը պահպանել, եթէ յեղափոխականները կատարեն կառավարութեան պահպանչը՝ Արդարութիւնը այս էր միայն, թէ ունեն և ուրիշ շարժառիթներ, յայտնի չէ, — միայն այն օրը հրահանդ է տրուտմ երեք կոտակցութեանց զինուորներին պատրաստուիլ թողնելու քաղաքը։ Յունիսի 8 ի գիշերը Վարսավ լեռը ապաստանում են հազարաւոր փախստական բազմութիւն, 4—500 զինուած հայեր, մասցածները անդէն, որոնք կազմում էին քաղաքից փախածները և շրջակա դիւզայնները ընտանիքներով։ Կառավարութիւնը ոչ մի արդեւք չէ դնում զինուած խների հեռանալուն։ Մեծ-ոճրագործ ջլատեր էր ուժերը, մասամբ հասել իր նպատակին։ Քաղաքում նա առանց որ և է զինդրութեան կը գործադրեմ կոտրածը, իսկ զինուած լամբերի հետ գործ ունենալը կը յանձնէր սահմանագլխի վրա թափած զօրքերին և համերիյէ գնդերին։ Այդ տեղ է ահա տաճիկ կառավարութեան ձեռք բերած յաջողութիւնը և յեղափոխականների գործած մեծ սխալը։ բայց քանի որ մեզ պակասում են ճիշտ տեղեկութիւններ քաղաքը թողնելու խակական պատճառների մասին, թողնենք այդ ասպարայի լուսաբանութեան։

Մթութեան մէջ է մնում մեզ համար և այն, թէ
ինչու զինւած խթերը վարագից բաժանում են՝ ըստք-
լով տարբեր ճանապարհներ։

Մ . Աւետիսեանի առաջնորդութեամբ վաճառքիների մի խումբ բաղկայած 200 զինամած և 800—1000 անդէն մարդկանցից — շարժուոմ է Հայոց — Զորի , Ազգակի վը- լայօք անցնելու Պարսկաստան : Դաշնակյութեան խումբը բաղկայած 125 զինամած երիտասարդներից , վճռումէ եր- կու մասի բաժնեկիլ , մէկ մասը մնումէ երկրում , իսկ միու մասը 58 հոգուց բաղկացած՝ Պէտօի առաջնորդութեամբ

տղղում է պէսի Պարսկաստան (Պարտանը իր խթովլ լինում է Շատախում) , Պետօի խթին միանում են Հնչակ եանները 25 հոգով : Այդ 83 հոգուց բաղկացած միացեալ խումբը ուղեւորում է Սաշախանէի դժով : Արմենական խումբը , Վանից մի քանի ժամ՝ հեռու Նոր — դիւզից բակած , անընդհատ ընդհարումներով անցնում է առաջ : Շատերը զինւածներից , մահաւանդ անդէններից , ցրւում են գիւղերը կամ վերադառնուր քաղաք , աւելի ճշշտն աւսած կոտորում են զատ զատ : Խու ըստ զօրեզ ընդհարումներ է ունենում Ծաղկաձորում , Զոխում և վերջնականապէս ջարգւում է Աղբակի Բարդուղիմէս Առաքեալ վանքի Միջակայքում , ու լնկնում են մինչեւ 500 հոգի : Այդահագին բաղնութինից աղատում են հաղիւ 30 հոգի . Պետօի և Մարտիկի խմբերը Սաշախանէ կոչւած աւանդի մօս՝ Գարահիսար լերան վրայ կռւի են բռնւում բաղմածիւ զօրքերի և քրդերի հետ և արբողջ օրույ սոսկալի կռւից յետոյ ամենքը ջարգւում են . աղատում է միայն մի մարդ : Երկու խթերն եւս մեծ նեղութիւն են կրում պաշարի կողմից . ոչ մի օդնութիւն կամ ուտեստ ստանալու յօյներ չեն կրնար ունենալ : « Խոս էինք ուտում կռւելիս , քաղցից մեր ձեռքերը անզօր էին հրացան բռնելու » — ահա ինչ է սուսմ միակ աղատածը : « Դիօչակ »

Ահա այսպէս եղելքական վախճան ունեցաւ վասպարականի լաւագոյն երիտասարդութեան ծաղիկը։ Երջականերէն քաղաք թափած 42000 քրդական վայրենի խոժանը, քաղաքի հետ իր գործը վերջայնելէ վերջ, անձանելի թափախ ցըսեցաւ ամբողջ վասպարականի հայշատ շրջանները, կոսորածի և աւեր-թալանի գործը յաւագ տանելու համար։ այդ չքնաղ երկերը կարծես մոգական գաւաղանի մը հպումով վերածւեցաւ հսկայական

գերեղմանատան մը, աւերակներու կոյտի մը :

Այսող քառասուն օր, հայ անտիրական դիւզայիւ-
թիւնը, իր կեանքը փրկելու համար, բրած, իր տուն
տեղը, իր արիւն քրտինքով ձեռք բերած անտեսութիւնը,
ապաստանեցաւ իմ, կտույ և Ախտամար անապաները .
քաղաքամօտ դիւզերէն քաղաք թափեցան . սարերու բար-
ձոնքները, փախստական հայերով ծածկւեցան . եղան
շատեր ալ օր ճարահատ դիմեցին դրացի քրդերու մե-
ծահոգութեանը :

Ետոր անոնք, օր ժամանակին չի կարողացան իրենք
զիրենք մտածել, առանց իրական դիմադրութիւն մը ը-
նելու, ինկան գնդակներու և սրերու հարածներու տակ :

ԳՈՎԱՆ ԳԻՒՅ	ՏԱՐ	ԱՐՄ. ԲՐԵՐ	ԱՐԱԿԱՆ ԱՐԱԿԱՆ	ԴԻՄ ԴԻՄ	ԶԱՐԱՐ ԶԱՐԱՐ	ՀԱՐԱՐ ՀԱՐԱՐ	ԱՐԱՐ ԱՐԱՐ	ԹԱՐԱՐ ԹԱՐԱՐ	ԱՐԱՐ ԱՐԱՐ	
ԲԱԶ	60	180	500	100	500	7	—	4	2	ԱՄԲ.
ԱՌԱԿ	30	220	400	130	200	2	2	11	1	— ԿԻՆ
ՄԱԼՔԱՆ	50	70	130	65	137	1	—	—	—	ԱՍԲՈՂԶ
ԿԱՐՄՈՒԼԻ	15	40	—	—	—	—	—	—	—	—
ԵՐԱԿԱՆ	73	162	760	43	240	2	1	—	—	2 ՏՈՒՆ
ԽԱՌԱՏԻՆ	52	143	434	53	160	1	—	—	—	—
ՀԱՍՊԱՏԱՆ	43	170	330	33	514	4	1	2	4	2 ՀԵԶԻ
ՊԱՄԼԱՍԱՆ	14	60	230	23	150	—	—	1	1	4 ՏՈՒՆ
ԲԱՐՍ	6	60	520	20	80	2	—	—	2	—
ՈՇԿԵՐԸ	4	53	230	16	53	—	—	—	—	2

339 | 1442 | 5814 | 314 | 1616 | 19 | 4 | 43 | 10 | ԱՄԲ.

Այդ քառասուն օրերու ժամանակամիջոցին, բրած
դիւզերը ձեռած քրդերու բազւեցակամիթեանը, հայերի է
լուր թէ ամբողջովին թալնեցան, մինչեւ աներու գերան-
ները, և տան դուները : Պատակերացներու հաշար

եղած աւերը, վորբիկ մէկ աղիւսակը կը դնեմ վերև քանի
մը գիւղերու կամամելուն, որով աւելի լայն չափով կարելի
կը լինի երեւակայել ամբողջութեան դրոթիւնը :
Դնենք եւ ամենահարուստ դիւզերէն մէկուն՝ ճշգրիտ վաս-
ներու չափը .

ԲԵՐԴ-ԱԿ

Կոտորածէն առաջ ունէր .
Մարդ . կին . Մանչ . Աղջիկ . Գոմէշ . էդ . Եղ . Կով . Հորթ .
226 178 142 165 72 43 526 250 443

Էշ . Աշխար . Գառ . Գոմժան . Արօր :
445 2000 4300 24 253

Ապաննեած և թալանեած :

Մարդ . կին . Մանչ . Աղջիկ . Գոմէշ . էդ . Եղ . Կով . Հորթ .
57 — 3 — ամբ . ամբ . ամբ . ամբ .

Էշ . Աշխար . Գառ . Գոմժան . Արօր .
ամբ . ամբ . ամբ . ամբ .

Կոտորածէն և թալանի հետեւանքով, սովածութենէ :

Վախէ ու զանազան հիւանդութենէ մեռան :

42 Մարդ , 48 կին , 48 Մանչ , 24 աղջիկ .

ԱՌԱՋ 744 բնակիչներէն 139 տրեմն ապաննեցան,
կամ մեռան, մօտ 26 տոկոսը :

Անցաւ վոթորիկը . քիւրդ խուժանը իր վայրէնի բնազդ-
ներուն լիովին բաւարարութիւն գտած քաշւեցաւ . վերջա-
պէս բարեխնամ ? կառավարութիւնն ալ եղածը բաւ հա-
մարելով (երբ այլևս ոչինչ չէր մնացեր անելու) վերջ տուա-
անկարդութիւններուն ? . . .

Ահա այսպիսի միջնադարեան սարսափներով՝ կառա-
վարութիւնը աշխատեցաւ յեղափոխական շարժման ա-
ռաջքը առնել, ընդհանուր հայկական կոտորածով վեր-
ջացնել հայկական հարզի գոյութիւնը . թեւ ու թիկունք ա-

ուած Ուստաստանի լապօնօֆեռն քաղաքականոթենէն, ճգնեցաւ իրագործել «Հայոստան» առանց հայի » ռուսական նշանաբանը .

Վերադարձաւ հայը իր աւեր վերան օճախը . աւերակներու մէջ շինեց իր բայնը . վլատակներու մէջն մերսկառ բարձրանալ հայու անհուն վշտի , անէքքի , աղօթքներու հետ նահապետական թոնիրի որոր մուլոր ծուխը . հայը իր հայրենական հողին , իր հազարաւոր տարիներու հայրենիքին մէջ , հեռու հեռու տեղէ եկաղ դաղթականի նախան , նորի ի նողու սկսաւ իր տնտեսութիւնը կանոնաւորել :

Վրա հասան երկու ժողովրդի ահեղ թշնամիներ ևս , որոնք ձեռք ձեռքի տուած քայլայման դործը լրացուցին . այն է սովոր՝ եւ հիւանդութիւնները , որոնք կոտորածէն աւելի մեծ չափերով մահեր պատճառեցին . Այս որ քիչ թէ շատ ուժ անէր , ձգեց հեռայաւ երկրէն . մասցին անտիրականներ , որբերն ու այրիները , անկար պառաւներն ու ծերերը , հայրենի աւերակներու կողքին , բուերու նախան հայրենի օճախի աւերակներուն վրայ հսկելու , նահատկներու անթաղ ոսկորներու վրայ լալու :

Եթէ կար միտիթարական երեւոյթ մը ոյդ ծով աղէտներու մէջ , այն ալ հունձքի տարապայման առատութիւնն էր այդ տարի , որը մինչեւ այժմ ալ խօսակցութեան առարկայ է :

Կարծէք , թէ բաւական չէր ալան թալանը , երկրի ընդհանուր աւերածութիւնը , նոր չարքք մ'ալ եկաւ ալ աւելի կրտսիկական դարձնելու ժողովրդի դրութիւնը : Այդ տարափի սխմեմի ընդհանուր համատարած բնաւորութիւն կրելն էր : Աչ մէկ կասկած , որ տնտեսապէս քանդւած Տաճկաստանի համար , վաշխառութիւնը , անխու-

սափելի չորթ մ'էր , ու ագուշովիքը դոյտթիւն անէք դեռ անդիշատակ ժամանակներէ ի վեր . բայց 96 ի կոտրածն ու թալանը , այնպիսի դրութիւն մը ստեղծեցին հայ ժողովրդի համար , որ սալաֆը առանց բացառութեան ընդդրկեց ամբողջ հայկական շրջանները . իր ահաւոր ցանցով շրջապատեց ամբողջ դիւ զացիութիւնը , և հրնարաւորութիւն չի տաւ դիւզացու քանդւած տնտեսութեան վերակադրութեանը : Նախ քան 96 թւականը , սալաֆով կզբաղէին յայտնի վաշխառուներ , դործունէութեան սահմանափակ շրջանալով , բայց հայկական կոտորածները , այնպիսի նպաստաւոր պայմաններ առաջուցին սալաֆատուներու համար որ , մինչեւ քաղաքի Շամբականառը , վորքիի խանութպանը , հազիւ սարեկան 15 ոսկի եկամուա ոնեցողը , կաշխատէր անպայման տարեկան գոնէ 5—10 մէջիտ տնտեսել , դարնան դիւղացիւթեան սալաֆ տաշու համար . ի հարկէ խօսք չէ կրնար լինել վաշխառուներու համար , որոնք ահագին դումարներ տալով , ամբողջ գտառներ կիւրայնէին դիւզացիւթեան արդւնը կը ծրծէին : Հետաքրքիր է խանոնի սալաֆ ըստած այդ կործանարար չարքքի էութիւնը և անոր լնդդրկած շրջանն :

Նախ քան այդ , ծանօթանանք սալաֆի հօտիկ վոխատութեան մի քանի ձեւերու հետ :

Ա . Կիպրար .

Կիպրարը գրւած որոշ դումարի մը վոխարէն վոզատէցն ընկերակցութիւնն է գիւղացու արդիւնաբերութեանը :

Քաղաքացին կամ առհասարակ ոնեւորը , մէկ չափ ցորեն տարով , կընկերակցի կարիքաւոր դիւզացու հետ , մէկ չափ տարածութեան արտի հասոյթը բաժանելու :

Վճարելով միեւնոյն ժամանակ այդ մէկ չափ արտը հերկելու դրամը, 40 զրուշ. այս պարագային հողը գիւղոցուն է խոկ եթէ քաղաքացին սև մականութիւնը ինի հողը. այն ժամանակ աերմացուն կուտա, խոկ վարելեւ պարտը կիյնա գիւղացու վրա:

Հասկանալի լան է որ, ամբողջ աշխատանքները ծանրաբեռնած են գիւղացու վրայ. նա իր ընտանիքի գործակցութեամբ պէտք է հերկէ, ցանէ, ջրէ, հնձէ, կալէ և երբ ամեն ինչ պատրաստ է, բաքուր արդիւնքի կէսը տայ ընկերոջը, խոկ մնոցածէն պարտաւոր է թէ կառավարութեան տուրքը տալ, թէ իր ընտանիքի ապրուսոր հոդալ և թէ աշնանացանը ու գարնանացանը հանելը Ենթադրենք գիւղացի մը, վերցուցած է 6 չափ ցորեն կիսրար ցանելու համար, 6 չափի ընդհանուր գումարը կ'ընէ 360 զրուշ, որի վրա աւելցնելով, $6 \times 40 = 240$ զրուշ հերկողչէք. կունենանք 600 զրուշ, որ սալաֆատուի դրած գումարն կամ ընկերակցութեան բաժինն է: Եթէ ընդունենք երկրագործական արդիւնաբերութեան մէջ առնապն միութեան 7 անդարբալ առատկութիւնը, ուրեմն պիտի ենթադրենք, որ 6 չափ տարածութիւն ունեցող արտ մը. պիտի արդիւնաբերէ $6 \times 7 = 42$ չափ ցորեն, կամ 2520 զրուշ: Այդ 2520 զրուշի կէսը, 1260 զրուշ որպէս արդար իրաւունք? սալաֆատուի բաժին կիյնայ. ուրեմն սալաֆատան իր տւած 600 զրուշի փոխարէն կ'ստանայ — 6 առնապն ընթացքին մէջ 600 զրուշի հետ և զուտ շահ 660 կամ $\frac{1}{2}$ 410 տոկոս:

Եւ ինչ կը մնա գիւղացու ամբողջ ընտանիքին, փոխարէնը ամբողջ մէկ տարւայ քրտնաշան աշխատանքին, դրեթէ ոչինչ: Գիւղացու ինկած 1260 զրուշի բաժինէն դուրս հանելով ընդհանուր հառոյթի 2520 ի աշարը, որը կ'ընէ 300 զրուշ, առոր վրա աւելցնելով պէտէլը ասկե-

րիէն — մէկ տան մէջ երեք արտ. հաշւելով — 150 զրուշ, էմիաքը 20 զրուշ, աղնամը՝ տան գլուխ 5 ոչխար հաշւելով՝ 20 զրուշ, եօլիարասին՝ երեք հոդու համար 39 զրուշ, անխախտ կառավարական հարկերէն գուրս կոյ և անխուսափելի ծախսելը, որո՞ք ահս գին ծանրութիւն են գիւղացու վղին. այդպէս են օրինակ ծիւաւոր զարթիսաներու և հետեակ զինւորէերու համար եղած ծախսերը:

Ծնդունինք որ տարեկան ամենաքիչը [300 ձիւառը զարթիէ և 400 հետեւակ զինւոր կի հանդիպին գիւղ մը, ձիւառներու առէն, մէկուն ծախս կը լինի օրական 45 զրուշ, խոկ հետեւեակինը 5 զրուշ. ընդունելով գիւղերու ընակչութեան միջին թիւը 50 տուն, ուրեմն ամեն գիւղ տարեկան ծախս ունի.

$Զարթիսաներ 300 \times 45 = 4500$

$\times 400 \times 5 = 2000$

Աւրմն 6500 զրուշ ամբողջ գիւղին, խոկ տան գլուխ 430 զրուշ կիյնա. նոյնպէս և կողմնակի պեկտկան առնբերը և պատահական մանր ծախսերը առնապն 10 զրուշ հաշւելով կունենանք գիւղացու անհրաժեշտ հարկերու և կողմնակի տուրբերու հետեւեալ ցանկը.

Աշար 300 զրուշ

Պէտէլ ասկերիէ 450 >

Էմիաք 20 >

Աղնամ 20 >

Եօլ փարասի 39 >

Զարթիէ և զին. ծախս 430 >

Մանր տուրբեր 40 >

669 զրուշ

Գիւղացու հառոյթին 1260 զրուշին հանած 669 պալ. կ'ստանանք 591 զրուշ: Ահա այսպահ կը մնա գիւղացու

ընտանիքի քրա՞նաջան աշխատամքի արդիւնքը դեռ չհաշւած պատկիւնները վաշխառուներու նախկին մնացած պարտքերը և այն անհամար կարիքները, որոնք անհրաժեշտ էին 96 ի կատարեալ քայլայտմէ վերջ գիւղացու անտեսները կամ մնաւողեւու։

Բ. տեսակ.

Փոխատութեան երկրորդ ձեւն է արտի կանաչ վիճակի մէջ ծախտելը։ Դիւզային անհրաժեշտ կարիք ունենալով փողի կըստիսկի իր գեռ կանաչ վիճակի մէջ եղած արտի երեսը ծախտէ մէկ չափ տարածութիւնը 50—100 զրուշի։ Խնչպէս վերև ընդունեցինք, հողի արդիւնաբերութեան միջինը 7 հաշվելու՝ այդ մէկ չափի տարածութիւնը նորմալ գրութեան մէջ պիտի բերէ 7 չափ ցրեն կամ $7 \times 60 = 420$ զրուշ։ Նորմիսկի եթէ վոխատուն 100 զրուշ տած լինի մէկ չափին, այս հաշվով 5 արտան մէջ $\frac{1}{2}$ 320 շահ կըստանա, իսկ եթէ հողին արդիւնաբերութեան միջինը 5 հաշվենք, գարձեալ կոնենանք $5 \times 60 = 300$. ուրեմն $\frac{1}{2}$ 200 շահ։

Գ. տեսակ.

Կայ և պարզ վոխատութեան ուրիշ ձեւ մը։ Պիւղացին մէկ չափ ցորեն դարնան վոխ առնելով, աշնան պիտի վճարէ վոխարէնը $1\frac{1}{2}$ —2 չափ, ուրեմն 50—100%, բայց այս ամեղ? ձեւն ալ ունի իր սարսափելի կողմը, կը պատահի որ հունձքէն 10-15 օր առաջ էսկ գիւղացին յետին ծայր կարիքուոր գրութեան մէջ կըստիսկի միւնյն ձեւով վոխատութեան գիմելու, հետեւաբար 10-15 օրւան մէջ միտյն վճարելով 60 զրուշի արժեքին հաւար 30-60 զրուշ շահ։

Դ. տեսակ.

Կա և դրանական վոխատութեան ձեւ մը, վաշխա-

ռուն կամ խանութանը աշնան կամ դարնան սկիզբ 400 զրուշ տարով՝ կալին մէկ չափ ցորեն շահ կը պահանջէ, որով յառաջ կուգա համեմատաբար բարեխիզն? առկոս մը, այն է 6-8 ամսւա մէջ $\frac{1}{2}$ 60։

Ապագի.

Սպաֆը ուղղակի վոխատութիւնն է չափազանց բարձր սուկոսով։ Գիւզացին իր անհամար կարիքներուն բաւարարութիւն տալու համար անհրաժեշտ պէտք ունի դրամի, բնականաբար վաշխառուն ոչ մէկ պայմանով չի համաձայնիք սովորական առկաններայ դրամ տալու։ միշտ ձեռնատու է անոր համար սալաֆի հաշւով դրամ տալը։

Ենթարդենք թէ գիւզացին ստիպողաբար կառավարական Հարկերը վճարելու համար, քաղաքի որեւէ յայտնի վաշխառուէ, կամ խանութանէ մը կը վերցնէ 8 մէծիտ (160 զրուշ), ամեն մէկ մէծիտի վոխարէն մէկ չափ ցորեն տալու պայմանաւ։ — մենք վաստացի կարող ենք տպացուցանել որ գեռ և մէծիտէն ալ պակաս արտած է և չափի վոխարէնը։ — գիւզացին կալի ժամանակ պիտի տայ կամ 8 չափ ցորեն, կամ անոր զինը։ Ցորենի մէկ չափի գինը նայած երկրագործական յաջող կամ արյաջող տարովն կը բարձրանայ ու կիշնայ, յոզ կամ արյաջող տարովն կը բարձրանայ ու կիշնայ, յամենայն գէպու վերջին տարիներա յիսուն զրուշ պակաս երբեք չէ եղած, իսկ մինչև հարիւրքան զրուշ բարձրացած է։ Մենք ընդունելով միջին թիւ և չափի գինը 60 զրուշ, գիւզացու 8 չափի վոխարէքը կարունահանքէնը 480 զրուշ, որով սալաֆատուի 160 զրուշը 6 ամսանք 320 զրուշ, որով սալաֆատուի 160 զրուշը $\frac{1}{2}$ 200 առկոս ուած մէջ զատ շահ կը բերէ 320 զրուշ կամ $\frac{1}{2}$ 200 առկոս։

Այս պայմանները, խնչպէս ևս ներկայացացի ձեզ, գիւղատեսքի կը համարէին, եթէ բնական աղեանները վայ չի հասնէին, անելաննելի գրութեան մասնելով բառանց այդ ալ հասնէին,

աղքատ գիւղացին։ Խնչպէս 1900 էն վերջը, վասպուրականի մէջ առհասարակ երկրագործական աշխատանքները և արդինաբերութիւնը միշտ ընառնեցան։ Երկրագործները այդ պայմաններու մէջ, ոչ մէկ հնարաւորութիւն չունէն թէ իրենք զիրենք ապրեցնելու, թէ կառավարութեան և թէ սալաֆատուի պարագերը վճարելու, բնականօրէն սալաֆի պարտքը անվճար մնաց։

Վերյնենք վերեւի օրինակը, և քիչ ալ ընդլայնենք։

Խնչպէս ըստ արդէն, 900 էն վերջը երկրագործական աշխատանքները միշտ անյաջող գնացին մինչեւ 1907 թւականը։ Վելոյիշեալ գիւղացին, որ իր առած 160 դրոշի փոխարէն պարտական էր մնայուծ 480 դրոշ և անկառող այդ դումարը վճարելու, կը մնայ պարտական։ սակայն խորամանկ վաշխառուն կամ խանութապանը այդ 480 դրոշը փոխանակ պարտք համերելու հարիւրին 12 կամ 20 տոկոսով, նորէն սալաֆ հաշւերով տած կը լինի 24 մէծիս, և հետեւաբար կը պահանջէ ատոր փոխարէն 24 չափ ցորեն երկրորդ տարւա մէջ։ Աւելի ցայտուն դուրս բերելու հմասը իր ըստ պատճը, փոքրիկ աղիւսակով մը ցոյց տամ ձեզ թէ ի՞նչ համեմատութիւն կստանայ սկզբնական 8 մէծիսի սալաֆը 4 տարւայ ընթացքին մէջ։

Առնած գրամը,	Պիտի վճարեի,	Գումարը
Ա. տարի. 8 մէծիս	8 չափ ցորեն,	= 480 դրոշ
Բ. » 480 կամ 24 մէծիս, 24 »	» = 1440 »	
Գ. » 1440 » 72 » 72 »	» = 4320 »	
Դ. » 4320 » 216 » 216 »	» = 12960 »	

Հասկանալի է որ, գիւղացին երկրորդ տարւանէ իսկ անկարող կը լինի վճարելու, խօսք չէ կարող լինել չորրորդ տարւա համար։ Այդպէս սալաֆատուն 4 տարւա ընթացքին մէջ արդէն այնպիսի մեծագուար առնելիք մը կու-

նենա, որ կամ գիւղացու ձեռքէն կը յափշտակէ բոլոր կալւածները, և կամ գիւղացին գործնականորէն կը դառնայ սալաֆատուի մրիպան, որը գատապարտւած է մինչև մահը, ամբողջ ընտանիքով աշխատելու, օրաւուր բազմապատկեռ պարտքը գոյելու համար։ Ահա այդպէս վարի Հայոց ծորը, ամբողջովին անցեր է կամ սալաֆատուներու ձեռքը։ Կամ գրաւած է երկրագործական պահքայէն, որը որպէս թէ հիմուած է երկրագործ աշխատաւութեան օժանդակելու ? Ամբողջ գաւառներ կան, որմիք բառի ամենալայն խմասով քայլայւած են սալաֆի անկշտում ծանրութեան տակ։ Ովլսաւորներն այդ գաւառներու մէջ, են՝ Մոկսն և Կարձկանն ու մասամբ Գաւայը, կառկառն ու Հայոց Չորը, որնք ներկայիս թուրք, հայ և մանաւանդ քիւրդ սալաֆատուներու բացարձակ մրիպաներ գարձած են։

Կա և ովլսարի սալաֆը, հետեւեալ կերպով։ ոչխարատէր գիւղացուն կը գնա սալաֆատուն, (որոնք ընդհանրապէս քիւրդեր կը լինեն), և գեռ չի ծնած գառին համաշ կը վճարէ 15—20 դրոշ։ 6 ամբողէն սուանալու համար կամ գառը, և կամ անոր արժէքը, որ կընէ 35 դրոշ։ Իսկ եթէ մէկ տարւան է պայմանաւորած, գիւղացին պարտաւոր է մէկ տարի խնամել գառը, և ապա տալ սալաֆատուն, որ իրաւոնք ունի ամբողջ հօտին մէջ էն ընտրել իր ուղած ոչխարը։ Իսկ մէկ տարւան գառը՝ կարծէ արժէն առնաւզն 50 դրոշ, ուրեմն սալաֆատուն մէկ տարւան մէջ 20 դրոշի փոխարէն կստանա զուտ շահ 30 դրոշ։ Կամ 150 տոկոս։

Ահա թէ ինչպէս կը կարծանի աշխատաւոր գիւղացիութիւնը, և ինչպիէս առասպեկտական շահագործման ենթակայ է ան և թէ ի՞նչու Տաճկաստանի աղ-

դարնակչոթեան մեծադոյն մասի տնտեսութիւնը հետզ-
հետէ կը քայլայի ի , կրեն հետ քաշելով կառավարութիւ-
նը , գէպի վերջնուկան սամնկութեան :

Սաղափի սիսթէմը , մեր երկլիպը քամող համայնակուլ
չարքիններէն մին , հսկայական ընդարձակում է սոսացեր ,
առանց բայցուութեան չի կայ շրջան մը , դիւղ մը , ուր մը-
տած չինի սալափի առերիչ ոտքը : Վատագուրականի հա-
մեմատաբար բարեկեցիկ գաւառներ կը հաշըւին Արձակն
ու Թիմարը . տեսէք թէ սյդ տնտեսապէս աւելի լաւ պայ-
մաններու մէջ գտնուզ գաւառներու դիւղերը ինչ համե-
մատութեանի գերի ևն դարձած սալաֆին , ասով և որոշ կը
լինի ձեզ համար , միւս ազգատ գաւառներու դրութիւնը ,
սալափի ախրապետութեան չափն ու կատարած առերները :

ՔԱՆԻ ՄԵ ԳԻՒՂԵՐՈՒ ՍԱԼԱՖԻ ՀԱՏԻՒ .

(ՄԻԱՅՆ ՑՈՐԵՒՆԻ)

ԳԻՒՂԵՐՈՒ	ՏՈՒՆ	ԳԱԽԻ ՏՈՒՆ ՍԱ- ԼԱՓ ԿԸ ՎԵՐՑԱՆՔ.	ՏԱՆ ՔԼՈՒՆ	ԱԱԵՆ ՄԷԿ
Սղգեա	92	80	5—10	20—25
Լամպկերս	29	52	5—8	» »
Չորսիանց	32	30	5—8	» »
Շուշանց	65	63	8—10	» »
Կողմանց	28	28	5—8	» »
Դարման դեղ	65	26	8—10	» »
Ֆառուղ	44	16	8—10	» »
Ասկիրակ	38	23	5—8	» »
Պախեղիկ	14	9	5—8	» »
Արձակ	164	100	5—20	» »
Խարակոնիս	204	128	5—20	» »
Դղճա	48	21	5—8	» »
Մխկներ	44	18	3—8	27
Գոմն	40	40	5—15	25—27
Փիրկարիսդ	40	33	5—10	20—25
Գիւսնեն	115	35	4—5	» »
Պողանցց	54	42	4—8	» »
Առերսկի	150	85	10—15	20—24
	1266	802	միջ . 8 չափ	

Ինչպէս որոշակի կը տեսնակ արւած ցացակէն , 18
դիւղեր , 1266 տունէն 802 . կամ 63 $\frac{1}{2}$ ը , անհրաժեշտ
կարիք ունին իրենց տնտեսութիւնը կառավարելու համար ,
օժանդակիչ միջոցներու , այն է սալափի օգնութեան : Այ-
ժըմ հետաքրքիր է տեսնել թէ՝ վերցիշեալ 18 դիւղերը ,
իրենց 802 տներով որչափ անհրաժեշտ պահանջ ունին սա-
լափի օժանդակութեանը . ըստ մոր ցացակի , միջն հաշ-
ւալի ամեն մէկ տան կուգայ 8 մէծիս կամ 8 չափ ցրեն ,
իսկ ամբողջ 6446 մէծիս կամ 128320 զրուշ , որու փո-
խարէն պարտասոր են կաշի ժամանակ տալ 6446 չափ ցր-
են կամ 384960 զրուշ . մէկ չափ ցոր նը 60 զրուշ հաշ-
ւելով , որեմն սալափատաները իրենց տած հիմնական
գրանցագլուխ 128320 զրուշի փոխարէն 5—6 ամսան մէջ
կառանան 384960 , որեմն զուտ շահ 256640 զրուշ : Եթէ
գիւղացիութիւնը կարողանար կարիք ունեցած 128320
զրուշը գտնալ նորման տոկոսով , ողնիսկ մինչեւ 20 տո-
կու հաշւելով , կը առենենք որ սալափատաներու արւած
զուտ շահ 256640 զրուշի փոխարէն գիւղացիութիւնը
պիտի տար միայն 25664 զրուշ , հետեւաբար շահ պիտի
տնենար 230976 զրուշ . ինչպէս կը տեսնեք ահագին տար-
բերութիւն ունի այդ սալափատաներու արւած շահէն :

Բայց մեր գժբաղդ իրականութեան մէջ , ո՞վ է հետու-
քրքրուղը գիւղացու անելանելի գրութեամբ . կառավա-
րութիւնէն սկսած մինչև յետին խանութպանը , անկշտում
ինկած են գիւղացու ջանին , ծծելու վերջին կախիլ արիւնն
ալ , ծափծիելու գիւղացու մնացած վերջին ցնցուիններին
ալ : Ճիշդ է , կայ երկրագործական պանքը անուն կառա-
վարական հաստատութիւն մ'ալ , որպէս թէ հաստատած
կարիքատոր երկրագործներուն օժանդակելու , և որու պահ-
պանան համար կառավարութեանը 4 $\frac{1}{2}$ $\frac{1}{2}$ տուրք կը

վճարեն. բայց Երևանապէս ի՞նչ է տաճ ոյդ մեծահրեշտակն անւան պակ ծածկուած պահքը, ի՞նչ իրական օգնութիւն է ընձեռած դիւզացն ծափ պահանջներուն. ոչինչ, և գեռ աւելին, քան թէ ոչինչ. Երկրագործական պանքաները ծառայած են որպէս մէկ մէկ կաղմանկերպւած ծառզակներ աւելի շատ քան սովորակերու ցանցը, պոկելու, գիւղացիութեանը ձեռքէն խլելու մէկ եւոր հոգը, որու վրայ է գրած գիւղացին իր ամբողջ յայու:

Ճիշդ է Երկրագործական պանքան թէն անւանապէս որպէս թէ միայն 6% ստանալու է վախ արևած դրամի համար, բայց Երաշխառապատմեան վտասարէն հայ գիւղացիութեան սեփական թիւնները, մէշտ հարիւրին քանի՞ հաշում կը դնահասուն, և հաղար ու մէկ միջոցներով, նեւը կը գնեն գիւղացուն:

Երբ գիւղացին անկարազ կը լինի վճարելու իր պարուքը, — և ինչպէս վճարէ — իբենց մէջ գաղտնի գործը սարդելով գրաւ գլաւած հոգերը որպէս թէ աճուրդի կը հանեն, և իրենց որոշած ցույլ կը ծախուի գիւղացու հոգը, աւելորդ է ըսել թէ գնացները, կամ երենք են, կամ իրենց մօտիկ բարեկամները; և կամ անոնք, որոնք այդ գործի յաջողութեանը համար, նախապէս վճարած են իրենց:

Վարի չայոց ձօրի, մէջ Խաբականց, Խորդում, եեմ, և շատ որիշներ գեռ, Երկրագործական պանքաներու վաշխառական զահերն են: Պիտի ըսել որ, այդտեղ մէծ գեր կը կատարէ և կառավարութեան օրուան առիթի հալածանքը հայ տարրի գէմ: Մինչդեռ այդ Երկրագործական պանքաներէն թուրք գիւղացները կը ման օդուիլ, հայ գիւղացիութեան համար, սարգւած թակարդ մէջ ոյդ:

Այսպէս երբ մէկ կողմէն սովորակը կը քանզէ գիւղացի-

ութեան անտեսութեան հիմքերը, միւս կողմէն համայնակալ հարկերը, թուրք պաշտօնեան գիտումնաւոր վերաբերունքների կը քամեն գիւղացիութիւնը:

Պարզ է որ, 96 թւականէն անմիջապէս վերջը, հայ գիւղացիութիւնը, բայցարձակապէս քոյքայւած, անկարող էր նոյն իսկ՝ ամենափոքր չափով. վճարելու կառավարական հարկերը. հարկաւոր էր ոչ թէ միայն հարկերը չափանիջել, այլ գիտակից խելացի կառավարութիւնն մը անհրաժեշտ պետք է հանգրէր նիւթապէս ալ օգնել, որ գիւղացիութիւնը վերականգնի: Ի հարկէ թուրքական հայահայած կառավարութիւնը, որ ծրագրած էր հայկական կոսուրածները, հայը բնաջին ընելու գիտիւնի, ոչ մէկ կերպով չէր օժանդակելու անոր վերասեղմանը, այլ ամեն հնարաւոր միջոցներով կաշխատեր և վիդիքարդի և անուեսապէս ոյդ առելի ժաղավարութը փճայնել:

Անկարող վճարելու 96 ի յաջորդաց 3—4 տարուն բարգւած հարկերը, յաջորդ տարիներու հարկերն ալ են կան աւելցնելու մէկը միւսի վրայ:

Ի՞նչ ըներ խեղճ գիւղացիութիւնը:

Մէկ կողմէն աշխատապատմեան ընդունուկ, երբառասարդ ոմեր գուրս են զնացած երկրն, իբենց գրախը աղատելու ձգաւանդ, մէսս կողմէն հարկաւոր էր տպրի, կանոնաւորել քանդւած անսեռաթիւնը, աղատել սալուֆատերու ճիւրաներէն, վճարել հազար ու մէկ կողմէնակի տարրերը քիւրդ պէկերու, և ասմեցնէ գուրս վըճարել և կառավարական հարկերը, որոնք հակառակ այն քան սպանածներու և վերջնուկանապէս գաղթազներու, նորէն մէւենայն քանակութեանը կը պահանջէն: Տարբնելու ընթացքին մէջ պախկիւնը ըստ բարդ և ցան իրար իրայ, այն քան որ այլ համեստ կարելութիւնն էր վճարել ոյդ պարութերը:

Անցան երկար տարիներ, անտեսութիւնը քիչ սկսաւ կենդանանալ, բայց պետական տուրքերու պախկիան հասաւ ահագին չափերու, գիւղ չի մնաց որ 12—18 տարւան յետնեալ պարտք չունենար. ճիշգ է կառավարութիւնը ըստ երեւոյթի խստութիւններ չեր ըանեցներ հարկերու գանձման համար, բայց այդ թուլութիւնն իսկ միտումներով հաշիւներով ստեղծւած ահագին չափեր էր հայ գիւղայիտթեան գլխին:

1906 ի վերջերն էր, Վանա վային թահիր փաշան, յանկարծակի պաշտօնանկ եղաւ, ու անոր յաջորդեց Ալի բէյ, իսկական ներկայացուցիչ մը Ելաբզի բոնապետին: Ալի բէյի դարսիը, Վասպուշականի ժողովրդի դրութիւնը անհատաների չափով կրիտիկական դարձաւ:

Ինչպէս ամեն մէկ բացարձակ միավետական երկրի մէջ, նոյնպէս և Թուրքիայի, բոնապետական կլասիք հայրենիքի մէջ, կուսակաները բացառիկ իրաւունքներով գիւղած, չունենալով ներքին ընդհանուր գործելակերպ մը համահատասար ամբողջ վիլայեջներուն համար, ամեն մէկը այդ անհատաներէն, իրենց առանձնայատուկ տեսլպերամենաով առաջնորդւած, իրենց բնաւորութեան բնօրշիչ յատկութեամբ կը կնքեն իրենց հաղածութեանը յանձնած շրջաններու պետական հասարակական կետնքը: Միակ նմանողութիւնը որ կարելի է գտնալ զանազան կուսակալութեանց վայիներու, մէջ, այն է որ, բոշորնալ ներշնչւած միենայն ազբերէն, տարւած անսահան տառերութեամբ դէպի հայ տարբը, կաշխատին հայտ վերջնական փնացմանը: Այդ նպատակի իրագործումը, նայելով իրենց անհատական նկարագրի ուժեղութեանը, կար:

թահիր վրաչան, Ալպանացի քարի ծերուկ մը, թրքական «պատր» ըստի լոյն ը Շոհազաթեան՝ իսկական թարք մը, փոթուկա ից կեանք ո՞ր աշցկացնութէ վերջ, վանա կուսակալի պաշտօնայ, մակասացած այդ հեռաւոր խուլ անկիւնը, հանգատ աէտ ու անդորր կեանք մը կանցնէր:

Եկրութեան օրերու իմաստուն վերջաբանն էր Վանա վայիի պաշտօնը, ինտուրութեան՝ թոյլ, խաղաղասէր, շրջապատած իր հասանացած աղաքներով և փեսաներով, ամսականներու առատ հունձք ո՞ր կաշխատէր ապահովել իրեն և խրախիններու համար, մաւայի ժամանակ զգուշակով իր հանդուսութիւնը խանդարող զանազան ձեռնարկի երէ, որոնք ո՞վ գիտէ, ինչ հետեւանքներ կլրնային ունենալ: 93 թւականէն սկսեալ, մինչեւ 906 ի վերջ պաշտօնավարչերով ոյդ Ալպանացի ծերուկը, մէկ մտահոգութիւնն ունեցաւ, փազ զիզէլ, որքան որ հեաբաւօր է. ինքը քը աղաս պահել զանուզն զիսացաւանքներէ: Գլխաւորաբար այդ ժամանակայինն էր, որ հայ զիսացցիւութեան պախկէնները տհանելի չափերու հասան:

Հասկանայի է: որ թահիր փաշոյի թոյլ քաղաքականութիւնը, ջերմուէն կը մտրակէր զանազան քաղաքացիական և բարձր զինուրական պաշտօնեաններէ. որոնք, թրքական սովորական սկսութեամզ՝ վիլայր լրացներով, Պոլիս Սութեանն զանազան անւանարկող ժողովներ զիրելով կանցնէին իրենց օրերը, այդ ընդհանուր միջնան մէջ վերջապէս ազդեանակ գործունեած զործունեած զիմուրականները, որոնց ամենամեծ փասուը, թահիր փաշոյի դէմ, կանքները, որոնց ամենամեծ փասուը, թահիր փաշոյի դէմ, կանքները թէ ամոր թոյլ վրացերմունքն էր դէպի հայ յեղափակութիւնները, անտարբերութիւնը, չոյ Յեղափակութական գամփակութիւնները, անտարբերութիւնը, չոյ Յեղափակութական գամփակութիւնն ցոյց առած ակախ, սպառնադին դործանելութեանը:

նեցեր յեղափոխական շարժման հետ, բայց այնուեղ, ժողովրդական բոլոր խաւերու համագործակցութեամբ, ընդհանուր յեղափոխական շարժում մը մը այսքան զտանդարտորու և ուժեղ երբեք գոյութիւն չէր ունեցեր։ Անհատական ձեռնարկներ, նոյն խակ երբեմն ցուցական բնաւորութիւն կրող ակտեր, օրինակ Պլիփ, պահք Յթօմանի, և Սուլիթանի մահավարձը, կատարւած էին, բայց այդ յեղափոխական ձեռնարկները, չեր կրող արդիւնքն, էին. Երբեք յեղափոխական դաղափարը և գործը, այսքան չէր ժողովրդականացած, այսքան սպառնագին մեծութեամբ չէր երեւան եկած։ Պոլսոյ յեղափոխական գործունէութիւնը, սահմանափակւած էր, բարձրագոյն ուսումնարաններու մտաւորականներու նոր շրջանի մը, և գաւառուն եկողներու կամ դրսէն այդ նպատակով ներս մտածներու մէջ։ Երբեք յեղափոխական դաղափարը հոն ժողովրդական լայն խաւերու մէջ, մուտք չի գործեց. առանձնաշնորհեալ Պոլսոր, միշտ ու անտարբեր մնաց երկրի աղատագրման շարժման հանդեպ։

Սակայն Ա. ի բէկի համար, պատկերը բոլորովին փոխւեցաւ. Վասպուրականի զըլում իրականութեան մէջ տանջւած ժողովրդը, իր կառնի վրայ զգալով խայտակալ բռնապետութեան բոլոր սարսափները, այլև անկարող տաներու աներեւակայելի տաջանքները, բռնութիւնները, ամբողջովին ոտքի էր կանգնած։

Դայր սհեղ ողեւորութեան օրեր էին։

Շարժումը չէր սահմանափակւեր միմիայն հայ ժողովուդի մէջ. չնորհիւ վասպուրականաի Հայ Յեղափոխական դաշնակցութեան կեդրանական կոմիտէի խելացի պրօպականուայի, Թուրք տարրն ալ վերջապէս ըմբռնած յեղա-

ինչ խօսք որ Սուլիթան Համբարի համար, այդ բաւական էր, որ անմիջապէս պաշտօնանկ անել տար, դեպի յեղափոխականները ներողամիտ ? այդ « կեավուր » վալին։ Եկաւ Ա.ի բէյը, և պատկերը, բոլորովին այլափակացաւ։

Սուլիթան Համբար, չէր սխալւած իր ընտրութեան մէջ. դտնել աւելի հայատ' աց, անդուժ թշու առական մը, չէր կրնար, եթէ ի հարկէ հաշւելու չի լինէր ինքդինքը։

Այի բէկը, փոքրիկ Սուլիթան Համբար մը, այդ մտքին ամենալայն առումնով, ուղարկւած Պոլսէն, մասնաւորապէս արմատախիլ ընելու հայկական յեղափոխական շարժումը, վասպուրական գալով, թէ նախապատրաստուծ զանազան տեղեկութիւններով, բայց և այնպէս անակընեկալ գրութեան մը առաջ առղահար մնաց։ Ա.ի վագոնը վասպուրականի հայ ժողովուրդը, ամենայետին նուացւած դիւզէն սկսեալ մինչեւ այդեւան և քաղաքամէջ անօրինակ գործունէութեան մը ասպարէզ էին գարձած. ամբողջ երկիրը, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան տեղ ցանցվը միաւորւած, մեծ յեղաշրջման նախընթայ օրերուն մէջ կը գտնեէր։ Պոլսեցի Ալի բէյի համար, յեղափոխական շարժման ձեռք բերած համաժողովրդականացումը, սերտապին ցանցաւորումը, լուրջ նախապատրաստական ձեռնարկներու աշխատանքները, — որոնք, որքան ալ որ գալունի կը տարւէին, ընդգրկած շրջանի մեծ տարածութեան, նախապատրաստական անհրաժեշտ գործնական պահանջներով, այսպէս թէ այնպէս կը տարածւէին — հայ տարրի տենդուտ նախապատրաստութիւնները, ինքնառաջա- ռանողական մշջոցներու իրականացումը, այս բոլոր և անսպառելի էր և հաւանական հետեւանքներով սարսափեցուցաւք է, Ս.ի բէյը, Պոլսոյ մէջ ալ գործ էր ու-

վոխական չարժման էտիւնը, ազատածած բո՞յ ակալութեան տարածած «Հայկական թագաւորութեան» նախապաշարմանքներէն, եկաւ իր մասնակցութեամբ՝ Եղբայրուն կիսելու Հայ յեղափոխականներու ոսին բարդուած ծանր աշխատանքը, իր Շահնակցութեան բաժինն ոնենաւու երկրի աղատագրման մած և ն իրական գործին մէջ չ չ. Յ. Գայնակցութեան նախածեռնութեամբ կազմեցաւ Թղրքական առաջնուն կօմիտէն, իր յեղափոխական օրկան Սապահ-իւլ — խայր թերթով։ Այդ թիւթը ունեցաւ իր զգալի օգուտը, և գարձաւ թուրք Շահնորականնեան համար աղատ միջայ ո՛ւ, իրմէյ մատածումները, երկրի կարիքները մատնանշելու, և ցոյց տալու այն միջոյները որոնք անհրաժեշտ են երկիրը փրկելու հօտաշուտ փճայումէ։ Թղրքական կօմիտէն իր գործունէութեան ներ էթի չի կրցաւ լայն աջակցութիւն մը տալ գործին, գէթ այն մած և զգալի ծառայութիւնը մատուց, որ թուրք աղդաբնակշութեան մէկ մասը սկսաւ գիտակյօրէն վերաբերիլ գեպի չ.Յ. Գայնակցութիւնը, և անոր ցոյց տածած գործունէութիւնը մէկ մասը ինքնին խոշոր նշանակութիւն ունեցաւ երեւոյթ մէկը, թշուահական վերաբերիլ նույնքը, թուրք աղդաբնակցութեան կողմէ հետղներէտէ ունաւ թուրմանը։

Վասպուքականի ազգարնակչութեան, բոլոր ցեղերն
ալ, ինի այդ Թուրքը, Քիւրտը, Ասորին, Եղիտին իրենց
բաժին մասնակցութիւնը առնելին յեղափոխական դործի
մէջ։ Թուրք նորսկանուկ յեղափոխական շարժան կողքին
սկսու աճիլ և զորդանաց, քրոգական իրականութեան մէջ,
արամագութիւններու և վերաբերմունքներու փոփո-
խում մը, նախկին թշնամական անմիտ վերաբերմունքն
գէպի համերաշխութիւն Հայ Յեղ, Դաշնակցութեան հան-
դէպ։ Դաշնակցութեան խմբերը, որոնք ցըսած էին հայ-

կան դաստիարակության մեջ դիմումն և նախագալքությունը կան աշխատանքները լրացներաւ, ինքնին տիրապ համերաշխատեան գեղշցիկ օրինակներ կուտային, բացառիկ երես-ոյթներ չեն այդ խնդերու մեջ թուրք կառավարական զինապոններ, որոնք իրենց զենքերով միասին, ձգած զօրանոցները, կուգային Գաղշնակցութեան խորերու մեջ դորձելու, որպէս զինապոններ, ինչպէս նաև Ասորիններ, և Շիրպեր = Ա.յլ. անհատական Շահնակցութիւններին դորս, քրդական աւելի լոյն շրջաններու մեջ փրական համագործակցութիւն ո՞ր կարուայատէր = Քրդական գեղշցերու ցեղապետներէն, բառական թւով անհատներ, իրենց օժանդակութիւնը, համբարաշլու դորձակցութիւնը կառաջարկենի Գաղշնակցութեան, նոյն իրեւ այսպիսիններ կույին անանոյ մեջ, որոնք անցնեալի են հաջոկած էին իրենց հայաջինը դորձերով և իւրդ բէկերը կարծէք մրցակցութեան մեջ էին իրարհետ, շահելու գաղնակցութեան բարեկամութիւնը. Բաշկալէէն, նորառողէն. Ապազայէն, Արճակէն, Ատելճավաղէն, Արճէշէն, Մոկսէն յատնի ցեղապետներ, յեղափական գեղակարներու հետ տեսակցութու. առաջարկներու վաղաք, արգիկ կուղարկէն:

Պիտ. Խառուսվանիլ որ դահնեցան ամ հնայցանի ցեզա-
պ' բաներէն մէկ երկուքը, որոնք երենց մարդիկներով, հա-
ւասարացնար ծառայեցին Հայ Յեղ. Գաշնակցութեան եր-
կար տարիներ, ցոյց տակով շօշափելի օդնութիւն, և անգը-
նահատելի դորձակցութիւն :

Անկառութեած է, որ քրդական բարեկառական տղամագրութիւնը, զերեւէն սկսած, շատ պարագաներու մէջ, առաջացած անձնութան թշնամութիւնէ գ-էսի կառավարութիւնը, կամ ապագա ակնկալաւ թիւններէ, իքնին չեր ներկայացներ նպառառա որ հող յեղափոխական գիտակցական

դործոնեաթեան . բայց քրդական բէկերու կշտին սկսաւ երեւան գալք՝ ըրտ բայտ ժողովրդը սրտ հոգերանութեան մէջ յեղափախական ՛նածողութիւնը սկսած էր մած նւածումներ ընել . և հասկանալի է որ յեղափախական խրմուրումը երկրադորձ, հաստատաբնակ քրդին մէջ աւելի ուժգորէն պիտի երեւան գար . Գաւաշի և մանաւանդ կարծկանի քրդերը, որո՞ք հետզետէ գրաւելով հայկական հողերը, իրենք եկած հաստատաւած էին հոն, կապւելով հողի հետ, որպէս հաստատաբնակներ գրեթէ միւնայն պայ նաններու մէջ ինկած՝ ինչ հայերն էին, և իմ կարծիքով աւելի վատ գրութեան մէջ, որովհետեւ կառավարութեան հետ, իրենց լեկական հսկա հարկերը վճարելու ոտիպւած էին . միւս կողմէ, իրենց կուլտուրական աշխատանքի անընդունակութիւնը, հողի հետ, կապւած կեանքի նորութիւնը, իրենց արդիւնաբերութիւնը չափազանց կը նւազեցնէր, այնպէս որ 96 — 97 ի ծայրահեղ սղութեան ժամանակ, մինչդեռ միեւնոյն շրջանին մէջ ապրող հայ զիւղացու տանը դէմ կտոր մը չոր հաց կը զանակը, գրացի քիւրդը, բողոքովին սոված էր և ծայրահեղօրէն թշւառ վիճակի մը մէջ :

Այդ է պատճառը, որ Հայ Յեղ . Դաշնակցութեան լեռնապարի կենդրանական հօմիւտէի քրդերէն բաց ձգած թուղթիկը մէծ տպաւորութիւն առաջ բերու և կարծկանէն քրդեր եկան մինչեւ կաւոչ, « հօմիւտէի արդը տեսնելու » . որը միչպէս իրենք կ'ըսէին, « միայն հայոց համար չ'էր եկած այլ և քիւրդ զիւղացիութան համար » :

Ահա իրերու այս գրութեան մէջ էր որ Այս բէյը, ոտքը գրաւ կասպուրականի շրջանը, հայկական յեղափախական շարժամը ար հատախիլ ընելու . Թահիր Փաշայի թոյլ վերաբերանքէն ! ողտած յեղափախական գործու-

նէութիւնը իր սաղմին մէջ մ ոցնելու :

Այի բէյը, իր ապագա գործունէութեան եղանակը բնորոշող խօսքերով գիւհասրեց վանա թուրք պաշտօնէութիւնը, որոնք առաջին առմիւր ներկայանալով վային, մատնանշելով հայ գիւղացիութեան տենդ ու զինուրը, և յեղափախականներու պատրաստութիւնները, կառաջարկէին որ անմիջապէս ընդհանուր խուղարիւթիւն մը սկսի՝ գաւառներու մէջ . խորահանկ Ալի՛ բէյը մօտառորպէս հետեւեալը պատախանած էր, « Բնչ կարիք կա գէւզերը ընդհանուր խուղարիւթ'աւ, ենթարկել, ուշ կարող է թէ մէր որոշ հետեւաքի մը չի հասնել, և թէ կրնու աշաղը թիւն գրաւել, ես այնպիսի դրութիւն մը կսէղծեմուր, ժողովուրդի ինիք սփառած զինի իր ձեռքով խոկ ծախել զէնիքը, հացի փող ձարելու համար ». Խոկ յեղափախականներու պատշատութիւններու համար ըստ էր « ինչպէս հաստատօրէն կերեւի նախորդ Թահիր Փաշայի թուղթիւնէն օդտեւելով յեղափախականները բաւականաչուի զունպարա և զէնք են աշուպարած . օր մը չէ օր մը աստնք արտայայտելու են, լաւ է որքան կարելի է շուտով գտ այդ օրը, և երկիրը վերջնականապէս խազաղի » . Այլի բէյի արաւայայտած այդ մտքերը եղան խտացածումը իր ապագա գործունէութեան : Ենէրժիկ յանդուգն մարդ մը . ելորդի անահան իրաւունքներով զինուծ, վ'զին աստիճանի գործունեա, խտրութիւն չի գնող իր առաջադրած նպատակը իրագործելու, Այս բէյը գործի սկսու :

Նախ և առաջ հարկաւոր էր, հայ քրդական յարաւերութիւնները լարել, 96 ի օրերու արամագրութիւնները առաջայննելով : Եկած չեկած, գրեթէ բուռ բէկերը քաշոք հաւաքեց, քանի մը հատը բանտարկեց . Խոկ մէկ քանին ալ հսկողութեան տակ տառ : Տարիներու ընթացքի

մէջ աղաստ ձգւած ոյդ բեկերը, անչափ սճրադործութիւններ և յափշտակութիւններ կատարած լինելով, ընտիւն է որ եղած էին բաղոքներ ատանց դէմ, այդ առիթէն օդուելով, սրակութէ՝ արդարասէր? Այս բէյը պատասխանառութեան էր կանչած այդ չարագործները։ միամտութիւն պիտի լինի կարծել թէ խայտակէս արդարութիւնը ի կատար ածելու համար էր, որ բէկերը բանտարկւած էին։ ոչ, այդ խորաննեկ վայինայդ խստութիւններով կուզէր հարկադրէլ բէկերը Շնունառ կառավարութեան ի հարկէ բանտարկւածները մէկէկ մէկէկ աղասուեցան, բարեկամական նոր կազեր հաստատած Այդ բանտարկեալներէն էր Առիլճէվազի ծանօթ ցեղապէտ Աչի բէյի եղբայրը էմին փաշան, որը սրակու սճրագործ բանտարկւեցաւ։ Ոչ բէյի կողմէ, այդ բէկը, բո՞ւթեամի ո՞ւ բաւած լինելով Յ հայի դէւզեր, երբ բանտարկւած էր, հայ դէւզտցիները հաւատալով Այս բէյի արդարագատութեան վրայ բողոքադրով մը դիմեցին վաղին իրենց զբաւած զիւզերը ետ պահանջելով . . . ի հարկէ այդ բողոքը ոչ մէկ կուրեւութիւն չստայու և էմին փաշան խոշոր գումար մը կաշառք տալով, աղասինցաւ բանտէն և պատով զբկւեցաւ իր տ'զը, կիսուտ մնայած չարագործութիւնները շտրնուկելու։

Հայերը յուս սխառաւած դիմեցին Պօխս . . . արդարութիւն պահանջելով, երբ էմին փաշան այդ խնդրու մնային Շնուտանչած դիմեց կուսակալին, վերջինս հետեւ ալ պատասխանը տուաւ « կարւուրութիւն մի տար, ք'զ Շարպապահութիւնէ որ աղասիցէ, հայերու ճանկը չե՞մ ձգեր . և իսու յեկա հայերը բարսրացնելու»։ Ահաւախիկ այս արդարագործ դարձելակերպի վրա հիմնած Աչի բէյը, առաջնորդական տեղապահնի միջոցաւ Դաշ-

նակցական ղեկավարներուն, դուրս գալ երկրէն, դուր տեղ պը արիւնահեղութեան պատճառ չի դառնալ, խոստանալով քանի մը ամսւան մէջ վանը Բարիղի վերածել . . . և իրականացնել մեծամեծ ուժքորմներ, իր սկրելի ժողովրդի դրութիւնը բարեռքելու համար . . մրայն թէ, յեղափոխական ղեկավարները երկրէն դուրս գնային . . . դեղեցիկ խոստումներ, որնք սակայն, չէին յարարեր Ալի բէյին . . .

Որոշ չափավոր յաջողութիւն դասձ հայ — քրդական յարաբերութիւնները լարելու մէջ, ձեռք զարկաւ իր հիմնական նպատակի իրադորժանը։ Զի տեսնւած կատաղութեամբ, կաղմակելապւած արշաւանքը մը սկսու հայ դիւզացիութեան գէմ, զայն փճացնելու, անտեսապէս մեռցնելու որոշումնիվ։

«Պախկիէ»ներու գանձումը դարձաւ օրինաւոր միջոցը, այդ հրէշային ծրագիրը իրադորձելու համար։ Ամենայայնի, անխիղճ թահսիլտարներու, զապահէններու զանազան, ստարաժիւ խմբեր ցւուեցան գտառները, յեանեալ 42—48 տարւան տարբերը, մէկ անգամէն, ամենակարճ ժամանակամիջոցի մը մէջ զանազան համար։ Պատկերացնել այդ վայրենի գաղաններու բուլը աղասիները, կատարած խժգուժութիւնները, մարդկային կարողութենէ վեր է . ծեծ, հայհայմնք, բնութիւններ, ամենասովորական երեւոյթներ էին դարձած։ Այդ հռչակաւոր թահսիլտարներու ծայրահեղ կամայականութեանց գատ մը դարձաւ հայկական գաւառները։ Հետպիտէ իրարմէ առելի քատմնեցուցիչ վայրադութիւններու բօթերը սկսան քաղաք համնիլ։

Թահսիլտարներու վայրենի խոժանն, մէկ մէկ փոքր նիկ Ալի բէյեր, ինկած հայ դիւզերը, իշեցին գիւղացաւ անեցած բուռ մը սերմնացանը, քշեցին քաղաքը բերին

գիւղացու եղն ու կովը, այծն ու ոչխարը, ոլոնք յանուն յետնեալ տուրքերու, ծախւեցան թուրքերու, իսկական արժեքի կէս և քառորդ՝ գներով. յափշտակեցին դիւղացու որպէս տեղաչոր գործածած վերջին բաղամն ալ, մինչեւ տան հաստը գերանները, այս, տան գերանները... յանուն պետական տուրքերու գանձման

96 թւականի իսկական կրկնութիւնն էր, օրինական հողի վրա դրած :

Եւ երեւակայել որ այս բոլորը՝ տեղի կ'ունենային այնպիսի ժամանակ մը, երբ նախընթաց տարին ամբողջ Վասպուրականի երկագործական արդինարերութիւնը չափաղանց անբարեյաջնող էր եղած, երբ վարի հայոց-ձորի ցանքու ամբողջովին մուրը փճացուց, այն ժամանակ, երբ մեր ընկեր Սարգիսը, ժողովրդի գրութեան մասին կառաւեն կը գրէր, « . . . Առաւօտեան մարդն ու կինը, իրանց երէք երեխերքով սար դնացին, տաւարի պէս, խոտ արածելու . . . » այս, ամբողջ գաւառներու բնակիչներ, լեռնային բանջարներով և խաչած խստով իրենց գժբաղդ դոյլութիւնը կը քաշըշէին

Բնական է որ այդ ծայրահեղ խստութիւնները, յուսահատութեան հասցունէին գժբախդ գիւղացիութիւնը. ժողովրդը շլմուած ինչ ընելը չը գիտեր, ունանք ծայրահեղ յուսահատութեամբ տարւած, կուղէին ուսւադաւանութիւնների ընդունել, ինչպէս ամբողջ Կառկառի ժողովուրդը, որ եւ այդ նպատակով մարդիք ուղարկած էր Բաղէշ, Ռուսական յունիւլի՛. անոր տամադրութիւններուն ծանօթանալու. կարծելով թէ այդ միջոցով վերջ պիտի ստանային իրենց ծով տառապանքները. շատ դիւղերու բնակիչներ, իրենց գաւառի տները ձգած, քաղաք թափեցան, փրթուչ մը հաց մուրալու, սովալուկ

լանակներուն համար, խոկ եղան դիւղեր, ինչպէս Հը, որ այլես անկարող տանելու տանջանքները, ծեծերը, իրենց կանանց բոնարարումը՝ դիմեցին չայ Յեղափոխական Դաշնակցութեան կ. կօմիտէին. թոյլտութիւն խնդրելով ջարդել տրորելու բուռ մը զարթիանները, որոնք այլես բան չըծդեցին որ չի կատարէին իրենց գլխուն, ի միջի այլոց կը գրէին, « ոչ նամուս ի մնացէ, ոչ պատիւ, հէ՞ խամբերենը »

Ճարահատ չայց-ձորի և կառաւի դիւղացիութիւնը, ձիւն ձմրան, տապարուիկ, հաղիւ թափթփած ցնցութիւններով ծածկած իրենց մերկութիւնը, ճիծ ու պժերով, հարս ու պառաւով քաղաք թափեցան բոլոքելու թահսիլտարներու, և անկշտում զարթիաններու չարագործութիւններու դէմ, կառավարութեան ? և երոպական հիւպատոսներուն :

Մոտ 30 դիւղերու բէսերը հաւաքաբար. բողոք-տեղեկագրով մը դիմեցին ֆլանսական և Ռուսական քօնութիւններուն որ միառմի նշանակւած էր թահսիլտարներու, և զարթիաններու կատարած անթիւ բոնարարումները, անկարակերի խժդժութիւնները, անկախոց քահակոծութիւնները, անասուններու գրաւումը, ու չնչին գներով ծախւելը. և այլն և այլն :

Ի հարկէ այս բոլոր ազաշանք խնդիրները ոչ մէկ հետեւահքի չը հասցուցին հայ դիւղացիութիւնը :

Հազարաւոր ամբոխը, անօթի մերկ, վանա սաստիկ ձմրան ժամանակ, խումբ խումբ թափւած եկեղեցիներու բակերու մէջ, մէամբատ հաւատքով արդարութիւն կապարուի մէր . . . Ալի բէյէն : Փափկասիլտ կառավարութիւնը, անկարու այդ խեղճութիւնը տեսնելու, ստիպեց դիւղացիկարով ութիւնը, վերագանակ իրենց վերան գաւառի գիւղերը, սովագահ ջարդելու

« Աչքէ հեռու սրտէ հեռու » դիւղերը չէին միայն որ այդ հրէշի անօրինակ կատաղովթեան զո՞ն էին դարձած . քաղաքն ալ երկարածիդ տարիներու «պախիկի»ներու ծանրութեան տակ ընկճւած , միւնոյն հալածանիքին ենթակա էր : Այլ ևս սովորական երեւոյթ մէ՛ր դարձած , ամբողջ թաղերու յանկարծական պաշարումը . — որպէսզի տան իրեղէնները անեցիկ չի կրնան փախցնել — թահսիլտարներու և զարթիաներու խայտառակ արարքներն ու անդժութիւնները : Ամէն օր պաղաքը լեցուն էր հայ աներէ խրած կոհ կարստիներով , անկողիններ , բալասներ , կաթոաներ , խրմորի տաշտեր , մինչեւ կարստները , որ իր ծախտէին յետնեալ տուրքերը դանձելու համար :

Այդ գեռ բաւական չէր . Այի բէյի հրամանով , բաւական չի համարելով աներու ամենաշնչին իրերը ծախելը , թահսիլտարները , փայտ կոտրողներու հետ ինկան հայոց այգիները , և անխնա շարդեցին պշդառու ծառեր , ու ուսիս վառելավայս ծախեցին . . . :

Արդոված եւրոպական հաւաքատոններու աչքերը կապելու համար , մէկ երկու փորձ ալ եղաւ քաղաքի թըրքերէն «պախիկի»ները հաւաքելու , նոյն միջոցներով . բայց երբ թահսիլտարները ։ տած թրքական՝ այգիները , մէկ երկու ծառեր կտրեցին , թուրք կանաքը ահագին բաղմութեամբ շրջապատեցին այդ գաղանները , և փառաւոր ծեծով մը փախցոյցին :

Հարկաւո՞ր է ըսել թէ երկրորդ փորձ մը այլեւս չեղաւ թուրքելուն . մինչդեռ հայերու նկատմամբ նոյն խրստութիւնները անարդել շարունակեցան : Յ — կ ամուտ ընթացքի մէջ վասպարտականի տնտեսութիւնը կործանւեցաւ , Ալիւրի և Բերդակի պէս քիչ թէ շատ ապահովւած մեծ դիւղերն ալ ամբողջովին խրւեցան սալամին մէջ , մի-

այն նոր դիւղը 89 տուն բնակչով , 18,224 զրուշ սալամի վերցուց , դիւղ մը՝ որ նախորդ տարիները , շատ անհշան գումար մը միայն սալամի կը վերցնէր . բացի այն վնասները ուրեմն որ նոր դիւղը ունեցաւ յետնեալ տուրքի հաւաքման պատճառով , առած սալամի համար աշնան շահ վճարելու էր 45,436 զրուշ , ի հարկէ չի հաշւմծ սալամի առնւած մայր դումար 48,224 զրուշը :

Այի բէյը պէս հանջարեղ հոյատեացը , ի հարկէ չեր նեղւելու , միջոցներ գտնելու մէջ , տոելի հայ տարրը վերջնականապէս տրոբելու , փճացնելու : Անբաւական էր ըրածով , վարպետ մանալիրով մը հայ դիւղացքութիւններ ողեց խլել ապագային երենց հողերը վերստին գրաւելու հնարաւորութիւնները : 96 ի կոտրածի , ալան թալանի ժամնակին , Ատիլճէվազի և Արճէշի հայշատ արջանները , մեծամասնութեամբ գատարկեցան . հայ դիւղացքութեան մեծագոյն մասը , գաղթեց արտասահման (Ուստաստան) մացեալներէ շատելը ծագած իրենց սեփականութիւնները , կեդրոնամօտ գաւառները տեղափոխեցան , իսկ այնուեղ մնացած բոռու մը ժողովուրդն ալ դարձաւ իրականօրէն յայտնի քէօռ . Հիւսէլին փաշայի , իմին փաշայի և այլ քըրդ գերու միրապանները : Լըւած դիւղերու միծ մասին մէջ քրդեր տեղափորեցան :

Այի բէյը , որպէս թէ երկրի զարդացւան Դախոնծախնդիր , սիրու կոտրած ? դիւղելու աւելանկ վիճակը տեսնէլէ , հեռազերեց Պօլիս , կարգադրութիւն մը խնդրելով այդ դիւղերու նկատմամբ , և անկէ կ'ստանա հետեւեալ պատասխանը , « թուրք գաղթականները , ուո՞ք վերջերս Երզում զրկւած էին , նպատակայարմար է այդ դիւղերու մէջ ,

Այի բէյը ինքը , պատմած է այս հայ երեւելներուն , բոպէս ապացոյց իր արդարադատութեան ? . . . :

տեղաւորել » . բայց արդարադարով Ալի բէյը չուղերով
զրկել ? հայ զիւղացուն իր արդար իրաւունքն , 3 ամիս
պայմանաժամ յայտարարեց որ գաղթող հայերը վերա-
դառնան իրենց գիւղերը , և գրաւեն իրենց սեփականու-
թիւնները . հակառակ պարագային ստիտւած պիտի լինի
ծախել այդ հողերը , որպէսզի տէրութիւնը չի դրկի իր
հասոյթներէն ? և հարուստ հողերը անհշակ չի մնան
... : վերադառնալ իրենց գիւղերը ... այլանդակ ծաղը
մէր այս . գժոխային խաղ մը , վարագուրելու իրենց յե-
տին նպատակը . ո՞վ էր վերադառնալու , լինչպէ՞ս էին
վերադառնալու , մինչդեռ սահմանները երկաթէ շղթանե-
րով ամրացած էին , մինչդեռ այդ տարւան մէջ անլեկալ
ճանապարհով վերադարձող հայերը Ալի բէյի իսկ հրա-
մանով բանտարկւած էին , հայրենիքը վերադարձած լինելու
մէծ յանցանքը գործած լինելուն համար . իսկ եթէ անհը-
րաժեշտ էր պաշպօրդով գալը , ո՞ր աբտաստհմանեան
թուրք Հիւպատոսը կը համաձայնւէր խոռվարար հայերու-
անցագիր տալ երկիր մտնելու համար : Եթէ այդ նոյնիսկ
կարելի լինէր կերպով մը յաջողցնել , ո՞վ կը համարձակւէր
գնալ իր տուն տէղը շէնցնելու , չէ՞ որ հայրենի գիւղերու
մէջ մնացողներու ստրկական վիճակը յատնի էր ամենքուն .
և ո՞վ էր օգնելու հային , դուրս քշելու իր հողի վրայէն
նորահաստատ քիւտը , որ յամենայն գէպս հայերու խո-
թերը համար չէր ձգեր այդ գեղեցիկ հողերը , իսկ Ալի
բէյի կառավարութիւնը այդ բանը չէր ըներ , եթէ իրակա-
նապէս ուղէր օգնել , հարկաւոր էր նախ կմին փաշան հե-
ռացնել հայկական Յ գիւղերէն , որոնք բռնութեամբ դը-
րաւած էր , և որոնց համար գիւղացոյ բոլոր բողոքներն ու
ինդիմներն անլաւելի մնացին Ալի բէյի կողմէ :

Ալի բէյը , իր կառավութիւնէն որոշ բաժիննահ . հանեց

յեղափոխականներուն . լրտեսական ամբողջ բանակ մը սար-
քեց , և գնահատելով Դաշնակցական զեկափարներու գլուխ-
ները , չը տեսնած աստիճանի անբարոյական ոթնոլորդ մը
տուաջացուց . քաղաքը դրաւ ամենախիստ հսկողութեան
տակ , զիշերները , — երբ յեղափոխականները խմբերով կը
փոխադրւէին տեղէ տեղ — ամբողջ փողոցները պահակ-
ներով լեցուց , որոնք մինչև 30—40 հոգի երկար շղթա-
մը կազմած , անընդհատ ման կուգային , երկար սանդուխ-
ներով , և պատրաստի նաւթի ամաններով , որ յեղափո-
խականները գտնւածնուն պէս , ողջ ողջ այրեն . . . ? մե-
ամբու Ալի բէյը , հեշտ կը գտնէր արմատախիլ լնել յեղա-
փոխութիւնը , և ամբլուզով յայտարարած էր թէ երկու
շաբաթէն Դաշնակցական զեկափարները պիտի . . . կախէ
այդ եստանի ամենաբարձր ծառերէն . . . սակայն եթէ հեշտ
էր անպաշտպան գիւղացուն արտրելը , փացնելը , Ալի բէյը
Ալի բէյի գաղաքի հանողւեցաւ որ բռնապետական մի-
Ալի գթամարի գէպքով հանողւեցաւ որ բռնապետական մի-
Ալի գթամարի գէպքով են հիմնովին վերացնելու յեղափոխա-
կան գաղափարն ու յեղափոխականները կը շարունակւէին
կան շաբաթման ծնունդ տուող պայմանները կը շարունակւէին
Ալի բէյին մահացու հարւած հաստոց , Սարդիսի և իր
ցող Ալի բէյին մահացու հարւած հաստոց , նոյնքան և աւելի
5 լնկերներու գէմ , 250 սուվարի , նոյնքան և աւելի
2 կոռտը վիրջին ձեւի թնթանօժ-
հետեւականներ , 2 կոռտը վիրջին ձեւի թնթանօժ-
հետեւականներ , 7 սուագաստանաւ , ծովէն և ցամաքէն շրջա-
ներով , ամբողջ մէկ օր կռւելով , անկարող
պատած ափ մը կղզին , ամբողջ մէկ օր կռւելով , անկարող
գտնեցաւ յեղափոխական Յ զինուորները յաղթահարելու ,
գտնեցաւ յեղափոխական Յ զինուորները յաղթահարելու , իր կա-
ռավագան կորպուսի կորագուստ ետ վերադարձաւ իր կա-
ռավագան կորպուսի կորպուսուցին , տաներով շօտ 200 սոկի
դոր զինուորները կողոպտեցին , տաներով շօտ 200 սոկի
արժեքով իրեղիններ :

Այս բէյը, 8—9 ամսւան ընթացքին մէջ, յառաջացոց համանման դրութիւն մը 96 ի ալտն թալանի ժամանակաշրջանին. խաղաղ քանդումի այդ ձեւը անհամեմատ աւելի հիմնական միջոց մ'էր հայութիւնը փճացնելու առանց արտաքին աշխարհի ուշադրութիւնը գրաւելու, առանց մեծ ցնցումներու. Այս բէյը բացառութիւն մը չէր, բոլոր կոսականներն այ միեւնոյն երլարզէն զեկաւարած, միեւնոյն ծրագրի իրագործմանը կաշատէին, բայց ոչ մէկը չեղաւ որ իր գիւական հանճարով կարաղանար մեծ Մարդասպանի ձգտումներու իրկանան արտայայտիչը լինել, զայն իրագործելու կարողութիւնը տնենար այնպէս՝ ինչպէս Այս բէյն էր:

Վասպորականցին գեռ երկար յիշելու է այն բոլոր վայրագութիւնները, առառաջանքը երբ, յուսուհատութիւնը, որ Այս բէյ բաժին հանեց հայութեան. Եւ եթէ յեղափոխական արտարադատ ձեռքը չի բարձրանար այդ հրէցը ճզմելու, վասպորականը թերեւս հիմնականորէն կործանեւէր. և հայ գիւղացիութիւնը վերջնականորէն ձգած տոնու տեղը, հեռանար երկրէն, որ Այս բէյի պէս հրէշներ անպատասխանատու կը տիրապետէին. . . .

Հայ Յեղացիուխական Դաշնակցութեան վասպորականի կ. կօմիտէի ու վանի թորք կօմիտէի միաձայն ու ըոշմամբ, Այս բէյ մահան գատապարտեցաւ. որը և յաջողութեամբ իրագործւեցաւ, Աելտեմբերի սկիզբներուն, Պաթումի մէջ Դաշնակցական տեռօրիստներու ձեռքով:

Այդպէս եկաւ ու գնաց Այս բէյն ալ, ուրիշ շատ մը վայիներու նման, հայու արնոտ իրականութեան մէջ, նոր ու սարսումելի վերքեր բացած:

Վասպորականի սնաեռական կեանքին վրայ մեծապէս կաղղէր և ցորենի կենդրունացումը, և անկէ առաջա-

ցած արեսոտական սովոր Քիւրդ ցեղապետներու մէջ, յայսնի քէօռ Հիւսէյին փաշան Ատիլճէվազի և Արճէշի, Էմին փաշան և Ալի բէկը Ատիլճէվազի, կափ Մէհմէտ բէկը և Մուսթաֆա բէկը Ապաղու, Մուրթուլլահ բէկը Մոկաց ըրջաններու մէջ, ժամանակի նպաստաւոր առէթներէն օգտած, բոհի յափշտակութեամբ, սալաֆով կամ իրանց բարձր հովանառութեան փոխարէն տիրացած ևն հոկայական կալածներու. մողովուրդը գարձած է գործնականորէն բայց այդ բաւառներու. գիւտերի է և այն պարագան որ՝ Արճէշը, Ատիլճէվազը, Սարայը, Ապաղուն Վասպորականի ամենաբերի շրջաններէն են, ամենասնպաստաւորները՝ արմատիքի արդիւնաբերութեան համար:

Ենորհէւ հողերու կեղբանացմանը, քանի մը բէկերու ձեռքին մէջ, շնորհիւ ծայր գաւառներու ճորտատիրական դրութեան, երկրագործական արդիւնաբերութիւնը կը կեդրոնահատ քանի մը անհամաներու մօտ, որոնք իրական կը կեդրոնահատ քանի մը հրապարակին, ուզանուածէս տէր կը գաւանան արմատիքի հրապարակին, ուզանուածէս լեցնելով կամ ամբողջովին դաստիրկելով պազարի ցորենը:

Մինչդեռ 1907 թւականին ամբողջ Վասպորականը կը տառապէր սովոր ճանկելու մէջ, ու գիւղացիութիւնը հազիւ 100—110 զրուշի կլնար գնել չափ մը ցորենը, մինչդեռ վանի փոռութեն զորս ելած տաղախառն հաց—խմորը, իրար ձեռքէ կը յափշտակէր հարթաւորներու կողմէ, որանցմէ շատեր ձեռնունային ետ կը մերագոռնային միզմէ, ու այդ շափական գործը գործած է առաջանային միայն քէօռ Հիւսէյին փաշան, իր ամբաններու մէջ մթերած ունէր աւելի քան 20,000 քիլէ, կամ 460, 000 չափ ցորեն որը 9,600,000 զրուշի չափ պատկառելի

I

Ծւռառան

Կոստորածէն անմիջապէս առաջ ունէր .

Մարդ կին Աղջիկ Տղա Գոմէշ Եղ Եղ Կով Հորդ Եշ Ոչխար
225 150 84 400 34 43 200 253 154 50 4500

Գութան Արօր :

12 400

Գիւղացոց տնային հարստոթիւնը 6—7000 սոկի ,
Եկեղեցին զարդարանքները 600 սոկի : Կառավարական ձի-
աւոր և հետեւակ զօրքերու տարեկան ծախսն էր 12500

Պլուշ :

Կոստորածի անմիջական զոհերն ու թալանը
Մարդ կին Աղջիկ Տղա Գոմէշ Եղ Եղ Կով Հորդ Եշ
400 4 4 2 ամբ . ամբ . ամբ . ամբ .

Ոչխար Գութան Արօր :

ամբ . ամբ . ամբ .

Գիւղը ինչպէս նուև Եկեղեցին ամբողջովին թալան-
ւոծ :

Անօթութիւնէ և գանաղան հիւանդութիւններէ ինչպէս
նուև վախէ մեռան .

Մարդ կին Աղջիկ Տղա

60 20 30 25

Երկան փիճակ

Մարդ կին Աղջիկ Տղա Գոմէշ Եղ Եղ Կով Հորդ Եշ Ոչխար
444 445 79 83 — 4 30 43 40 6 80

Գութան Արօր :

— 15

Գիւղացոց տնային հարստոթիւնը 400 սոկի . Կառա-
վարական ձիաւոր և հետեւակ զօրքերու տարեկան ծախս
անի 45,060 Պլուշ :

Կումար մը կը բանէ — միշտ չափը 60 զրչէն հաշւելով :
Երեւակայել որ քեօու Հիւսէին փաշան դեռ մէկն է այդ-
բէկերէն , որոնց հաւաքական արմափքի քահակը , առա-
հավարար հակայական մեծութեան մը կը հասնի , և այդ-
ամբարած արմափքի արդար բաժանումը մեծապէս պիտի
նպաստէր սովի չքանալուն

Հայրենակիցներ՝

Նախքան մեր գասախօսութեան ամիվովումը , արժէ եր-
կու խօսքով պարզել ներկա 907—908 անտեսական դը-
րութիւնը . Ես մինչեւ այժմ ընդհանուր երեւոյթներու մասին
խօսեցաւ , ամիսի գաղափար մը տւի կարծեմ Վասպուրա-
կանի տհառեսական , հասարակական , քաղաքական կեանքի
մասին , ցոյց տւի եւ մասնաւորապէս երկար կանդ . առի
96 էն վերջ հակահայ հալածանքները եւ համանաւանդ
Ալիքէյեան ժամանակաշրջանին յառաջացուցած կորսուա-
րեր հետեւանքները . Գուք բալորդ ալ քիչ թէ շատ կալո-
զացաք Գութիւնը պատկերացնել ձեր երեւակայութեան
մէջ , և թերմւս եկած էք և որոշ եղբակացութեան : Այդ-
խառն պատճառները , որոնք թէ ըստ երեւոյթին իրար-
մէ անկախ , ցոյց իրականապէս ուրարուին շաղկապւած
իրարու , հետզհետէ քանդեցին երկրի անտեսութիւնը ,
առաջ բերին ներկա ճգնաժանին վիճակը : Բառական չէ
ըստ թէ սով կա . պիտի և իւնանալ թէ ի՞նչ վիճակի մէջ
է գիւղացիութիւնը , որ չի իրար ուժգին կոխ մղել այդ-
չարիքի գէմէ ևս սոտրե կը գնեմը քանի մը տօքիւմաններ ,
որոնք որոշապէս պիտի հիմնուազեն սովի գոյութեան ի-
րաւանքը և միւնայն ժամանակ ըէլլէֆ կերպով պիտի
պատկերացնեն ներկա և 96 ի տհառեսական իրական դրու-
թիւնը , որոնց նոյն շիմը ընթերցողը ի՞նքնին կալ ող է որոշ
եղբակացութեան մը գալ :

II

Կրնդահանց

Կոտորածէն անմիջապէս առաջ ոնէր

Մարդ կին Աղջիկ Տղա Գոմէշ Եղ Եղ Կով Հորդ Եշ Ոչխար
64 51 29 44 45 3 64 42 38 18 500

Գառ Գութան Արօր :

258 7 30

Գիւղացոց տնային հարատոթիւնը 3500 սոկի . եւ^ւ
կեղեցին 580 սոկու զարդեղէն ոնէր : Կառավարական
ձխուոր և հետեւակ զօրքելու տարեկան ծախսն էր 4175
դրաւ :

Կոտորածէ անմիջական զոհերն ու թալանը
Մարդ կին Աղջիկ Տղա Գոմէշ Եղ Եղ Կով Հորդ Եշ
9 — — — ամբ ամբ ամբ ամբ ամբ ամբ .
Ոչխար Գառ Գութան Արօր :

ամբ . ամբ . ամբ . ամբ .

Դրազը ինչպէս նուե և կեղեցին տմբողջովին թալանած :
Կոտորածէ հետեւահքով

Անօթոթիւնէ և զանազան հիւանդոթիւններէ կարճ
ժամանակի մէջ մեռան .

Մարդ կին Աղջիկ Տղա :

40 24 20 28

Ներկա վիճակ

Մարդ կին Աղջիկ Տղա Գոմէշ Եղ Եղ Կով Հորդ Եշ Ոչխար
55 54 40 44 8 4 32 9 8 8 200

Գառ Գութան Արօր :

88 2 15

Գիւղացոց անային հարատոթիւնը 450 սոկի :
Կառավարական ձխուոր և հետեւակ զօրքելու տարեկան ծախս ոնի 2445 դրաւ :

96 էն առաջւա գիւղացիւթեան տնտեսական գրութիւնը, որով հաղիւ հազ հնաբաւորաթիւն ունէին իրենց կեամնքը քարշ տալու, և ներկա վիճակի մէջ, ահազին տարբերութիւն մը կա:

Մինդշեռ 96 թւականին 42 գութան և 34 գոմէչ ու 200 եղ ունէր ծւստանը, իր երկրագործական աշխատանքները կատարելու, ներկայիս ոչ մէկ գութան, ոչ մէկ գոմէչ, և միայն 30 եղ ունի. հասկանալի բան է որ ՚իջոցներու այս ծայրահեղ նւազութիւնը, կանդրագառնա ու ժոնորէն տնտեսական կեամնքի վրա, քանի որ եղներն ու գոմէշներն հն որ կը կատարեն մեծագոյն մասը գիւղացու երկրագործական աշխատանքներուն: Մինչդեռ գիւղացու հարատութիւնը սարսափելի անկում մը կը կը մօտաւորագէս 8 անգամ նւազելով, այդ նայն համեմատութեամբ այ չի պակսիր գիւղացու տուրքը, որը նախկին գրտ թեան և արւած տուրքին հետ համեմատած չափազանց չատ ու զգալի է. մանաւանդ եթէ հաշւելու լինիք և մնացած պախկանները:

Ահաւափիկ վատագուրականի բարեկեցիկ համարած շրջաններէն Արճակ և մասամբ թիւմար գաւառաներու զիւղերէն 24 հատի տնտեսական մանրամասն վիճակացոյցը. երար տակ շարւած չոր թւանշանները, պերճախօսորէն կը պատկերեն գրտ թիւնը: Արժէ քիչ երկար խօսիլ այս շատ հետաքրքիր, և բարեխիղճ տսումնասիրութեան վրա:

Ամենէն շատ աչքի զարնող երևոյթը այն խզայի հողամասն է, որ 1526 տան կիյնա, ընդհանուր հաշւով 24 գիւղերու վարելու հողերը 12430 չափ տարածութիւն ունին. հաղիւ թէ, եթէ հաւասար բաժնեկը ամբողջ 12430 չափի տարածութեան հողը, ամէն մէկ ընտանիքի 8 չափ վարելահող իյնար, ի նկատի ունենալով այն պարագան ալ որ հո-

դերու մէկ մասը միշտ անգործածելի կը մնա հանդչելու համար, պիտի ենթագրել ուրեմն որ ամէն մէկ ընտանիք իրար հաւասար հաշւելով հաղիւ 5—6 չափ տարածութեան որ բարձագործելի վարելահող կոնենա պարբերաբար գործածելու և իսկ երկրագործ ընտանիքի համար, երբ նամանաւանդ պետական և կողմնակի հաղար ու մէկ համայնակուլ տուրքեր, ու հարկեր կան վճարելու, շատ անբաւարար արդիւնաբերութիւն մը պիտի տնենա միմիայն 6 չափով։ Այդ դեռ ինքնին մէծ բազդաւորութիւն մը պիտի համարէր, եթէ իրականորէն այդքանն ալ տնենար ամէն մէկ դէւզական տուն։

Մենք շատ լաւ գիտենք որ գիւղելու մէջ հողերը, առհասարակ կեդլոնացած կը լինին հարուստներու մօտ, իսկ գիւղացոյ սուար մեծամասնութիւնը հաղիւ ափ մը հող կոնենա։ 20—30 չափ հող ունեցող չնչին փոքրամասնութեան մօտ կա սուարաթիւ հողազուրկ գիւղացիւթիւն մը, որը հաղիւ 3 չափ հող ունի, գեռ մէկդի ձգած անոնք, որը բոլորովին հող չունին։

Թէև այս վիճակացոյցի մէջ, որոշապէս չէ դրած հարուստներու միջնակալգործու և աղքատներու թւերը, բայց իրենց կարտղութիւններէն բացըրշաբար կարելի է եղակացնել ամէն մէկ գտակարդի քանակը։

Ամբողջ 1526 տունին հաղիւ 72 ը. հարաւորութիւն և միջոց ունին իրենց ապրուստը ապահովելէ վերջ, հաց ծառ խելու, 1454 տունը հաց գնելու սովորեալ է, որնց հետ խոռն են 652 բոլորովին սովեալները, ուրեմն 1454 տունը հնարաւորութիւն չունի երկրագործութեամբ իր ապրուստը ապահովելու։ Վենչու գլխաւոր պատճառը հողի պակասութիւնն է, աղքատները որոնց հողաբաժննը հաղիւ 3 չափի կը համնի, և միջնակարդինը, մօտաւուալէս 40 չափի, ինքնին անբաւար են ահագին մեծամասնութիւն

կազմող ազքատ գիւղացիւթեան երկրագործական կարեներուն համար և երկրագործքի զարնող երեւոյթը գիւղատեսական անհրաժեշտ պարագաներու շատ զգացի պակասութիւնը։

1526 տունին բոլորովին հողազուրկ են 66 ը. եզ ու վարելու գործիք չունեցողներն են 541, խկական սովորուներն են 652, և կթան չունեցողներն են 269։

Պատկերը լիակատար կը լինի, եթէ ի նկատի տնենանք և սալաֆը. 1526 տունին 888 կամ 55 % ը, սալաֆ կը վերցնեն միջին հաշւով 7 ½ չափ տան գլուխ, կամ 888 × 7,5 = 6,660 × 23 = 153,480 զրոշ, որու փոխարէն տալու են քանինը անուան ընթացքին մէջ այդ դումացէն զրոշ, որպէս զուտ շահ 246,420 զրոշ։

Այսպիսի պայմաններու մէջ ապրոց ժողովուրդը, ըրնականորէն ենթակա է գարծած պարբերաբար կրկնուող սովի, հետզհետէ աւելի ու աւելի տնտեսապէս փճանակով փեղիքապէս և հոգեպէս ոյլաւեռելով, և քանի չիւնն ըրջ ձեռնարկներ, քանի չիւն իրագործած սահրաժեշտ բեփորմները, թէ անտեսական և թէ հասարակական ու քաղաքական կեանքի մէջ, ինչ իրոք որ սովը հետզհետէ աճելու է, քայլույնն գործը հսկայաբայլ զարդանարու է, մինչեւ որ ամրող գիւղացիւթիւնը բացարձակապէս հողազուրկ, իրականորէն լայտ դառնա սակաւթիւն կալւածատէր բեյերու ու աղաներու։

Դասախոսութեանս սկզբէն երկու պատճառաբանութիւններու վրա հիմնարուած եթ ամի զայտթիւնը։

I Պատճառարականի ազգաբնակուրեան դասաւորումը ըստ ազգուրիւններու և ամէն առաջած զգայի իսացումը հայուրեան։
Հետեւեալ պատճառներէ տառաջած։

Ա. Անապահովուրիսն եւ գրաւում գիտերու .
Բ. Անապահովուրեան պատառով ներքնա-
գաղը ծայրագաւառներէ դեպի կեղրնամօս
գաւառներ .

Գ. Արտադադր .

Եւ

Խ հայկական հարցի գոյուրիսնը , 96 ի կոտրա-
ծը , աշան բարձրնը , բուրք պետուրեան
սիսրեւմարի հալածանիր հայ տարրի դեմ զայն
բնաջնջելու նպատակով :

Ես աստիճանաբար , թէև շատ համառօտ , պարզեցի
այդ հարցերու էտթիւնը , զանոնք յառաջացնող պատ-
ճառները . Ես ցայց տեի , որ թէև Վասոյուրականը իր
աղդաբնակչութեան թիւի համեմատութեամբ առատ հող
ունի , բայց հայը հողադուրի , չի կրնար իր տնտեսութիւնը
ապահովել , մինչդեռ քիւրտ աղդաբնակչութիւնը , գրեթէ
հաւասար հայ տարրին , մօտաւորապէս ա՛րողջ հողերու ^{6/8} ը
տիրապետած է . որ չնորհիր տիրող միջնադարեան առատա-
կան կարգերու հայը պարտաւորւած է ծառայել միաժաման-
ակ երկու տէրերու , կառավարութեան և թուրք բէյերու :

Ես նմանապէս ցոյց տեի որ անապահովութիւնը և բռնի
գրաւումները հողերու և ամբողջ գիւղերու , կատարւած
կառավարութեան աջքին առաջ , անոր թոյլտութեամբ
եթէ ոչ խորհրդակցութեամբ , առաջ է եկած կառավարու-
թեան անհող և թշնամական վերաբերներին գէպի հայ
ժաղափորդը , ոյնապէս երկիրը գատարկող արտադադիրը
յառաջ եկաւ թրքական հայահալած քաղաքականութիւ-
նէն իւկ հայկական կոստածները ու ալքն թալանը թուրք
կառավարութեան անմիջական հրամանով ու դործակցու-

թեամբ տեղի անեցած , ամենավայրան ապացոյցներն են
թուրք կառավարութեան բնաջնջան ծրագրին :

Ուրեմն եղագակերով համարձակ կարող ենք ըսել
առանձ սխալերու , որ սպիտ հիմնական և ամենազիստոր
պատճառը , թրքական կառավարութեան սիսթեմա-
թիք հալածանքն է հայ տարրի գէմ , բոլոր միոս ըստ ե-
րեւոյթին անկախ պատճառները ծնող , և զարդացնող եղած
է թուրքական քաղաքականութիւնը , թուրք պետական
թշնամական վերաբերները : Ճիշտ է նախքան հայկա-
կան հարցի ծագումը հայ իրականութիւնը ոչինչով լու չէ
եղած ներկա գրութիւնէն , բայց այդ՝ յառաջացած էր ա-
ւելի կառավարութեան անկազմակերպ , թոյլ , անուժ վի-
ճակէն , ինչպէս նաև թրքական կառավարչական ձեւի
արդէն պատճական գարճած պաշխաղողակութիւնէն , իսկ
1876 էն ասդին , գրութեան սիսթեմաթիք վասթարա-
ցումը եղած է կառավարութեան իսկ ծրագրով ու ցան-
կութեամբ :

Սովոր , ներքին գաւառներու մէջ , բնական , պատա-
հական չարիք մը չէ , այլ արդիւնք կառավարութեան հե-
տեւաղական աշխատանքներուն , աններելի գաղանային մի-
ջոցներուն , արեստական սպա առաջացնելու : Միակ պա-
տասխանառուն ներկա համատարած սպին թրքական
բռնակալ կառավարութիւնն է . համբաւեան ալնոտ բէժիւը
որ գեղեցիկ երկիրը վերածեց անսպասի :

Այդ նպատակով եղած ըսլոր հրէշային և այլանդակ
արնոտ աշխատանքները , 19 ելորդ գարու պատճա-
թիւնը աղաւեզող Մեծ մարդասպանի սարքած անօրինա-
կելի մասսայական կատարածները , բացաւիկ օրէնքները ,
ամբողջ հայ անտեսութեան վճացումը , գլուխ չի կրցան
բերել հայու վերջնական կորուսուրը : Ազգային գիւմադրա-

կան ուժը հայուն, երկարատև դարեր շարունակ ծեծւած, պողպատի ուժնութեամբ՝ դիմագրաւեց բոլոր խելագար, վայրենի հարս ածներուն, բոլոր միջացները, անուժ զանցւեցան ջնջելու աղք մը, որ իր կենսունակութեամբ, իր պատմական ճկունութեամբ, տարաւ բոլոր հալածանքները, բոլոր սարսափները, մինչև զիմսուորեց 20 երրորդ գարը և Օսմանեան երկրի Սահմանադրութիւնը, որու համար հայր աղքովին այնքան ասուազեցաւ, հալածւեցաւ, որու համար ծով արխոն թափեց

Եւ Օսմանեան հայրենիքի Սահմանադրութիւնը, հայկան արեան մէջ մկրտած, հրապարակ եկաւ, երկրի անուեսական քաղաքական կեսները բարենորոգելու, հայրենիքը գնելու քաղաքական թութեան, յառաջդիմութեան ճամփուն վրա :

Ամբողջացած ուսումնասիրութիւն մը տալու յաւակնորենին չաս հեռու եմ: Առի առի կարդացածը մեկ դասախոսութիւնը իից ընդարձակեցով կրներկայացնեմ հասարակութեան: Հայ կեանիք, այնուն իից է ուսումնասիրած, որ այս թերի զործը իսկ, բաւական լոյս կը սինէ ներին զաւառներու հայկան և և և և ականական ու բաղախական կեանիք սեւ իրականութեան վրա:

Տեխնիկական-սպարանական անյարմարութեան, ուր սկսնակ գրաշարներու անփորձութեան պատճառով յառաջացած սիստեմը այնան բազմարիւ են, որ նոյն իսկ հնարաւորութիւն չունինք առանձին կերպով ուղղելու :



42 • ՓՌ •

- | | | |
|------------------------------------|----|-----|
| 1. ՆԵՐԿԱ ՄՈՎՅ ԵՒ ԻՐ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ | 4. | — |
| 2. ԿԱՆՈՆԱԴՐՈՒԿ ԻՒՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԲՆԿ. | — | 20. |

Շուտով լոյս կը Տեսմէ

Վրդամէս Փափազեանի

ՊԱՏԿԵՐՆԵՐ գրքոյլը

Կը պատրաստուին ուրիշ աշխատութիւններ

ԳԻՆՆ Է 4 ՂՐՅ.



12.033